



Հայկական գիտահետազոտական հանգույց Armenian Research & Academic Repository



Սույն աշխատանքն արտոնագրված է «Ստեղծագործական համայնքներ ոչ առևտրային իրավասություն 3.0» արտոնագրով

This work is licensed under a Creative Commons Attribution-NonComercial
3.0 Unported (CC BY-NC 3.0) license.

Դու կարող ես.

պատճենել և տարածել նյութը ցանկացած ձևաչափով կամ կրիչով
ձևափոխել կամ օգտագործել առկա նյութը ստեղծելու համար նորը

You are free to:

Share — copy and redistribute the material in any medium or format

Adapt — remix, transform, and build upon the material

Young - Utterly

Gloomy - Unhappily

(947.925)
4-30

1922

15 JAN 2010

33.1/91.542
Վ-30

ԶԵՅԹՈՒՆԻ ՆԱՐԱՆԴՅ

ԴՐԱՑ

ՎԱՐԴՈ - ՍԵԽԱՆԿ

ՏԱՐԱՆԴՅ

1922

9 (47.925)
4-30

26 SEP 2006

ԶԵՂՑՈՒՆԻ ՆԱՐԱՆՁԸ

05
91330

፭፻፲፪

፩፻፯፭ - ባንሻ፻፭



ՏՊԱԳՐ. Յ. ՎԱՆԻԵԱՆ

1922

15658

08.08.2013

ՀԱՅԱՍՏԱՆ ԳՐԱՏՈՒՆ ՀԵՂԱԼ ՕՂԱԿԻ ԷԶԳՈՒՇՈՒ ԹԻՒ 7-9

Կ. ՊՈԼԻՍ

ՅԱՌԱՋԱԲԱՆ

«ԶԵՂԹՈՒՆԻ ՆԱԽԱՆՁ»ը գրելով մեր միակ եւ առաջին փափաքը եղած է մթութեան մէջ չսքօղել այն եղերական մահավճիւը, որ այլեւայլ լեռներու եւ վայրերու մէջ գործադրուեցաւ, իր բոյնէն հաւածոււած ափ մը տարաբախտ ժողովուրդի վրայ:

Մարդկային ցեղը, դէպի իր կատարելութեան շրջանին եթէ ոչ բնականօրէն, գէթ քաղաքակրթական ըմբռնումով դէմ է ոչ միայն քաղաքի մը կամ հասարակութեան մը զանգուածային կոտորածներուն, այլ նոյնիսկ անհատներու շուրջ գործուած ոճիրներուն. սակայն հակառակ այդ քննդի. ուղղութեան, իբերը կը շարունակեն հակընդեր արահետէ մը, որ այսօր կարծես հանգամանօրէն մարդկային ընտանիքէն շատեր իբր նախապատմական շրաջնի կիսավայրենի մարդ ոչ միայն ոճիր մը գործելու, այլ ոճիրներ դարբնելու ետեւէ են. մասնաւորաբար անոնք՝ որոնք իրենց անմիջապէս քովը գտնուողէն աւելի զօրաւոր ու միանգամայն աւելի տգէտ են:

«ԶԵՂԹՈՒՆԻ ՆԱԽԱՆՁ»ը գոհն է այս դարբնուած ոճիրնեներէն միոյն, որ տարիներու ընթացքին իր արմատները հետրզինետէ զօրացնելով օրին մէկն ալ՝ այսինքն ճիշտ այն ըուպէին որ իւ քովինը իրմէ տկար գտաւ, յարձակեցաւ ու փրնացոց, իսպառ անհետացնելու անզուսպ ճիգերով:

Ուրեմն երբ մարդ քաղաքակրթական ըմբռնումով դէմ է ոճիրին, սա ապացոյցն է թէ ներկայ 20րդ դարն իսկ, որ երբեմն կը կարծուէր քաղաքակրթութեան գաղաթնակէտին համող դար մը, տակաւին շատ ետ կը մնայ, մարդկութիւնը հեռացնելու այն բնագդային վայրենի հանգամանքէն որ կ'առաջնորդէ դէպի իրար յոշոտելու, ոճիրներ դարբնելու և միշտ տկարը փետացնելու անջրաւ գաղափարը:

Փոքր ազգերու ինքնորոշման, անբռնաբարելիութեան եւ ազատ կեանքի գաղափարական իրաւունք, արդեօք տակաւին որչափ տարիներ քու մղձաւանջովդ կեանքիր պիտի հնծուին: Արեւելքի ազգերու մէջ ամենէն վատթար բախտ ունեցողը եղած է Հայը, ինքինքը զրջապատուած գտնելով մարդկային այնպիսի ցեղէ մը որ ներկայիս տակաւին կ'ապրի ընդհ. քաղաքակրթական սահմանէն հարիւրաւոր տարիներ ետ ու այս տգէտ ժողովուրդը իր նախամարդկային շըրջանի հասկացողութեամբ դարեր շարունակ իրեն միակ զոհը դարձուցեր է Հայը, որուն վերջին բեկորներէն մէկ մասը այսօր կրկին կ'իյնայ զոհաբերութեան սեղանին վրայ, կարծես նորոգելու համար այն բիւրաւորները՝ որոնց արիւնով արդէն բոսոր ներկուած էր այդ սեղանը:

Զէյթուն դարերէ ի վեր ունեցած է իր փոքրիկ, բայց խիստ հետաքրքրացարժ պատմական կեանքը, որ մեր յեղափոխական պատմութեան կարեւոր էջերէն մին կը կազմէ: «Զէյթունի Նահանջը եւ լեռնէ լեռ փոխադրուող յաղթական կոփիները իսկապէս այդ պատմութեան մէկ էջը կը կազմեն, որուն պէտք է տեղեակ ըլլայ ամէն հայ, որ հետամուտ է ճանճալ ընդհանրապէս հայ եւ մասնաւորապէս Զէյթունի պատմութիւնը:

«Զէյթունի Նահանջը չպարունակեր Զէյթունի վերջին 910-921ի բոլոր անցքերը, այլ ներկայի, պարզ նահանջը եւ նահանջին հնտ անմիջապէս առնչութիւն ունեցող մասերը: Իրաւ է թէ Զէյթունի Նախկին անծնատութիւնը (915) շատ մեծ հետաքրքրութիւն արթնցուցած էր հայ հասարակութեան մէջ որ ըստինքեան տակաւին այսօր իսկ անտեղեակ է անկից, եւ այդ անծնատութեան ներքին շարժառիթները ցարդ մթութեան մէջ թաղուած են, սակայն ուշ կամ կանուխ Զէյթունի անցքերու այդ մասը եւս ամբողջական ծեւով պիտի ի յայտ պիտի գայ երկու պակասը մէկէն լրացնելով. միւն՝ Զէյթունով հետաքրքրուողներուն զոհացում տալու, իսկ միւսը Զէյթունի պատմութեան այդ ոչ նուազագոյն կարեւոր մասը՝ կցելու համար հայ պատմութեան:

«Զէյթունի Նահանջը աղէտեալներուն ամենալաւգոյն թարգմանը պիտի ըլլայ արտասահմանի հայութեան քով, որոնք նահանջին արձագանգը միայն լսեցին եւ բոլորովին անտեղեակ են աղէտեալներու պարենաւորման եւ այլն ներքին խնդիրներուն: Սյապիսիները աներկմիտ ենք թէ իրենց գրտնուած վայրերուն մէջ պիտի փութան կազմակերպել օգնութեան միջոցներ Զէյթունի արակծեալներուն համար. ու մենք այսպէսով պիտի կրնանք յաղթահարել մեր անողոք թշնամիին՝ Զէյթունի վերաշինութեան համար աղէտէն վերասրուղներուն զոյութիւնը պահելով: Մենք երջանիկ այն տեսն պիտի ըլլանք, երբ ներկայ համեստ աշխատասիրութիւնը գոնէ իրականացնէ մեր վերջին յոյսը՝ որ յոյսն է բոլոր Հայութեան:

921 Հոկտ. 1 Հալէպ

ՎԱՐԴ. ՄԵԽԱԿ



ԵՐԿՐԻ ԽԾԱՔ

1921ի վերջին կիսամեայի մէջ պատահող, Կիլիկեան Հայութեան ամենաուշագրաւ դէպքէն մին եղած է « Զէյրունի Նահանջը » : Նահանջը որչափ որ կատարուած է փաքրաթիւ զինուած ոյժի մը կողմէ, սակայն իր աննախընթաց հանգամանքով մասնաւորաբար Կիլիկեան պատմութեան մէջ եզական տեղ մը ունի գրաւած :

Զէյթունի՝ զիթխարի ժայռերուն և բարձրաբերձ լեռներուն վրայ, դարերէ իվեր գոյութիւնը՝ Կիլիկեան Հարաւութենէն վերջ, եղաւ բացարձակապէս եզական՝ և տարրեր բոլոր այն հայաբնակ վայրերու բնակչութեան կեանքէն, որոնք տիւ և գիշեր թուրք բռնակալութեան տակ կը հեծէին շարունակաբար իրենց լաւ ագոյն և թանկագին կեանքերը օրբստօրէ զոհելով ու ոչնչացնելով :

Խնչպէս Զէյթունի երկարամեայ գոյութիւնը, նմանապէս իր վերջաւորութիւնը՝ 1921ի փառաւոր նահանջով, պատմութեան մէջ եղակի դարձաւ :

Զիւնապատ և խստաշունջ սառնամանիքը չէր կարողացած լնկծել, պատմական ու պատուական հերոսաբոյնի շարունակութիւնը, արծուեբոյնի քաջամարտիկ կոռուողները. այսօր հիւսիւսէն ու հարաւէն, արեւելքէն ու արեւմուտքէն հասնող և երբեմն զիրար ամբողջացնող սառնաշունչ փոթորիկները ստիպեցին արգիլել վերազարքնոյ Զէյրունի ափ մը բնակչութեան խաղաղ կեանքի զայութիւնը, ու Զէյթուն որ հինգ երկար տարիներէ վերջ, սկսած էր կրկին իր սարեւունդին վրայ նորաբողբոջ կոկոններու ծնունդ տալ, յանկարծակի անհետացաւ դարձեալ, վիթխարի ժայռերու վրայ կառոցուած տարաբաղդ արծուէբոյնը պարապ ձգելով :

Զէյրութի Նահանջը Կիլիկեան սարեւանդին վրայ կատարւող կենաց և մահու զինամարտ մըն է, ան՝ երէկ, մեր

սրտի աչքերուն թրթիռները կը բազմապատկէր իր ներքին քոլոր անցուղարձերուն կիսկատար ծանօթութեամբը. այսօր այդ Նահանջը ամփոփուած ըլլալով Զէյրունի Նահանջ աշխատասիրութեան մէջ, իւրաքանչիւր հայուն անշուշտ փափաքին գոհացում տրուած կըլլայ. հոն խտացնելով նահանջի յարակից բոլոր մասերը, որոնք իսկապէս մէն մի հայու ջերմ փափաքն է դիտնալ:

Զէյրունի Նահանջը իրբեւ հայ ցեղի պատմութեան մէկ փոքրիկ կտորը իւրաքանչիւր հայու գուրգուրանքին արժանի ըլլալով, ամէն պարտաճանաչ և Զէյթունը սիրող հայ պարտաւոր է զայն պահել իրբեւ թանկագին յիշատակ մը զրասեղանին վրայ, ճանչնալու համար սոյն դիւցազններու երկրէն ծնունդ առնող հերոսները, որոնք այդ նահանջին դերակարարանները ըլլալով, շատեր զոհեցին իրենց կեանքը, փրկելու համար հազարաւոր անզէններու գոյութիւնը:

ԵԴՈՒԱՐԻ Ա. ՈՍԿԵՐԻՉԵԱՆ

1921 Նոյեմբեր 1, ՀԱԼԷՊ



ԶԵՅԹՈՒՆԻ ԱՎԱՆՁԸ
ՀԱՅԱՍՏԱՆԻ ԱՆԴԱՐԵՐԵՆ և ԽԱՀԱՆ-
ՋՐ ՊԵԿԱՎԱՐՈՎ ՀԵՐԱ ԽՄԼԱՎԲԵՆԵՐԵՆ Տիար ՍԵՂ-
ՐԱՔ Զօլագեան, որ խումբէն ակամայ բաժնուհ-
լով, ողջ առողջ հասաւ Այնթապ

ԶԵՅԹՈՒՆԻ ԱՎԱՆՁԸ

ԸՆԴՀ. ԱԿԱՄԱԿ

Կեանքի տեւողութեան ընդաձքին անձեր կան, որոնք իրենց բացառիկ և արտակարգ անձնական կամ նիւթական զոհողութիւններով, պատմութեան մէջ անմահներու կարգը կը բռնեն։ Այս պարագան երբեմն կ'իրականանայ նաև հաւաքականոթեանց կամ քաղաքներու վրայ ալ, որոնք իրենց որ և իցէ պարտականութեան անթերի և բակատար դործագրումով, կ'արձանագրուին պատմութեան անանցանեմ էջերուն մէջ, թէ իբր յիշատակ և թէ իբր օրինակ մեր վաղուայ սերնդին։

Հայ կեանքին մէջ Զէյթուն այդ դասակարգին պատշաճող քաղաք մըն է. այս անունն իր մէջ խտացուցած է հայու իսկական ողին, որու մէջ կը ցոլանայ ազատ և անկախ կեանք մը, ինչ որ ոչ միայն Զէյթունի, այլ երկրագութիս վրայ գտնուող որ և իցէ մէկ հայու նպատակակէտը պիտի ըլլար։ Զէյթունի նահանջը գրելով, մեր նպատակը չէ ընել Զէյթունի վերջին ասանեակ մը տարիներու պատմութիւնը որը հատորներ կը լեցնէ, այլ մի միայն ծանօթացնել ընթերցող հասարակութեանթէ՝ Աւերակ Զեյթունի փլատակներուն մէջ ամփոփուող ափ մը Զէյթունցիները, ի՞նչ պայմաններու տակ և ինչպիսի քաջագործութեամբ նահանջեցին մինչև ազատարար գօշին, որուն նմանը գոգցես շատ հազուագիւտ էր այսպիսի փսխրաթիւ կոռուզներու համար, որոնք իրենց թուրին հազարներովը աւելի թշնամի ուժերուն նետ թէ կռուիլ և թէ յառաջանալ պարտաւորուած էին։

Զէյթունի ներկայ նահանջը, իրականին մէջ յաղթանակ մըն է փառապանծ, որուն արձագանդը ոչ միայն հայ



կենսո գրտկան նօրեր։ — Սեղաք Զօլաքեան, բնիկ Զէյթունցի, 27 տարեկան, ունեցած է փոթորկալից կեանք մը։ Պատերապի բնիթացրին քանիցո խումբով Հալէպէն Զէյթուն գացած ու ապա կրկին վերադած Հալէպէն։ Յետոյ բանտարկուած է մատնութեան մը հետեւանքով և բանտէն ողջ ազատելով, վերադած է։ Այժմ ողջ հասած է Ազատարար գօտին։

արտերու, այլ քար անտարբերութիւն ցոյց տուող օտարնեռու առջև իսկ արձագանգեց իր սուր ձայներով:

Զէյթունի նահանջին իսկական արժէքը գնահատելու համար, պէտք է զնալ ուղղակի այն գծին, ուսկից կատարուած է այդ յաղթական նահանջը. տեսնել այդ անանցանելի լեռներու կիրճերն ու թաւուտքները, որոնք ոչ միայն մարդու, այլ նոյնիսկ թռչուններու գնացքին ալ կրնան արգելք հանդիսանալ և ձգել այն թակարգներուն մէջ, որ թշնամին նախապէս տեղաւորած է իր օրսերուն համար:

Զէյթուն՝ իր վիչ մը բնակչութեամբ, այդ նահանջին գործը գլուխ հանելու հաստատակամութեամբ ձեռք առած գերմարդկային ճիզզը բուն իսկ կը մատնանշէ Զէյթունի անցեալ անյողղողդ կամքը, որ համտչիսարհային պատերազմի աւերներէն վերջ իսկ, կործանուած և ոչնչացած նըկատուող Զէյթունի ափ մը Հայութիւնը կուգար հանուր աշխարհի լսեցնել տականին իր անպարտելի զէնքերուն շառաչիւնը և այդ զէնքներու որոտումներով խուժել դէպի ազատարար զօտի՝ դէպի ֆրանսական դրօշակը, որուն ինքը տարիներ շարունակ հիացող և հաւասարիմ նուիրուող մ'եղած էր:

Զէյթուն՝ Տաւրոսի կատարները բնակող այդ քաջարի արծուերայնը, դարերէ ի վեր իբրեւ ովասիս մը, իր գոյութիւնը պահած էր մինչև 915: Եւ այդ դարերու ու տարիներու ընթացքին թէեւ իր ձիւնապատ գագաթէն փոթորիկներ միշտ անպակաս էին, սակայն Զէյթուն իր ունեցած բոլոր կռիւներն ու պատերազմները շահեր և անպարտելի մընացէր էր: Այս յաղթանակներուն համար ալ ան՝ ժամանակ առաջանակ գործածեր է իր բոլոր ոյժը, իր դիւանազիտութիւնը և օտար մէջամտութիւնը ի նպաստ իր գոյութեան. եւ այս երեք սյժերու շնորհիւ ապրեր է մինչեւ այն վայրկեանը, ուր իր միջոցներուն մեծամասնութիւնը անհետացած էր թրքական նորաստեղծ քաղաքականութեան հետեւանօք, այդ օրը Զէյթունի անձնաւութեան օրը եղած էր:

Բայց կտրատուած ծառը իր արմատներով չէր ոչնչացած . ձմրան արտապովոր ցուրտերու հանդիպած հսկայ ծառին ճիւղերը թէև չորցած , բայց հողի ներքնախաւերուն մէջ կ'ապրէր անոր արմատները , որոնք նպաստաւոր օրեւրու կըսպասէին կրկին իրենց ծլարձակումը կատարելու համար , ու այդ օրը եղաւ այն օրը , երբ թրքական կառավարութիւնը պարտուած , ընդունեց Դաշնակիցներու պարտադրած զինադադարի պայմանները , որոնց չորհիւ իր բնագաւառէն բոնազրօսիկ կերպով տարագրուած հայը , պիտի կրնար հինգ երկար տարիներէ վերջ վերադառնալ աւերակի վերածուած հայրենիքը և հոն շէնցնել իր հայրենի օճախը , շինարար աշխատանքով : Նոր օր մը , և նոր դարագլուխ մըն էր այդ օրը , ոչ միայն Զէյթունցիներու այլ և բոլոր այն Հայերուն , որոնք նոյն բաղդին արժանացած էին «Խթթիհատ»ի կործանիչ և հայահալած քաղաքականութեան օրովլ :

Մեծ պատերազմի ընթացքին Զէյթունէն տարագրուած 50000է աւելի բնակչութիւն մը անապատներու մէջ փացած էր . մեծ մասը Տէր-Զօրի ջարդին ենթարկուած , վերապրողները շատ ամնչան թիւ մը կը ներկայացնէին , որոնք՝ կրնանք ըսել թէ դիպուածով ապատողներ եղած են , որովհետև թըրքական սահմաններուն մէջ չկար վայր մը , ուր Զէյթունի անունը անծանօթ եղած ըլլար և այդ տեղի բնակչութիւնը զոհեր տոււած չըլլար Զէյթունի այլ և այլ կոփւներու մէջ : Ճիշտ այս պատճառաւ իւրաքանչիւր թուրք , առանձնապէս Զէյթունցիներու հանդէսի իրեւ հայ ունեցած վրէժինդրութեան վրայ կը բարդէր երկրորդ վրէժինդրութիւն մըն ալ , որը առաջինէն աւելի զօրաւոր հանգամանք մ'ունենալով , ամենուրեք կը հետապնդուէր այդ անջնջելի ցեղը ու կը բնաջնջուէր :

Զկաբ Զէյթունցի մը որ իր ծննդավայրէն հեռանալէն վերջ հանդիպած քաղաքներու թուրք տարրին իր Զէյթունցի ըլլալը ակնյայտորէն խօսէր . բայց այս զօրաւոր միջոց մը չէր իր հետքը կորսնցնեռու , որովհետև Զէյթունցիք ունին խօ-

սելու յատուկ հնչում մը , որ ուր որ ալ ըլլան իրենց ինքնութիւնը կը մատնէ : Ամիկա ոչ միայն հայ Զէյթունցի ական դաւառաբարբառ՝ կամ իրենց հնչումն է , այլ բացառաբար ամէն լեզուի մէջ խօսելու ատեն Ռ գրին հնչումը Յի պէս հնչելն է :

Այս պայմաններու մէջ Զէյթունցիք մինջև վերջին ժամը անխնայ կոտորեցան աստ անդ . մինչև վերջին ժամը կ'ըսեմ , որովհետեւ մէկդի առնելով անապատները , քաղաքներու մէջ վերջին քանի մ'ամիսներու ընթացքին կարծես սթափումի շրջան մը բոլորել սկսւած էր հայկական հալածանքը : Պաղեստինի , Սիւրիոյ և Միջազետքի շրջաններու մէջ , ուր մեծաւ մասամբ տարագրուած էին Հայերը , Թուրքերը իրենց գլխուն ճարը նայելու ետևէն էին , որովհետեւ Դաշնակից բանակներու յառաջիսազացութիւնը այնչափ արագացեր էր որ Թուրքերը ոչ մէկ ժամ ատեն ունէին իրենց օձիքը պրծելու : Այսպիսի կացութեան մը մէջ իսկ կը յիշեն 918 Օգոստոսի մէջ , Զէյթունի կողմերէն բռնուած խումբ մը Զէյթունցիներ (այշեր և կիներ) որոնք տաժանելի ճամբորդութենէ մը վերջ բերուած էին Հալէպի բանար , ուր վայրկենական հրամաններով Հայեր մահուամբ պատժուեցան :

Ուրեմն այնքան խիստ հետապնդումներէ վերջ մենք իրաւունք ունէինք սպասել շատ քիչ թիւով վերապրող Զէյթունցիներու , որոնք անապատի չորս կողմերուն արուեստական մրրիկներու մէջոցաւ անհետացած և կորսուած ըլլալով , բնաջնջուած կրնային ըլլալ : 918 Հոկտ . 25ին , Հալէպ գրաւուեցաւ և թրքական տիրապետութիւնը խայտառակ վիճակով մը խոյս տոււաւ քաղաքէն և շրջակայքէն . մինչ այդ արդէն ազատագրուած էին Դամասկոսի , Երուսաղէմի և Պաղտատի կողմերը գտնուազ բոլոր տարագրեալները , որոնց հետ նաև հատակուոր Զէյթունցիներ :

Եատ չանցած Հալէպ բոլոր վերապրողներու կայսեր դարձաւ , ուր կը միանային ամէն կողմէ յառաջացող հայ վերապրողներու բեկորներ . այս վերադարձին հետ Զէյթունցիք ևս համախմբուեցան այս քաղաքը և ասկից ալ հետզհետէ

գացին տեղաւորութիւնց աւերակ երկիրը:

Մենք «Զէյթունի Նահանջ»ի ընթացքին երբէք մտադարութիւն չունինք մեր խնդրէն շեղելով, պատմականը ընել ներգաղթի պարագաներուն, օրուայ պահանջին և Դաշնակից տերութիւններէն այդ առթիւ մեզ տրուած թելադրանքին և ոչ ալ հոս պիտի պրատենք գտնել պատմախանատու անձերը, որովհետեւ եթէ երբէք կար զօրաւոր արգելքներ և ապագայի մասին ենթադրական ձեւով յուսեւս գուշակութիւններ, միւնոյն ատեն իրականութեան մէջ կար պարտուած թուրք մը և յաղթող դաշնակիցները, որոնց բանակները օրբատօք կը յառաջանային դէպի Փոքր Ասիոյ խորերը և զրաւումի կ'ենթարկէին թշնամի հողամասերու սոլոր քաղաքներն ու գիւղերը: Ճնշուած և տարիներէ ի վեր արդար աշխատանքէ և օրինաւոր հարստութենէ զրկուող ժողովուրդի մը համար յուսատու ներկան զանց առնել և պատգայի յուսեւեսութեանց վրայ կրթնելով կը րին կին գաղթականական կեանքը պարիլը, դժուար էր. նամանաւանդ որ թրքական չարաշար պարտութիւնը թուրք բընակչութիւնը այնչափ ընկճած, այն աստիճան սորիկացուցած էր որ, մարդ կարելի բան չէր որ երեւակայեր թէ այս աղօք շփացած տղու մը պէս օր մը չէ օր մը իր վերջին բողէին խնայող դաշնակից բանակներու երեսին նետուելով կրկին ճանկատելու փորձեր մը կ'ընէ: Այս և առոր նման շատ մը տեսութիւններ պատճառ եղան որ Զէյթունի վերապրզները նախ Մարաշ և ապօ Զէյթուն երթան և տեղաւորութիւն իրենց աւերակներուն վրայ: Այդ թուականներուն Զէյթուն բոլորովին աւերակ էր. բնակութեան համար ժիսյն ժատի վրայ համրուող քանի մը տուներ մնացեր էին, ինչպէս նաև Զէյթունի արեւմտեան պարուներուն մէջ թուրքերու ձեռքով նոր շինուած տասնեակ մը տուներ, որոնց ամբողջին թիւր հազիւ քառասունի կը հասնէր, իսկ ամենաարնդարձակ վայրը՝ որ ի պահանջել հարկին կրնար զործածութիւն երր բնակութիւն, այդ ալ Զէյթունէն Զուկէս ժամ դէպի արեւելք, բլուրի մը վրայ Համբտեան

շրջանին կառուցուած զօրանոցն էր, զօրանոց մը տրուն նըամանը շատ հաղուազիւտ է թուրքիոյ ամէն կողմէնը:

Զէյթուն՝ պատերազմի ընթացքին, բնակեցուցուած էր գաղթական թուրքերով, որոնցմէ քիչ թիւ մը, կը մնային տակաւին մինչեւ զինադադարի օրերուն: Վերապրող Զէյթունցիներու ներգաղթը երշ սկսաւ, այդ եկուոր բնակչութիւնը առանց յալեւայլի սկսաւ խոյս տալ և հեռանալ Զէյթունէն, որով ներգաղթող բոլոր Զէյթունցիները գացին ու անարգել իրենց կալուածներուն ու այգիներուն տիրացան: 919 Մայիսէն սկեեալ մինչեւ Սեպտ. Զէյթուն հաւաքուող ընդհ. վերապրողներուն թիւը կը հասնէր 1200ի, որոնցմէ մօտաւորապէս 500ը այր, իսկ մնացեալներն ալ կիներ և տղեկներ էին, Սեպտ. էն վերջ այլեւայլ կեդրոններէ Հալէպ հասնող վերապրող Զէյթունցիներէն շատեր նախընտարած էին երթալ դաշտացին Կիլիկիա եւ ձմեռը հոն անցընել:

Մեր նպատակէն զուրս ըլլակով վերապրող Զէյթունցիներու երկու տարրուան մանրամասն պատմութիւնները ընելու, կը ձգենք այդ յառաջիկային եւ հիմա կ'անցնինք 921ը, ուր տիրող աննպաստ կացութեան առջև Զէյթուն ստիպուեցաւ նահանջել դէպի ֆրանսական զօնը, ուր միայն պիտի կրնար փրկել ինքզինքը, եթէ երբէք Զէյթունի եւ Փրանսական զօնին մէջտեղ գտնուող հեռաւորութիւնը կարենար անվտանգ ճեղքել եւ անցնիլ:

Ի՞նչ էին այն շարժառիթները, որոնք ստիպեցին Քէմալականները, որպէսզի վերջին ժամուն ամենախիստ միջոցները սկսին գործածել Զէյթունի հանդէպ: Այս մասին բաւական կարծիքներ կան մէջտեղ:

Զէյթունի վերապրողները 919ին երբ կը վերադառնային աւերակ Զէյթունը վերականգնելու, շրջակայ թրքութիւնը համաշխարհային նախճիրէն ազատուող հայկական բեկորներու հանդէպ շատ բարեկամական դիրք մը բռնած էր, եթէ երբէք որ և իցէ ատեն ներելի է թուրքերու մէկ յարաբերութիւնը բարեկամական որակել: Զէյթունի ամ-

բողջ անշարժ կալուածներուն՝ մանաւանդ այդիներուն և պարտէներուն տիրացող որ և իցէ թշնամի ձեռք բնաւ երքեք իր դիւքը պիտի չկրնար յարմարցնել վերապրողներու կեանքին, եթէ անդին քրիստոնեայ տիրապետութեան մը սարսափը քանի մը փարսախ անդին կանգնած, Դամոկլեան սուրի մը նման կախուած չըլլար իր գլխէն: Այսուհանդերձ դուրսէն՝ Զէյթունի մէջ գիւղերը տեղաւորուող բոլոր գաթական «արնավլւաւ»ները բաւական դժուարութեամբ կը ցան բոժնուիլ իրենց պատահական հարստութիւնը կազմող Զէյթունի այգեստաններէն:

Զէյթունի եկուոր այս բնակչութիւնը հեռանալէն վերջ, արջակայ գիւղացիութիւնը՝ արդէն ճանչալով Զէյթունի քնակչութիւնը և նամանաւանդ այդ բնակչութեան ամբողջ 4—5 տարի անապատներու մէջ անցուցած տաժանագին կեանքը որուն ներքեւ անպայման անթեղուած կը նկատէր վրէժինդրութեան կայծերը, գոնէ այդ կայծերը կրկին ու կրկին չըռնկցնելու նկատումով ստիպուած էր, խաղաղ դրացնութիւն մը ինդրել իրենց և Զէյթունցւոց միջև. բացառութիւն պէտք է համարել սկզբնական շրջանին մէջ կարգ մը թուրք գիւղացիներու կողմէ, Զէյթունի հանդիսար վրդովելու համար եղած կարգ մը պատիկ փորձերը ուղացան Զէյթունցիք սաղմնային վիճակի մէջ ինեղդելով յաջողեցան կացութիւնը իրենց փրկել:

Զէյթուն՝ ամբողջ երկու տարի բոլորովին անկախ եւ բնքնիւան գիրք մը կը վայելէր. իր կառավարութիւնը տեղւոյն Ազգ. Միութիւնն էր և իր զինուորները տեղւոյն երիտասարդութիւնը. ամբողջ այս երկու տարուայ ընթացքին հայ կամ օտար լրադրութիւնը և ոչ մէկ ճշգրիտ տեսի որ անիկա կղզիացած վիճակ մը ունէր և ամէն կողմէ յարաբերութիւնները խզուած էին. նամանաւանդ այս պարագան աւելի եւս չեշտուեցաւ, երբ Մարաշու քրանսական ըսելէ առաջ, ըսենք թէ գլխաւորաբար ինչ կարծիք կար

Զէյթունի վերջին գժբախառութեան իրը գլխաւոր շարժուակիթ: Տեղւոյն Հայութիւնը քանի որ անգիտակ էր արտաքին աշխարհի կացութեան և յարաբերական ինդիրներու նկատմամբ, իր գժբախառութեան մեծագոյն դրդապատճառը կը նկատէ Մարաշու թուրք բնակչութիւնը. թէ Մուսթաֆա Քէմալ այս վերջիններէն զինուոր պահանջեր է եւ Մարացիներն ալ առարկած ըլան թէ. «Եթէ Զէյթունցիները չզսպուին իրենք պիտի չզինուորագրւելին»: Ասիկա չենք ժխտեր մենք. որովհետեւ ոչ միայն այժմ, այլ Զէյթունի պատմութիւնը նոյնանման պարագաներ հարիւրաւորներ ունի արձանագրուած. բայց ըստ մեզ՝ ինդիրին բուն շարժառիթը պէտք է քիչ մը հեռուները փնտռել, Արտաքին աշխարհի հետ յարաբերութեան մէջ զտնուող Զէյթունցիներուս, մրակ եւ զիխաւոր տեսակէտը եղած էր, Զէյթունի վիճակը, հրապարակագրելէ խուսափիլ, Քէմալականներու վրէժինդրութիւնը չարթնցնելու դիտաւորութեամբ, որովհետեւ որչափ որ Զէյթուն իր դրացի թուրք գիւղացիութեան հետ յաջողած էր ինքնավարութեամբ համերաշխ ապրելու միջոց մը ստեղծել, սակայն եւ այնպէս այդ, յաչումեզ բաւականին խախուտ կ'երեւար, սրովհետեւ Զէյթունի պահանջել հարկին այդ ինքնավարութիւնը պաշտպանող ձեռնասու միջոցներէն զուրկ էր. նաև գրանսական բանակը օրերով հեռու կը գտնուէր իրմէ, երկրորդ՝ իր բնակչութեան մեծագոյն մասը որբեր, այրիներ, կիներ էին. երրորդ՝ հոն ինքնավաշտպանութեան համար անհրաժեշտ եղող ռազմամիջերքը, բոլորովին անբաւարար վիճակ մը ունէր:

Առաջին երկու պայմաններուն համար մենք և ոչ մէկ ըսելիք ունինք, քանի ու իրերու բնոյթը, ինքնարերաբար հօտ հասցուցած էր. սակայն երրորդին համար բացարձակապէս պատասխանատու պիտի բռնենք, մասնաւորաբար նախատեսուած, հաւանական ինքնավաշտպանութեան մը համար աւհրաժեշտ իրեղէններու համար զրկուած դրամը մաղող կարգ մը անհատներ, որոնք այսօր երբեմն քաղաքներու մէջ

առանցնացած իրենց այսօրէն ճամրով ձեռք անցուցած վաստակով ի շարս ուրախութեանց են. ասոնց գլխաւորը կը հանդիսանայ Տօք. Քաջրերունի, նախկին անսւնով Տօք. Վարդան Թօփալեան: Տօք. Քաջրերունիի ըրած զեղծումները մինչեւ այս օրերս զրկթէ անյայտ կը մնայի քանի որ բուն դրամին տէրը՝ Զէլթունցիք մէջտեղ չկային և Տօք. ը անոնց բացակայութենեն օգտուելով կրնար դիւրութեամբ աղատիւ պատիպատ խօսքերով. բայց այսօր արդէն ամէն ինչ պարզաւած է. Ընթերցողը յաջորդ էջերուն մէջ առանձին գլուխով մը պկանի հանդիպի դրամական զեղծումներսւ մը բուն առանցքը կը կազմէ Տօք. Քաջրերունի:

Զէլթունի ինքնապաշտպանութեան գործը անխնամ մնացած էր և ընդամենը հաղիւ ունեցած էին 100ի մօտ կանոնաւոր չէնք, որոնք հայթայթուած էին բացառաբար անհատական միջոցներով, իսկ անդին 1500է աւելի (հնչուն սուկի) գումար մը կը մնար ու կը մնայ մինչեւ այսօր անյայտ ձեռքերու մէջ:

Կացութեան այս գմնգակութիւնը մեզ երբեք թոյլաւու չէր վերջնականապէս յուսադրուիլ Զէլթունի համար եւ այդ պատճառոս աւելի լաւ էր Զէլթունը քօղի մը տակ պահել, քան թէ հրապարակել եր կիսանկախ վիճակը: Որչափ որ ալ Զէլթուն ինքնավար պպրած ըլլար, Քէմալականները յաչս օտարաց, անոր տէրը եւ իշխողը կը դաւանէին իրենք զիրենք, ուրեմն Զէլթունի վիճակը քօղի թողուլը տեսակ մը միջոց էր Քէմալականներու գըրգութիւնը չը յառաջացնելու համար:

Ակներեւ է թէ զսնուեցան երբեմն թերթեր, որոնք ատեն ատեն թէեւ հակիրճ տեղեկութիւններ հաղորդեցին պաշտուած Զէլթունի մասին, բայց ասոնք՝ իրեւ թերթի գրուածքներ, հրապարակը աղմկելու բնոյթը չունեցան: 921ի սկիզբը Մարաշու թուրք կառավարողթիւնը Զէլթունի զէնքերը պահանջելու համար «գօմօսիօն» մը դրկած էր Զէլթուն, որուն Զէլթունցիք բուն կերպով ընդդիմացեր եւ

Նահանջի հերոս դերակատարները Քիլիս հասնելէ վերջ



մերժեր էին իրենց ինքնապաշտպանութեան միակ միջոցէն զբկուիլ . խնդիրը թէեւ անմիջականորէն սուր հանգամանք մը ստացեր և երկուստեք կռուի բռնուելու տրամադրութեամբ բանակցութիւնները խզուած էին , սակայն Մարաշի էջրազներէն ոմանց երկրորդ միջամտութեամբ Զէյթունցիներու պահանջին գոհացում տրուած էր հետեւեալ պայմաններով . Զէյթունցիները թրենց զէնքերը պիտի պահեն , բայց միւնոյն ատեն Զէյթունի սահմաններուն վրայ գտնուող թուրք գիւղացիներուն բնաւ երբէք վաս մը պիտի չհասցնեն , և Զէյթունի հողէն անցնող որ և է ճամբորդ Զէյթունցի պահակներէն պիտի պաշտպանուի մինչեւ թրքական պահակատունը , որ կը գանուէր ձիհան գետին կամուրջին վրայ Զէյթունէն վեց ժամ հեռաւորութեամբ . ասոնց փոխարէն Մարաշու կառավարութիւնը կը խօստանար Զէյթունցիներու պարենաւորման զործը գիւրացնելու համար ձեռնտու բոլոր միջոցները թույլատրել , որոնց գլխաւորն էր Մարաշ երթեւեկութեան ապահովութիւնը :

Զէյթունի այս ներքին անցուդարձերու ատեն , արտաքին աշխարհի մէջ բաւական խուլ աղմուկներ շրջագայութեան ելան . ամէն կողմ աղջային շրջանակներու մէջ խօսուեցաւ Զէյթունցիներուն զէնքերը պահանջուելու խընդիրը , բայց հազիւ թէ քանի մը օրեր անցած էին , հրապարակի աղմուկը քաշուեցաւ և վերջին համաձայնութեան լուրը սկսաւ արձագանգել և որ առժամարար ամէն հայու բաւականաչափ յուսադրիչ և միսիթարիչ հանգամանք մը ունենալ կը թուէր : Այդ օրերուն Ազգ . Պատուիրակութեան նախագահը Պ . Պօղոս Նուպար ծանուցագիր մը ներկայացուցած էր Փրանսական կառավարութեան Փարիզ՝ որ յաջորդ օրն իւկ թերթերուն գրադումի առարկայ մը դարձաւ , Այս ծանուցագրի մասին Ազգ . Պատուիրակութեան կիպապաշտօնական օրկանը՝ Փարիզ հրատարակուող «Ապագայ» շաբաթաթերթի 23 թիւ 21 Յունիս թվականին մէջ հետեւեալը կը կարդանք :

1005
21330



ԶԵՅԹՈՒՆԻ ԿԱՑՈՒԹԻՒՆԸ

«Շաբթուս ընթացքին փրանսական Մամուլը Անդլիաւկան թերթերէն առնելով գրեց թէ՛ Զէյթունի հայութիւնը մերժած ըլլալով զինուորագրուիլ և յանձնել իր զէնքերը Քէմալական իշխանութեան, պաշարուած է Մէլի ոյժերու կողմէ:»

«Այս լուրին վրայ հայկական շրջանակներու մէջ լուրջ մտահոգութիւն կը տիրէ: Ազգ. Պատուիրակութիւնը անմիջապէս առանձինն ծանօթագրով մը դիմոց Ֆրանսայի արտաքին գործերու նախարարութեան, խնդրելով որ Կիլիկիոյ Փրանսական իշխանութիւնները անմիջական միջոցներ ձեռք առնեն փրկելու համար Զէյթունի քաջարի Հայութիւնը և խնայելու անոր այն ճակատագիրը, որուն հնիթարկուեցաւ Հաճըն:»

«Պատուիրակութիւնը շեշտեց մասնաւորագէս, որ Զէյթուն 1860 էն ի վեր հոգածութեան առարկայ եղած է Քըրանսական կառավարութեան կողմէ:»

«Հարկ չկայ ըսելու թէ Զէյթունցիները անտարբեր չի մնացին այս հոգածութեան և 1870 ի Ֆրանք—Գերման պատերազմին ուղարկեցին մօտ երեք հարլւր հոգիէ բաղկացած կամաւորներ, որոնք կոռւեցան Ֆրանսայի համար:»

«Մեր Անդլիացի բարեկամները այս անդամ ալ մտահոգ Զէյթունի սպառնացող վտանգին համար, դիմում կատարած էն Անգլ. կառավարութեան: Անգլ. և հայկական քօմիթէի նախագահը և երեսփոխան Մր. Անգլիքն Ռւելերմս խորհրդարանին մէջ հարցում ուղղեց արտաքին գործերու նախարարութեան, տեղեկանալու համար թէ ի՞նչ վիճակի մէջ է Հայութիւնը: Մր. Հր. յանուն արտաքին գործերու նախարարութեան, պատասխանեց որ Անգլ. կառավարութիւնը տեղւոյն վրայ չունենալով ներկայացուցիչներ, միջոցներ ձեռք պիտի առնէ գրութիւնը հասկնալու, որպէս զի ըստ այնմ կարգադրութիւն մը ընէ:»

Թէ ի՞նչ էր Զէյթունի կացութիւնը այդ օրերուն, ցոյց տալու համար կը բաւէ հօս ամփոփել Կիլիկիոյ Վեհափառ Կաթողիկոսին մէկ անձնագիր նամակը, ուղղուած Հալէպ՝ Զէյթունի Հայրենակցական Միութեան:

ԿԱԹՈՂԻԿՈՍՈՒԹԻՒՆ ՀԱՅՈՅ
ՄԵԾԻ ՏԱՆՆ ԿԻԼԻԿԻՈՑ
Համար 229)127

1921 Մայիս 19, Ատանա

ՅԱՐԴԵԼԻ ԱՏԵՆԱՊԵՏ
ՀԱՅՐԵՆԱԿՑԱԿԱՆ ՄԻՈՒԹԵԱՆ ԶԵՅԹՈՒՆԻ.

Հալէպ

Հնդունեցինք Միութեանդ թ. 10 և Մայիս 17 գրութիւնը: Շատ կանուխէն արձագանդ գտան այստեղ Զէյթունի մասին սարսափեցուցիչ տարածայնութիւնները. անմիջապէս Ազգ. Խորհրդոյ որոշումով երեք յարանաւանութեանց հոգեւոր ներկայացուցիչները մէնէրալ Տիւֆիէօյի ներկայանալով բանի բերանոյ պարզեցին դժբախող Զէյթունի սպառնացող ահաւոր վտանգը և գրաւորապէս խնդրեցին ասպետական Ֆրանսայի աշակցութիւնը: Ժէնէրալը խոստացաւ Ն. Քօմիսէրութեան փոխանցել արուած գրութիւնը:

Այնուհետեւ Զէյթունի մասին քաղուած տեղեկութիւնք հակասական ձև մը առին մերթ վտանգը շեշտող մերին որ և է վտանգի դոյութիւնը չունենալը հաստատող, մինչեւ այսօր Զէյթունի վիճակը մթութեամբ մը պարուրուած է: Թերևս «Միութեանդ» ալ քաղած տեղեկութիւնք շատ տարբեր ըլլւան այս տեղիններէն:

Վստահ եղեք, ոչ միայն դուք, ամբողջ վերապրող Հայութիւնը Զէյթունով կը շահագրգոռուի և անոր պատահելիք որ և է անախորժ դէպք ասէնուն սիրտը կը յօշոտէ :

Ողջոյնիւ հայրական սիրոյ և մաղթելով ամեն բարորութեան Զէյթունի բովանդակ հայութեան :

Մնամք ազօթարար
ՍԱՀԱԿ Բ. ԿԹՂ. ԿԻԼԻԿԻՈՅ

* *

Խնչպէս թուականներէն որոշ է, պատուիրակութեան դիմումը բաւական վերջն է այն թուականէն՝ ուր Կիլիկիոյ վեհափառ Կաթ.ը իր նամակով մերժելու ձեւ մը կուտայ Զէյթունի վտանգաւոր կտցութեան : Այս մասին մենք ևս համակարծիք կրնանք ըլլալ Կաթ. նամակին, քանի որ ճիշտ այդ օրերուն Հալէպ հասած էին վեց հատ Մարաշի հայեր, որոնց տուած բացստրութեան նայելով Զէյթունի վտանգը ժամանակուայ մը համար հեռացեր էր, սակայն սա որոշ էր թէ վտանգը միշտ վտանգ կը մնար : Ազգ. Պատուիրտկութիւնը մենք կը դատապարտենք անոր համար որ զիանալով հանդերձ թէ Զէյթունի մասին արուած ծանօթագրին հետեւանքին վրայ բան մը իսկ չխսրհեցաւ, ծանուցագիրը դրուելէն վերջ լրագրական աշխարհիք դարձեալ նիւթ ըրաւ Զէյթունի խնդիրը, ինչ որ արձագանգեց մինչեւ Քէմալիստանի խորերը, և հիմա ո՞վ մեզի իրաւունք չիտար ենթադրելու թէ, Քէմալականներու վերջին ուշադրութիւնը որ Կեդրոնացած էր Զէյթունի վրայ, ծնունդ էր նւրոպայի սէլ եղած վլլուքներուն :

Եթէ երբեք մենք Զէյթունի վտանգը իսկապէս նկատի առնելով տեղւոյն ժողովուրդը այդ վտանգին դիմագրուաւուելու չափ օգնութիւն հայթայթող միջոցներու վրայ խորհինք, փոխանակ թուղթի վրայի խօսքերու ապահելու, ինծի հետ շատեր համոզուած են թէ Զէյթուն՝ այսօր

անվտանգ տպրած և կամ ազատարար գօտի հասած պիտի ըլլար իր ամբողջութեամբ : Սակայն իրականութիւնը ասոր ճիշտ հակառակը եղաւ և պատահեցաւ այն՝ ինչ որ այդպիսի կացութեան մը պարագային անխուսափելի էր : Զէյթուն կարծես հակառագրականօրէն երկրորդ անգամ մղուեցաւ զոհաբերութեան մեծ սեղանին, որուն վրայ կատարուած զոհերու արիւնը տակաւին իր թարմութիւնը չէր կորսնցուածած :

Ուրեմն մենք դասաւորելով մեր խօսքը, կը շեշտենք հետեւեալ տուիքներու վրայ, որոնք կրկնն անգամ քանդեցին Զէյթունի մէջ հաւաքուող ափ մը վերապրոներու կառուցանելիք նոր չէնքը .

1. — Զէյթունի հանդէպ սնուցուած վրէֆինդրութիւնը ամբողջ թրքութեան և մասնաւորաբար շրջակայ թրքարնակ վայրերու կողմէ :

2. — Յունական և Քէմալական անեղ կուիւներու նտախօրինակին երբ, Քէմալ պատրաստուած էր ամէն կողմէ զինուոր կանչել, Զէյթունի շրջակայքը գտնուող թրքութիւնը պատրուակ մը բանելով հոն տարածուող փոքրաթիւ Հայութեան մը երեւակայական վտանգը, անկից նպասաւորուելով զինուորագրութենէն խօյս տալու յոյսելով, օրն ի բուն Զէյթունի մասին տեղացուցուած զրպարտութիւնը ները եայլն :

3. — Յաչս Դաշնակից Պետութեանց, Զէյթունի անունով առանձին խնդիր մը յուղուիլը և այդ առթիւ Զէյթունի անցեալին վրայ յենած՝ Քէմալականներու մտահոգութիւնը և զայն մէջտեղէն վերցնելու ճիզզ :

4. Զէյթունի մէջ զէնքի և ռազմանիւթի նուազագոյն գոյութիւնը :

Ահաւասիկ չորս զլիստոր կէտեր որոնք Զէյթունի անկաման պատճառ եղան . անկման շարժառիթները կազմող այս պատճառներուն մէջ մենք՝ այսինքն Զէյթունէն դուրս և մասամբ ազատ հողի վրայ ապրող Հայերս ալ ունինք մեր պատասխանաւութիւնը, որը կը կայանայ մեր անտարբեկ

րութեան մէջ, անտարբերութիւն մը, որ ինքնին դատապարտելի է, պաշարուող Զէյթունի հանդէպ. երբ մենք մեր անտարբերութեան մասին պատասխանատութիւն յանձն կ'առնենք, ապա ի՞նչ ըլլալու են այն մարդիկը, որոնք հարիւրաւոր ոսկիներ ոչնչացուցին, առանց իր նպատակին հաւացընելու: Արդէն այս գումարին իր նպատակին ճշգրիտ գործածումով Զէյթունէն դուրս ապօռող բոլոր Հայերուն պատասխանատութիւնը որ անտարբերութեան հետեւանօք մէջ բերէնք, ջնջուած պիտի ըլլար: Զէյթուն ինկատ, բայց վայ անոնց զոր պատմութիւնը պիտի արձանագրէ իր տիգ անկման պատճեառ տուողները:



ԶԷՅԹՈՒՆԻ ՊԱՇԱՐՈՒՄԸ

Զէյթունի պաշարումը կ'սկսի Ֆրանսացւոց Մարաշէն քաշուելու թուականէն: Մինչեւ այդ թուականը Զէյթունը բաւական հանգիստ կեանք մը ոկտած էր բոլորել, նամանաւանդը որ չըջակայ բոլոր թրքութիւնը եւրոպական մեծ պետութեան մը ներկայաւութիւնը կուտահելով իր մէջ, վերջին ծայր տկնածանք ոկտած էր ունենալ համաշխարհային պատերազմի ամրող աեւողութեան Դաշնակից պետութեանց դասին ի հաշիւ չարչկառող և հազար ու մէկ անտարգանքի ննթակայ եղող, և արեան գետերէ անցնող ժողովուրդի ոք մաղատուր աղատուած բեկորներուն հանդէպ:

Իրաւ է թէ ֆրանսական գրաւման բանակը մինչեւ իր նահանջի օրը չանցաւ Մարաշը, որ Զէյթունէն 12 ժամ, իսկ Զէյթունը չըջապատող թուրք կ'դրոններէն, ինչպէս Ալ-պիտան, Կոկիծոն, Անարուն և այլն աւելի հեռու էր, բայց զի՞ պալէս Ֆրանսացիներու ներկայութիւնը Մարաշ և օրբուրու յառաջնաղացման հաւանականութիւնը կարծես թուր-

քերու բերանը գրած էր սանձ մը: Ասիկա անկից ալ կ'ապացուցուի ու կը հաստատուի որ ֆրանսական նահանջէն օրեր առաջ, երբ Քէմալական շարժումը ոկտած էր խըմորուիլ թուրքերու մօտ, անոնք ինքնարերաբար ուայայութիւնները ոկտած են ընել հոս հոն, թէ «Հայեր, ձեր օրերը հայրուած են. թէ ձեր հաշիւը պիտի աեսնենք այն օրը, երբ ֆրանսական զօրքերէն կը մաքրենք Մարաշը ևն»: այս և ասոր նման շատ մը յայտնութիւններ մեզ կը համոզին թէ Զէյթուն ինչպէս նախապատերազմեան շրջանին, նըմանապէս և այդ օրերը իր գոյութեան իբր աղդակ ունէր եւրոպական աղդեցութեան մը հովանաւորութիւնը, բայց աւաղ որ այդ հովանաւորութիւնը եղաւ շատ ժամանակաւոր և 920ի սկիզբը՝ իշխան ամենախիստ վայրկեանին, լեռնային Կիլիկիոյ մէջ՝ իրենց հայրենի բնագաւառը վերաշխնելու համար ներգաղթող ափ մը քաջարի՝ արծուերոյնի հերոսները, կը մանէին նոր կացութեան մը մէջ, որուն զիմագրաւելու և յաղթական կերպով դուրս գալու համար, անսաման կորով, անսպառ ուժ և առիւծի արիւութիւն պէտք էր: Զէյթուն այս երեք յատկութիւնները չմաքմացնուց մեր պատասխանը հաստատական է, որովհետեւ Զէյթուն այդ թուականէն վերջ ամբողջ մէկ ու կէս տարի գրեթէ պահեց իր գոյութիւնը և վերջին պահուն, ինչպէս պիտի տեսնենք, բռնեց այն տեսակ ճամբար մը որուն վերջաւորութիւնը գտնէ նպաստաւոր ելք մը կը խոստանար իր այլեւս անտանելի կացութեան:

Զէյթունի պաշարումը կուսի ուրիմն 920ի սկիզբը, այն օրէն վերջ որ Ֆրանսացիները նահանջեցին գէպի իսլամիչէ և տեղի ունեցաւ Մարաշու ջարդը: Զէյթուն այդ թուականէն սկսեալ յարաբերութիւն գրեթէ դադրեցուցած էր չըջակայից հետ, դադրեցուցած էր ոչ թէ կամովիչն, այլ ակամայ՝ նկատի առնելով արդէն՝ թէ թշնամութեան նախանշանները տրուիլ ոկտած են: Բարեբախտաբար այս պաշարումը չէր նմաններ այնպիսի պաշարումներու, որոնք այս կամ այն քաղաքը աւելի նեղ շրջանակով պաշարումի կ'ենթարկեն: Զէյ-

Թռւնի այդ պաշարումը բաւական հեռաւոր գծերով սահմանաւորուած էր, ինչ որ մեծապէս դիւրացուցած էր Զէյթունցոց վիճակը։ Պաշարման այս գիծը կը բոլորէր Զէյթունի նախկին սահմանները, անանկ որ Զէյթունի ամբողջ հարստութիւնը ու միանգամայն իրենց սննդեան անհրաժեշտ մէկ մասնիկը կազմող բոլոր այգիները և կալուածները բացարձակապէս իրենց ձեռքն ըլլալով կարող էին ապատօրէն երթևեկել հոն։

Պաշարման այս շրջանին, թէ և ոչ պաշտօնական կերպով, ամբողջ յարաբերութիւնները խզուած էին րջակալից հետ, բայց և այնպէս գտնուած են կարգ մը դիւկեր՝ բացառաբար Զէրքէզներ, որոնք իրեւ հակաքեմալականներ, ներքնապէս ոյժ տուած են Զէյթունի, հայթայթելով անոր ամենաանհրաժեշտ պիտոյքը, օր. աղը, որովհետեւ Զէյթուն տեղ մըն է ուր աղի ներածումը պիտի ըլլաց միշտ Սարաշէն կամ Ալպիսթանէն։ Տաւնեակ մը կուներու մէջ Զէյթունցիք աղի չգոյութենին ուսրսափելի նեղուած են, և այդ նեղութիւնը ոչ թէ տարիներ տեսող ժամանամամիջոցի մը մէջ երեւան եկած է, այլ քանի Ժը շաբաթներու ընթացին։ ուսկայն մեծ բարերախտութիւն մին էր որ այս անգամ պաշարման երկար միջոցի մը մէջ նոյն իսկ կարելի եղած է գոնէ միջակ կերպով ժողովուրդի պէտքը գոհացնելու չափ հայթայթել։

Պաշարման այս շրջանին, Զէյթուն նպաստաւորուած է նաև պարէնի տեսակէտով, ինչ որ մեղ այն վստահութիւնը կուտայ թէ Զէյթունի պաշարումը այդ նախնական ամիսներու մէջ շատ թոյլ կերպով մը սկսած է։ Դժբախտաբար պաշարման այդ կացութիւնը մինչև վերջը չէ շարունակեր և 921ի սկիզբը կացութիւնը բոլորովին փոխուած կը տեսնուի։ Մինչև այդ օրը կառավարութիւնը գիւղացիները մասմբ աղատ թողուցած էր, անոնց վրայ ի հաշիւ Զէյթունի օր և է ճն ում չկար, Բայց 921ի Գարնան ձևերը կը փոխուին և պաշարման շղթան նեղելու և աւելի գործնական կերպի մը մէջ դնելու յամառութեամբ, Քեմալական կառավարութիւնը կ'սկսի գործել։

Մասնաւոր հրահանգներով բացարձակապէս արգիլուած

ՅՈՎԼ ՍԻՄՈՆԵԱՆ
Որ նահատակուեցաւ Քիլիսի մօտերը քովինը իր
կինը՝ Կիւլից Սի մօնեան



Կենապրական նօրեր. — Յովհ. Սիմոնեան ընիկ Զէյթունցի՝ ՅՈ տարեկան, նախապէս նղած է հոգեւոր ընկերութիւններու ջերմեանդ ծառայող մը, բայց աքսորի ընթացքին Արամ պէջի խումբին հետ ապաստանած է Հայ Լեռ։ Զինադադարէն վերջ Հալէպ դալով, գտած է իր կինը և միասնաբար վերադարձան Զէյթուն։

Հը Զէյթունցիներուն պարէն տալը և անսաստողները խստիւ
պիտի պտաժուէին։ Այս կացութեան ստեղծագործումը կը
զուգագիպի ճիշտ այն թուականներուն, երբ «Զէյթունի խն-
դիրը իբրև առանձին խնդիր մը » նիւթ կ'ըլլայ Եւրոպական
արքունիքներու մէջ։ Պաշարման այս խստութիւնը անմի-
ջապէս երեան կուտայ իր աննպաստ աղղեցութիւնը և ու-
տելիքները հետզհետէ Կակսին նուազիլ նամանաւանդ նկատի
ունենալու է որ պաշարման այս խստութիւնը կը հանդիպի
Զէյթունի անպատուղ մէկ ժամանակին։

Զէյթուն այս վերջին տարին մասնաւոր խնամք տուած
էր հողերուն, որովհետև կացութեան ստեղծած դժնդակու-
թիւնը և գուրսէն պարէն հայթայթելու մէկէ աւելի դժուա-
րութիւնները բոլոր ժողովուրդը ստիպեր էր որ դիմէ գէպի
քնութիւնը՝ դէպէ հողը, ուր պահուած կ'ըմբռներ իր կեան-
քի գոյութիւնը և իրաւ ալ այդ համոզումով Զէյթունի այդ
ափ մը շինարար ժողովուրդը, մշակած էր այնչափ դաշտեր,
վերակենդանացուցած էր այնչափ այգիներ ու պարտէղներ,
որոնց բերքը այս տարի պիտի կրնար լիուլի գոհացնել տեղ-
ւոյն բնակչութիւնը։ Զէյթունի հողը թէև ոչ արդասարեր,
ինչպէս մի լեռնային վայր, բայց չարունակաբար քանի մը
տարի հանգիստ մնալով կերեւի ոյժը վերագտած և իր ս-
ննդական տարրերը լաւ կերպով մթերած էր, անանկ որ
հողին արգասաւորութեան մասին խօսուածները, պատե-
րազմէն առաջ Զէյթուն ապրող որ ևէ մէկ Զէյթունցիի
առասպեկ մը պիտի թուէր։

Կենդանական աշխարհն ալ անոես թողուած չէ հողե-
րու մշակութեան հետ և բոլոր Զէյթունցիք անհասարակ
հայթայթեր էին իրենց ընտանի և մասնաւորաբար կաթնտու-
կենդանիներ, որոնցմէ իրենք սկսած էին պատրաստել իրենց
կաթը, մածունը, կարագը ևն։ Կը պատմման թէ ընտանի
կենդանիներու բազմացումն ալ աննախընթաց վիճակ մը
տացեր և նոյն իսկ սովորական տարիքէ առաջ թէ այծերը
և թէ կովերը ունեցած են իր սց ծննդարերութիւնը։ Հողին
քանի մը աարի հանգիստ մնալով արդասանուիլը, այժմ իր
մէջ ամբարուած ամբողջ հարստութիւնը կը թափէր Զէյ-
թունի վերապրողներու առջև, գոնէ անոնց կեանքը գրկելու

Գործին մէջ հաւատարիմ դեր մը կտտարելով :

Այս գոհունակ կացութեան հանդէպ եթէ դժբախոռւթիւն մունէր Զէյթունցի վերապողը՝ այն պաշարման շըզթայի խստութեան սկսումը, կանխտհաս վիճակի մը մէջ ըւլան էր, որովհետեւ այդ ամիսներուն՝ Ապրիլ Մայիս՝ Զէյթունի բոլոր ստանալիք բերքերը կը մնան դաշտ, տակաւին խոտային կամ հասկային վիճակի մէջ, Զմեռը արդէն իրենց ունեցած պարէնը զբեթէ սպառած և դրսէն ներածում մըն ալ դժուարացած ըլլալով, բոլոր Զէյթունցիներու յոյն էր ապրիլ մէկ երկու ամիս ևս, որ կարելի ըլլայ մթերել Զէյթունի առատ բնրօը, որ իր աննման առատութիւնը արդէն ցոյց տալ իսկ սկսած էր, սակայն թշնամին ալ գիտէր նոյն հաշիւը. այն ևս հաշիւ ըրած էր պաշարուող ժողովուրդի մը երազները ու ըստ այն սկսած էր ձեւել իր գործերը, և ճիշտ ատոր համար էր որ Քէմալական կառավարութիւնը առանց թողելու որ Զէյթունցիք անդամ մը ևս տիրանան պարէնի, սկսած էր կտրուկ միլոցներ ձեռք առնել «Զէյթունի ինդիր» ը խոպառ վերջացնելու ու այդ մոօք էր որ ան արդէն տուած էր նախանշանը, գարնան դռներուն հետ խըստացնելով Զէյթունի պաշարման շղթան և ալսպիսով անոնց հետ ըստ իրեն հաշուեյարդարութիւն մը ընելու համար ուղղակի բանակցութեան մտած էր գարնան վերջին ամիսէն սկսեալ :

Պաշարման վիճակի այս խստութենէն առաջ, Զէյթուն ամբողջութեամբ ամիսուած էր գորանսցին մէջ։ Ոչ միայն աւերակ Զէյթունի փլատակներուն շուրջ և կամ ջերմուկի մօտերը՝ այլ նոյնիոկ Մխալ, Թոնսւզ և այլն գիւղերը գըտնուողներ եկած ու տեղաւորուած էին զօրանոցը։ Ակներեւ էր թէ զօրանոցը որիտի ըլլար իրենց վերջին այն կռուսնը որուն կոթնելով պիտի դիմէին իրենց ինքնապաշտպանութեան։ Նախքան սկսիլը թշնամութեանց իրեւ կանխազգուշութիւն, Զէյթունցիք լաւ կերպով ամրացուցած էին զօրանոցը, ամբողջ դիրքերը և միեւնոյն ատեն շուրջը վթա-

պիա»ներ բացած էին, իբր դիւրութիւն պատերազմական գործողութեանց։ Այս պատրաստութիւններով հանդերձ այդ ճնաժամային վայրկեանը միշտ կառկածանքով է որ կը դիմուի, քանի որ զէնքի և ուազմամթերքի անբաւարարութիւնը բոլորին ալ յայտնի էր։ Զէյթունի Ազգ։ Միութիւնը, որ միեւնոյն ատեն ազգ, կառավարութիւնն ալ կը կազմէր տեղւոյն մէջ, այս քրիթէքական բոպէներուն, ուր արդէն կռուի ազգու և գօրաւոր նախանշանը տրուած էր Թուրքերու կողմէ, կը խորհէր արտաքին օժանդակութեան մը վրայ և առ այս միշտ հետամուած էր իր գժնակ կացութիւնը մօտէն Յանչըրզներու Զէյթունցիներու այս գրեթէ երեւակայական յոյսը քիչ մը սեթեւեթեալ պիտի գտնեն, սակայն Զէյթունցիներու նոյն կացութիւնը որ ստեղծուած էր այդ օրերուն, եթէ նկատի ունենանք, ամէն ոք պիտի արդարացնէ այդ կերպ մտածում մը, քանի որ որոշ է թէ «ծովը իյնողը սնապայման ծիւղ մը պիտի փնտռէ», այսուհանդերձ Զէյթուն թէեւ արտաքին միջամտութեան մը վրայ կը խորհէր, սակայն և այնպէս իր բոլոր յոյսերը կեղործնացուցած էր իր իսկ բազուկներուն վրայ, այս մասին Զէյթուն մէկէ աւելի փրկուած է իր անցեալի պատմութեամբ։

Հօխնք արդէն թէ Զէրքէզներուն յարաբերութիւնը միշտ բարեկամական եղած էր Զէյթունցիներուն հետ, որովհեաւ թրքութեան մէջ այս տարրը միշտ պատեհուաթիւնը շահագործող տարր մը եղած է։ Մենք այդ տարրին բարեկամութիւնը իօկական և անկեղծ գետնի մը վրայ չենք կրնար դիտու, քանի որ տակաւին երէկ՝ Տէր Զօրի ահաւոր ջարդին առաջին գերակատարներէն մին ալ՝ իրը գործիք, եղած էր այս սւազակ ցեղը, սակայն, ինչպէս ըսինք պատեհութիւնը շահագործող, Քէմալականներու խստութիւնը, տուրքերու ծանրութիւնը և վինուորազրութեան սարսափը եւայլն նոյնանման գործեր, Զէրքէզները միշտ կը մը-

Դեն գէպի հակաքէմալականութեան ու այդ առթիւ Զէյթունի շրջակայթը գտնուողները միշտ կ'ուզէին Զէյթունցիներու հետ լաւ ապրիլ ։ ասոնցմէ ումանք Օսմանիէցն եւ Սիրիուն Զէյթուն երբեմն նամակներ փոխադրած էին կարեւոր դրամական վարձատրութեան մը փոխարէն ։ Այս նամակները ուրիշ ոչինչ էին, եթէ ոչ Զէյթունցիներէ դրուած եւ տարիներէ ի վեր իրենց կեանքը արտաքին աշխարհէն անծանօթ մնացող Զէյթունցիներու կեանքէն աեւ զեկութիւն խնդրողներ։

Պաշարման այս վիճակին Զէյթունը կը խորհին եղելութիւնը հաղորդել Ատանա ու անմիջապէս Ազգ։ Միութեան անդամներէն Տիար Սեղրակ Մարկանեան 69 զինեալ կարիճներու ընկերակցութեամբ կ'երթայ Զէյթունի մօտիկը դաշուող Քէօմէսկիւտ դիւզը եւ այնտեղ ընակող Զէրքէզի մը նամակ մը կը յանձնէ, Միրիս՝ Զէյթունցի պատուելի Յառութիւն Նախորհանի հասուէին ուղղուած, ուսկից ատեն մը առաջ իրենք ալ նամակ մը ստացած էին նոյն խողովակով։ Այս նամակին մէջ Զէյթունի Ազգ։ Միութիւնը կը պարզէր տնօղոյն ահաւոր եւ վտանգալից Կացութիւնը կը խնդրէր որ միջամտութեան մը համար պատուելի Նախորհան Զէյթունցիներու անունով կարեւոր դիմումներ կատարէ ուր որ անկ է և փութացնէ այդպէսով գոնէ առ Զակցութիւն յը Զէյթունի պաշարուածներուն։ Դժբախտաքար ժամանակը արդէն մօտեցած ըլլալով այս նամակին պարուակութիւնը ինքնին անհետեւանք մնալու դատապարտուած է։ Քէմալտկանները օրն ի բուն և հապճեպ կերպով կը ործէին Զէյթունի խնդրոյն շուրջ, որպէսզի վայրկեան մը առաջ վերջացնեն արերակ Զէյթունի մէջ համախմբուող ափ մը Հայութեան գոյութեան եւ չգոյութեան հարցը։

Զէյթունի խնդիր ըսկով, այդ վայրկեանին մենք ուրիշ բան մը պէտք չէ հասկնանք եթէ ոչ 1000է աւելի կեանքերու գոյութեան հարցը, որոնք իրենց ոսօններուն ձեռքը խնդրոյ առարկայ եղած էին։

Իրաւ է թէ Զէյթուն ատենին հայկական խողիրը յուղ պելու և այդ խնդրոյն ընդհ. բնոյթ մը, հանգամանք մը տալու աստիճանին դիւցազնական դործեր կատարիր է, բայց այս վայրկեանին հայկական դտար անցեալի մէջ Զէյթունի ընծայած կռուաւներէն շատ աւելի զօրաւոր կռուաւներ ուներ հետապնդուելու, որով և այսպէս Քէմալիսմաներու և շրներ հետապնդուելու, այսպէս Քէյթունը ամբողջ շրջակաց թուրք դիւցացիութիւնը ամբողջ մտահոգութիւնը Զէյթաւը թուրք վերապրողներու կեանքի գոյութիւնը կրնար ԸԱՊՐ, կրկնակ պատճառներով ։ առաջինը Զէյթունի ամբողջ շրջակաց թուրք գիւղացիութիւնը պատերազմի ընթացքեն տիրացած էր Զէյթունի յուրաթի այգեստաններուն և այն կալուածներուն, իսկ զինադադարէն վերջ, երբ վերապրող Զէյթունը սկսան վերադառնալ պատահական կալուածատէրը պարզէք սկսան վերադառնալ պատահական կալուածատէրը, զրկուիլ իսկ տաւորուեցաւ իր անարդար իրաւունքներէ, զրկուիլ իսկ երկրորդը՝ կառավարական տեսակէտով, Քեմալականներու կայսրութիւնը (.) յամենայն դէպու եթէ երբէք ուզերիսկ իր սահմաններուն մէջ հայերու գոյութիւնը ընդունել, գոնէ Զէյթունցիներուն, Զէյթունի մէջ պիտի մերժէր նկատի ունենալով անոնց անցեալի պատմութիւնը և այդ պատմութեան ալ ներկայիս իսկ թէ ուզմական և թէ դիւանագիտական աշխարհին մէջ ունեցած կարեւորութիւնը։

Այսպէս Զէյթուն թէև 920էն սկսեալ սկսած էր ապրիլին քննապաշտպանողական կեանք մը, սակայն 921 Ապրիլի վերջը, այդ կեանքը փոխուած էր աւելի սեղմ վիճակներու, որուն երկար շարունակութիւնը տարակուսելի էր, տարակուսելի էր, կըսենք, այն համոզումով թէ վոհմակ մը գայլերու մէջ գառնուկի մը ինչ որ ալ ԸԱՊՐ, աջէն ու ձախէն եղած յարձակումներուն կեր ԸԱՊՐ անխուսափելի էր։ Քէմալական կառավարութիւնը լուրջ նպատակ դրած էր պիտի և անպաշտպան Զէյթունի հետ չափուել, քաջ համոզուելով թէ համբաւեան հսկայ և անհաշուելի զօրքելու հետ չափուող Զէյթունը մէջ տեղ չկար։ Զէյթունի վերապրողները հազիւ այս վերջիններուն կէսը կը կազմէին։

ԿՈՌԵՒ ՆԱԽԹՐԵԱԿԵՆ

Քեմալական կառավարութիւնը օրեր առաջ արդէն, իբ ժրագրի յաջողութիւնը կատարելապէս ապահովելու համար ներքին ուսումնասիրութիւն մը կատարած էր Զէյթունի վերապրոցներու շուրջ: Այս ուսումնասիրութիւնը եղած էր այն վայրկեանին, ուր տակաւին ծնունդ չէր առած Զէյթունի այս նոր կացութիւնը: Դարնան առաջին ամսուն զինուորական մը կը դրկուի Զէյթուն, իսմայիլ Հաջոյը պէտ անունով: Զէյթունցիք, տակաւին հին բարեկամական դաշինքին վրայ, այս մարդուկը կ'ընդունին իրենց մօտ և երկար բարակ կ'ունկնդրեն դինքը:

Իսմայիլ Հաջոյը լուրջ և սթաթիսթիդորէն քննութիւն մը կը կատարէ, այդ լեռնականներու կեանքին մէջ. կը հաւանայ անոնց ներքին զօրութիւնը, ձեռքերնին կեցած պաշարը և այդ պաշարի ազբիւնները, և կը ջանայ իբ կեզծ ու պատիր խօսքերով՝ պարտկելու համար իբ միսիան, համոզել Զէյթունցիները թէ կառավարութիւնը նկատի առնելով իրենց պարէնի դժուար կացութիւնը, որոշած է օգնել այնչափով, որչափ որ Զէյթունցոց կարիքը կը պահանջէ և առի ձեւակերպութիւն Զէյթունցիներու պահանջին վրայ Մարաշ կը դրկէ մէկ երկու կենդանի և աղ բերել կուտայ, ուսկից բաւականապէս նեղուելու նախանշանը սկսած էր ժողովութիւն մէջ:

Իսմայիլ Հաջոյը իր Յուդայի շապիկով շատ քիչ ժամանակ մը կը մասայ Զէյթուն և իր տրծանադրութիւնները կատարելապէս լմացնելէ վերջ կը մեկնի Մարաշ, իրեն հետասնելով Զէյթունի ընակչութեան մէկ տեղեկագրութիւնը, որուն մէջ մանրամասնուած էր Զէյթունի կռուսդներու թիւը, զէնքերու քանակը, ընդհ. ընակչութեան թիւը, գտնուած պարենին քանի ամսուան բաւարարութիւնը, Զէյթունցիներուն անդրաժեշտ պէտքերը: Քէմալականները լըրտեսութեան այս բաւականին մեծ գործը պաշտօնապէս ի-

զլուկին կը հանէին ճիշտ այնպիսի ատեն մը, ուր մտքերը՝ Լեռնականներու մէջ, բոլորովին կարծես քնացած վիճակ մ'ունէին. առկէց վերջն էր որ կառավարութիւնը ուղղակի սկսած էր բռնութիւններ բանեցնել զիւղացիներու վրայ որպէսպի Զէյթունի ընակչութեան երբէք պարէն չարուի:

Այս սկզբնական քայլէն մօտաւորապէս երեք ամիս վերջ, քէմալականները հասած կը նկատէին այն վայրկեանը, ուր կը խորհրդի կերպարանաւորել իրենց նիւթած, ծրագրած դիւային սճիրները: Այդ միջոցներուն յունական յարձակողականանը սկսած էր ծայր տալ Անատօլուի արեւմբտեան մասին մէջ և քէմալական կառավարութիւնը ստիպւած էր անյապաղ իր ոյժերը համախմբն ճակատ. այս պատրուակին տակ Մարաշ գտնուող բաւակը տակաւին չմեկնած, կ'ուղղէր իր ընելիքին վերջակէտ մը դնել ու այնպէս այդ կողմերու ոյժը քաշել դէպի արեւմուաք:

Այսպէս թէ այնպէս 921 Յունիս 18ին Զէյթուն կը համանի Մարաշէն՝ կառավարութեան կողմէ զրկուած զօմօմիօն մը բաղկացած հետեւեալ անձերէ. ժանաւարը իր հրամանատար թէջիգ պէտ, Գոլ Օրառուի կողմէ Անմէտ էտիպէտ. և Զրաաթ միւտիրի Համտի էփ.։ Այս երրեակ անձնաւորութիւններէ բաղկացած մարմինը Զէյթուն հասած օրն իսկ բացայատօրէն կը հազորդէ կառավարութիւն պահանջները, այն է, պարպել զօրանոցը, յանձնել զէնքերը և զինուորագրուիլ քէմալական բանակին. իրու յաւելաւած, զօմօմիօնը կը յայտնէ թէ քէմալական կառավարութիւնը երբէք թոյլատու պիտի չգտնուուի լեռնային պէլիկիոյ մէջ իր կառավարութիւնը չճանցող կիսանկախ ժողովուրդի մը գոյութեան, որուն նպատակն է հայկական Կիլիկիա մը կազմել:

Մէկ կողմ առնելով վերջին ակնարկութիւնը, մէջտեղ բերուած երեք պահանջներն ալ իրարմէ աւելի ծանր և աւելի կործանիլ բաներ էին. որովհետեւ զօրանոցին պարպումը կը նշանակէր ամբողջ վերապրոլ Զէյթունցիներու փացումը քանի որ Զէյթունի լեռներուն մէջ եթէ ընակութեան

համար չվկասուող կամ կանգուն մնացող բնակավայր մը կար, ան ալ զօրանոցն էր: Կառավարութիւնը այս կէտը քաջ ըմբռնած ըլլալով առաջին անգամ իր պահանջներուն գլուխը կը տեղաւորէր զօրանոցի պարպումը: Զօրանոցի պարպումի խնդիրը՝ արդէն միշտ խնդրոյ առարկայ եղած կէտ մըն էր՝ ինչպէս միւս երկու պահանջները. սակայն ամէն անգամ որ կառավարութիւնը այդ պահանջը կը ներկայացներ Զէյթունցիին, առանց այլեւայլի կը պատասխանէին Շշնեցէք մեր տուները ու մենք կը յանձնենք ձեր զօրանոցը. իսկ զէնքերու մասին ըսելիքնին դարձեալ նոյն էր ինչ որ ամիսներ առաջ ըստած էին. գալով զինուորագրուելու խնդրոյն, զօմօսիոնը, իր հետ բերած էր Զէյթունի էին՝ նախապատերազմեան տօմարներէն քաղուած անուններու ցանկ մը, որուն մէջ առանց գիտակցութեան գրուած էր ոչ միտյն այժմու զօրանոցին մէջ ամփոփող և զինուորական տարիքի մէջ ապրող երիտասարդները, այլ անոնց ևս՝ որոնց եղերական մահը՝ Տէր-Զօրի անապատներու մէջ բոլոր աշխարհի ծանօթ էր. այս առիթէն օդտուելով Զէյթունի Ազգ. Միութիւնը առանց վարանելու այդ բոլորին գիմաց ծանօթութիւն մը կը գրէ թէ. «Անոնք աքսորի ընթացքին սպաննուած են կառավարութեան ձեռքով!». Դահիճ սոսխին ուղղակին երեսին զարնուած այս խօսքը ինքնին շառացին ապոտակ մըն էր, այն կառավարութեան ճակտին որը անամօթաբար երէկուայ իր սպաննածը այսօր իր ծառայութեան կը հրաւիրէր անխոտիր. կարծես ինքզինքը բոլորովին անտեղեակ ձեւացնել կուզէր այն ոճրագործութիւններէն որոնց հեղինակը բուն իսկ ինքը՝ կառավարութիւնն էր:

Կառավարական գօմիսիօնին յառաջ քշած այս երեք առաջարկներն ալ ամբողջութեամբ առանց որ եւ իցէ երկու դիմութեան մերժուած էին Զէյթունցիներու կողմէ: Այս վերջինները առաջարկած էին յարգել վերջին համաձայնութիւնը. այն է Զէյթուն պիտի. ապրի իր սահմաններուն մէջ առանց վաս հասցնելու դրացի թուրք զիւղացիութեան.

»րով առաջարկուած երեք պահանջներով խնդրոյ առարկայ եղող զօրանոցի, զէնքի և զինուորագրութեան հարցը ինքնին ջուրը կ'իյնար, որովհետեւ ապրելու համար այդ երեքին ալ Զէյթունի հայութիւնը անհրաժեշտաբար պէտք ունէր:

Երկու օրուան ընթացքին եղած բանակցութիւնները քօմիսիօնին որ և է յօյս մը չներչնցելով, յուսահատ կը վերադառնայ Մարաշ. բայց Զէյթունցիներու հետ բանակցութիւնները ամբողջութեամբ խզուած չնկատելու համար իրեն հետ կը տանի երեք հոգիէ բաղկացեալ հայ պատուիրակութիւն մը, բարդացեալ՝ Տեարք Աւատուր կիւլվանեանէ, Վարդավառ Պալճեանէ և Յարութիւն Գառապեանէ:

Շատ հաւանական է թէ ձեռնունայն Մարաշ վերադառնող Քէմալական ներկայացուցութիւնը իրեն հետ կը տանէր այս երեք անձերը՝ իրեւ պաշտօնական մարսին մը՝ Զէյթունի Ազգ. Միութեան կողմէ նշանակուած, զբաղեցնելու համար Զէյթունցիներու միտքը համաձայնութեան մը շուրջ, օրովհետեւ հակառակ պարագային Զէյթունցիք կրնային կարգ մը ճգնաժամային նոր կարգադրութիւններ, ծրագիրներ զծել, ինչ որ հաւանաբար սուզի պիտի նստէր թուրքերու վրայ: Եթէ Մարաշէն եկած քօմիսիօնը առանց նոր բանակցութիւններու յաւակնութեամբ իրեն հնու տարած չըլլար Ազգ. Միութեան ներկայացուցիչները և ուղղակի յարաբերութիւնները խզուած վիճակով մը հեռացած ըլլար, Զէյթունցիք կրնային երկու օրուան մէջ քանդել ձիհան գետի կամուրջը և բռնել Զէյթունի բոլոր անցքերը որով Զօրանոցի պատերուն առջև զօրք հասցնելը ոչ միտյն օրուան կամ շարթուան գործ պիտի ըլլար Քէմալականներու համար, այլ ամիսներու գործ: Այսպէսով Զէյթունի վերջին աղէտը դուցէ երբէք ուեղի իսկ չունենար, երբ նկատի առնենք թէ Քէմալ ամիս մը վերջ վայրկեան մը իսկ առեն չուներ զշաղելու Զէյթունի հետ, երբ անդին Յունական հոկայ բանակները յաղթանակով կը յառաջանային գէպի Քէմալստանի ոիրտը: Բայց թուրքը, ինչպէս միշտ՝

Նմանապէս և այս անգամ իր կեղծութեամբ խարեց ու այդ կեղծիքին չնորհիւ յաջողեցաւ իր լարած դաւերունմէջ։ Մարաշ մեկնող հայ պատուիրակութիւնը քանի Ֆը օր միաց հոն. այդ մի քանի օրուան ընթացքին թիմալական կոռավարութիւնը կը ջանար այլ և այլ միջնորդներով՝ որոնց կարգին կը գտնուին նաև Մարաշու Հայերը, համոզիլ որ յանձնուին, Միջնորդները կը նկարագրին քեմալական ոյժերու գանգուածային վիճակը և միեւնոյն թոնով կը թերաղրեն անձնատուր ըլլալ, յառաջ քշելով թէ փրկութեան ուրիշ մէջոց չկայ։ Նման պարագաներու տակ Մարաշու Հայութի նը տասնեակ անգամէ աւելի խաղացած է նոյն դերը, Զէյթունցիներու հանդէպ. ասիկա եթէ վախի աղջեցութեամբ ստիպման տակ եղած թելաղրութիւններ մըն ալ ընդունինք, դարձեալ մեր համոզումը այն եղած է թէ Մարաշու հայութիւնը, հակառակ որ Զէյթունի անունով իր գոյութիւնը պահեր է երկար տարիներ շատ մը վասնդներէ աղատուելով, միշտ իր սրաւարուխ թելաղրութիւնները հաւգած են յանձնատուութեան շուրջ, նկատի առնելով թէ Մարաշու մօտիկը տեղի ունեցող հայեթուրք կուր մը կիսայ անմիջականօրէն աղջել իր վրայ ալ։ Պատուիրակութեան ուղեղը հինգ օրուայ լնթացքին ամէն ժամ ու ամէն վայրեան կը թրծուի. «անձնատուր ըլլալ»ու խրատականներով, և առանց վերջնական խօսք առնելու Յունիս 23ին 4-5 թարաւր զինուորներով և պատերազմական ամրող իրեղիներով և թնդանօթներով, պատուիրակութիւնը ճամբայ կը հանուի դէպի Զէյթուն։ Այս զինուորներու զործը պիտի ըլլար մաքրել Զէյթունի խնդիրը։ Բանակը սուսիկ փուսիկ մէկ օրուան մէջ կը համի ուղղակի Գայմագամ Փունար ըսուած վայրը՝ Զօրանոցէն 3) ժամ հեռու և կը գիշերեն հոն. այդ պատուիրակութիւնը մասնաւոր հսկողութեան կ'ենթարկուի և կ'արդիլուի իրեն, Զէյթունցիներու քով երթալ։ Առաւուն կանուխ պատուիրակութեան երեք անդամները և ասոնց վրայ աւելցնելով Մարաշի հայ մը Խափայէլ Կը ըրլազեան որ Մարաշէն բերուած էր, կը զրկուին

զօրանոց՝ Զէյթունցիներու քով, հինգ ժամ պայմանաժամանք ։ Հաս զինուորական ընդհանուր հրամանատարի՝ այս հինգ ժամուան մէջ Զէյթունցիք պէտք էր որոշէին իրենց դիրքը։

Պաշարեալները չատ քրիթիքական վայրկեանի մը մէջ էին այժմ. մէկ կողմէ ուտիլիթի չոյցութիւնը, իսկ միւս կողմէ իրենց յանկարծակի 3-4 թասուր զինուորներու անձնատուութեան սպառնալիքին տակ գտնուիլը, զրկթէ զօրանոցին մէջ յուսահատական վայրկեան մը յառաջացնելու չափ եղած է, սակայն Զէյթունցիք կարծես այդ յուսահատիչ բառը երբեք չեն ճանչցած և իրենց նախնիքներու պէս վայրկեանական կերպով կը ճշգեն ընկերնին։ Ազգ, Միութեան Ստենապետը և ժամանուի հերոսը, Արամ պէյ Զօլաքեան Զէյթունի հայութեան զինուորական հրականատարը կը հանդիսանար այդ միջոցին, իսկ իր երկրորդականներն էին Յովհաննէս Սիմոննան, Սևորակ Զօլաքեան և Խաչեր Նոր-Սշխարհեան։ Արամ պէյ պատերազմէն առաջ զրնանքը ըսել թէ տակաւին նոր չափահատութեան շրջանին մէջ մըտնող երիտասարդ մըն էր. իր մեծ եղանը Մեսրոպ Զոլաքեանի հետ մասնակցած էր Վանքի և Ցընողնադի կոփեներուն (1915), ուսկից առանձնապէս աղատուելով, հրսուախումբի մը գլուխը անցած մինչև 1918 Դեկտեմբերին կը մնայ Ամանոսի լիուները և կը շարունակէ իր գործը։ 918 Դեկտ.ին 32 ժրաւոր ընկերներով Հալէպ հկաւ և ընդունուելու մեծ ցոյցերով։ Այդ օրէն ի վեր Արամ պէյ շատ մեծ համբաւ շինած էր թէ հայ և օտար շրջանակներու մէջ։

Զէյթունի պատմութիւնը եթէ քրքրելու ըլլանք, չենք կրնար գտնել տարի մը սաւր գոյութիւն ունեցած չըլլայ այդ տարուան Զէյթունի քաղաքին մէջ զործով հերոս մը. Արամ պէյ աւդ քաղաքին պատմութեան շղթային մէկ մասնիկը կազմող օղակին էր։

Պատուիրակութիւնը երբ զօրանոց կը հասնի ու կը հաշորդէ թուրք զինուորականութեան պետին բացարձակ

հրամանները, հայ կռուզներու զինուորական ներկայացուց-
չութիւնը և Ազգ . Միութիւնը անմիջապէս ընդհանուր ժո-
ղովուրդի ներկայութեան ժողով մը կը գումարեն ուր կը
ջանան ընտրել երկու չարեաց փոքրագոյնը : Զէյթունի ժո-
ղովուրդը խրատուած իր անցեալի դաւն դասերով , միաձայ-
նութեամբ կ'որոշէ մինչև յետին փամփուշար կռուիլ թըշ-
նամիին դէմ և կամ նահանջել դէպի «Աղատարար Գօտի» :
Սակայն ընդհանուր ժողովուրդին մտահոգութիւն տուող
մէկ բան կը գտնուի՝ այն ալ պատերազմական զէնքերու
չափազանց նուազ թիւ մը կազմելը . 1000է աւելի ժողո-
վուրդի մը համար հազիւ կը գտնուէր 100ի չափ կանոնաւոր
զէնքեր , այսինքն՝ 10 հոգիին մէկը զինուած , իսկ սիւները
առանց զէնքի : Քէմալական զինուորներու ընդհ . հրամա-
նատարը պատուիրակութեան բերնով առաջարկած էր անձ-
նատուութիւն և միեւնոյն ատեն Ամերիկացի Միսիոնար և
Կոտաւոր Սրեւելքի Նպաստամատոյցի Ներկայացուցիչ Մր-
կայմընի երաշխաւորութեամբ խոստացած էր յանձնուողները
անվտանգ փոխազբել Մարաշ և հան Ամերիկացիներու-
խնամքին տակ տեղաւորել : Զօրանոցի պաշարեալ Հայերը
օգտուելով այս բաւականին հաստատ մէկ խոսառումէն , թէև
թուրքերու քով խոստումը ոչինչ արժէք ունի , կը ջանան
վայրկենապէս կացութեան դժնդակութիւնը մեղմացնել
ու կ'որոշէն բայր մանուկները , կիները , ծերերը և
մատ մըն ալ անզէններ յանձնել՝ իսկ մնացեալները ուղղակի-
լեռ բարձրանալով կռուիլ , հանդիպած ոյժիրու հետ և դի-
մել դէպի պատարար գօտի : Այս որոշումը սակայն չեն
գործադրեր բոնակոր կերպով , առ կը ձգեն իւրաքանչիւր
անհատի որ իր վիճակը ինք իսկ որոշէ , այսինքն եթէ ուղէ
մնայ , իսկ եթէ չուզէր , երթաց ու յանձնուի : Բայց յամե-
նայն դէպս ասոր մէջ կիները և անկարները ընաւ բացա-
ռութիւն չեն կազմեր , այսինքն՝ այդուիսիներու անձնատը-
ռութեամբ Ամերիկացիներու հովանաւորութեան յանձնուելու
դրեթէ ամբողջն ալ համամիտ կը դանուին , և հինգ ժամ
պայմանաժամը Արացած զօրանոցի հայ լնակչութիւնը եօթը

Հարիւր քապասուն մէկ հոգի (741) , իրենց ամբողջ ինչքե-
րով կը զրկուին բանակ , իբր անձնատուութեան առաջարկը
ընդունողներ : Զօրանոցի մէջ գտնուող մնացեալները այլեւ
կ'ըլլան բուն իսկ աշդ ժողովուրդի կռուող տարրը և կ'ո-
րոշեն փոխանակ թուրքին ձեռքը գերի իշնալու , պատուով
մեռնիլ իրենց զէնքերուն ետին : Յանձնուողներու ³⁾ մասը
կը կաղմեն կիներ և մանուկներ , ասոնք երբ բանակ կ'եր-
թան , կը հասկցուի թէ անդին , տակաւին կը մնայ բաւա-
կանին զօրաւոր ոյժ մը , որ որոշած է կռուիլ իրենց դէմ և
պատուով մեռնիլ : Այդ միջոցին թուրք զինուորականու-
թեան պետք կ'առաջարկէ որ դիմողներէն անոնք՝ որոնց
պարագաները զօրանոց կը մնան և քիչ յետոյ պիտի
կռուին , այսպիսիներու անձնատուութիւնը չ'ընդունուի
և իրենք վերադարձուին զօրանոց , կռուողներու մօտ : Այս
բանակէն կը վերադարձուին 150էն աւելի ընտանիքներ
ուրոնք զօրանոցի մէջ պարագայ ունենալը չեն կրնար պարտը-
կել : Իսկ կը գտնուին երբեմն ալ որ նոյն իսկ այդպէս ըլ-
լալով հանդերձ , կը յաջողին մնալ յանձնուուներու հետ :

Այսպէս ուրեմն փաշան 590 հոգի բանակի կողմէ թէսիմ
առնելէ վերջ հինգ ժամուայ պայմանաժամը կը լրանայ և
կռուի հըամունը կը տրուի : Յանձնուողներու մէջ կը գլու-
նուէին Ասատուր էֆ . Կիւլվանսեան , Յարութիւն էֆ . Գա-
սպապիան , Ասատուր աղա Պալճեան և այլն . : Իսկ Բարթու-
ղէմիս Վրդ . իր չափազանց յառաջացեալ տարիքին պատ-
ճառաւ նկատի առնելով իրեն քալելու անկարուղութիւնը ,
կ'որոշէ յանձնուողներու հետ միասին ըլլալ և այսպէս
երբեմնի այնչափ ըմբռութ և թուրքին լուծը ընաւ երբէք
չտանող հերոսը կ'սափալուի իր զժրաղդ հօտին ըն-
կերակցիլով բաժնուիլ իր զէնքի ընկերներէն : Յանձնուողնե-
րու խօսմբը Զէյթունէն մէկ ժամ հեռացած էր , երբ զօրա-
նոցի վրայ թնդանօթի հարուածները սկսած էին գոռալ
նողովաբար :

Կ Ռ Ի Ւ Ը

921 Յունիս 25, ժամը 8ին (ը.թ.) կռուի սկզբնաւուր
րութիւնը արուած էր թուրքերու կողմէ։ Զէցթունցիներու
տանելիք այս պատերազմը համեմատաբար, իր նախորդնե-
րէն չսփազանց մեծ էր, մեծ էր, որովհատեւ թուրքերը հա-
ւաքած էին այնչափ ոյժ, որչափ պիտի հաւաքէին ամրող-
ջական Զէցթունի մը գոյութեան պարագային։ Յարձակող
բանակը կը բազկանար կանոնաւոր զինուորներէ, որոնք
զինուած էին պատճերազմական ամենալաւադոյն զէնքերով
և մէկէ աւելի թնդանօթներով։ Պաշըզօգութներու թիւը՝
այժամի կրնանք ենթադրել, որչափ որ Զէցթունէն 5—10
ժամ հեռաւորութեան վրայ գտնուող թուրք գիւղերու ըր-
հական թեան ընդհանուր թիւն է, իսկ ասոնցմէ զատ կը զբա-
նուուն ձրւուր լէզկիներ, չէչններ ևն։ Պաշարումն ալ և-
զո՞ծ է բաւական սիսթէմաթիք։ Զինուորները կը բռնեն զօ-
րանոյի արաւ և արեւելքը, հիւսիսը կը մնար պաշըզօ-
գու քննաւուն, իսկ արեւմուտքը ձիւալորներուն։ Այս պա-
տերազմական շղթային մէջ երեւակայեցէք ի՞նչ կրնայ
րլալ ափ մը կռուողներու վիճակը։ Անոնք արտաքին
ոյժերուն յարձակումէն զատ ունէին նաև ներքին մած թշնա-
մք մը՝ անօթութիւն։ Պատերազմը սկսած վայրկեանէն ըս-
կըսեալ շուտ կատաղիորէն իր ընթացքը կը շարունակէր։
Թնդանօթներու որոտումը և հրացաններու զոռումը վերջին
անգամ մ'ալ կ'արձադանդէին Զէցթունի պատերազմաշունչ
լեռները, որոնց անունները կռուի և պատերազմի և միեւ-
ատեն ատեն ազատութեան համանիշներ եղած էին երկար
ատենէ ի վեր։ Զօրանոցի ամբողջ կողմերը կատարելապէս
պաշտպանուած ըլլալով, մերայինք անլիսու և առանց վը-
հատումի կը շարունակէին իրենց ընդդամութիւնը, Մէկ ժամ-
ուայ ընթացքին արձակուած թնդանօթներու և հրացան-
ներու ձայնը նոյնիսկ կրնար կռուող երկու կողմերու փոք-

րակոյնին սարսափ ազդել։ Բայց զօրանոցի մարտկոցներուն
ետեւ պաշտպանուեղ հայկական վոքքաթիւ ոյժը իր գեր-
մարդկային ճիզերով կը մաքառի այնպէս՝ ինչպէս ընդհա-
նուր առմամբ սովորէ հայ մարտիկներու։ գիշերը մինչեւ
լոյս, կոիւը առանց դադրեցնելու առաւօտ կ'ըլլայ։ Յունիսի
26րդ օրը պաշտպանոյ ոյժի հրամանատարութիւնը կոահելով
թէ կապարը որ և է աղդեցութիւն մը չպիտի ընէ զօրանոցը
մէջ ապաստանողներուն, անմիջապէս աւելի կը սառակա-
ցընեն թնդանօթի հարու ածները և կը ջանան խորակել զօ-
րանոցի ալլեւայլ մասերը։ Այս կացութիւնը փրկելու և ոչ
մէկ միջոց ունէին մերայինք։ Իրենց միակ միջոցը հրացանի
գնդակն էր, ինչ որ թնդանօթի դէմ կռուելու համար չատ-
երկրորդական գիրքի մը մէջ կը մնար։

Այդ օրը ևս կոիւը իր սաստկութեամբ կը շարունակ-
ուի և պաշտպան շղթան աւելի նեղ կացութեան մը մէջ կը
դնէ պաշտպանողները, այնպէս որ հաւանականութենէ զուրկ
չէր բնաւ թէ օր մը վերջ յարձակող ո, մը պիտի յառաջա-
նար մինչեւ զօրանոցի պատերուն տակ և մերայիններու
կացութիւնը պիտի դնէր վերջին ծայր դժուար դրութեան
մը մէջ։ Առանց սակայն նկատի առնելու այս հայիները,
զօրանոցի մէջ պաշտպանուող ոյժը միօրինակ պաշտպանու-
թեամբ կը շայունակէ պատասխանել իր վրայ եղած յար-
ձակումներուն այն թափով, ինչպէս որ սկսած էր նախորդ-
օրը։ Կէս օրուան մօտ զօրանոցի կարգ մը մասերը թնդանօ-
թի հուժկու և բաղմաթիւ հարուածներու տակ սկսած էին
կքիլ։ Ուտելիքի չգոյութիւնը ներսինները սահիպած էր մօր-
թել քանի մը արջառ որոնց աղտեղութիւններէն յառաջա-
ցած զարչահոտութիւններն ալ երրորդ հորուած մըն էր
մարտիկներուն, քանի որ այս դժուղակ րոպէին մէջ այս տե-
սակ գործերու մաքրութեան նայելու համար ոչ միայն մար-
տիկ պակսէր, այլ ջուրը, որովհետեւ պա-
դը և ժամանակը կը պակսէր, այլ ջուրը, որովհետեւ պա-

տողեցնելու ժամայէր, այն ալ քանի մը օրուան համար, ուրով Մաքրութեան գործը երեսի վրայ էր: Կռուողներու մեջ ծամանութիւնը զերենք շշապատող մէկէ աւելի աննպաստ պայմանները նկատի առնելով, այս կացութեանէն փրկուելու միակ միջոցը կը նկատէր լքել զօրանոցը և նահանջել դէպի դաշտային կիլիկիա:


Զօրանոցի կռուին այս բոպէն մեզ ինքնաբերաբար յիշեցնել կուտայ 915ի վանքի կամուր, որը նմանօրինակ անցքեր ունեցած էր իր մէջ: Միակ տարբերութիւնը որ կը տեսնուի այս երկու կոխւներուն մէջ, այն ալ հայ մարտիկներու դէմ դաւադրութիւն և դաւաճանութիւն լարող հայ սեւադէմ հոգիներ կը պակսէին. հոս քոլորն ալ մէկ հոգի և մէկ սիրտ էին:

Թուրք զինուորականութիւնը զիշեր մը և ցորեկ մը կոխւով և իր թնդանօթներովը զօրանոցը անմիջականօրէն ընկձելու կարողութեանէն զուրկ ըլլալը հասկնալով, Զէյթունէն վեց ժամ դէպի Մարաշ յառաջացող յանձնուողներու կարաւանէն ետ կը բերէ Թաղաճեան վրդը և կը զրկէ զօրանոցի պատերուն տակ, որպէսզի վերջին անգամ մըն ալ վարդապետի միջոցաւ միշնորդութիւն մը ըլլայ կռուողները դարձի բերելու համար: Այս միշնորդութիւնը կամ բարեխօսութիւնը պէտք է նմանցնել հայ պատմութեան մէջ յիշուած Դայիանէ կոյսին բարեխօսութեան, որ Տրդատի կողմէ զրկուեցաւ Հախիսիմէ կոյսին քով: Խեղճ վարդապետը կռւզայ և վերջին անգամ մըն ալ զօրանոցի պատերուն տակէն ներսի մարտիկնենուն հետ կը խօսակցի ու իր պահակներուն հետ դարձեալ կը վերադառնայ:

Կռուողները բնաւ երբէք իրենց մտադրութիւնը չեն փոխեր և փաշային նիւթած ծրագիրը այս անգամ ևս անյաջող եւք մը կ'ունենայ:

Յունիս 26ի իրիկունը պատերազմիկները կացութեան դրեթէ անտանելիութեան սուջեւ կրկին խորհրդակցութեան կը մտնին և կորոշեն նոյն գիշերը լքել զօրանոցը, սակայն զօրանոցին մէջ կը մնար 500 հոգի մօտ բազմութիւն մը,

Զէյթունի 1-րդ Միամիթեան անդամներէն
Տիւարք՝ 1. — Լեւոն եղեկիւեան և 2. —
Սեղբար Մարկոսիան



Կենսագրական նօրեր. Լեւոն և Սեղբար
երկուքն ալ բնիկ Զէյթունցի են Սեղբար զինուորութեան մէջ, իսկ Լեւոն՝ զաղթականութեանէն յետոց վերադարցան Զէյթուն: Ողջ ես:

Թրոնց մէջ գտնուող շատ մը կիներ ևն . հաւանարար անո կարող պիտի ըլլային քալելով և կռուելով օրեք շարժնակ ճամբայ առնել դէպի դաշտային կիլիկիա :

Հետեւաբար կռուող ոյժը կ'որոշէ Զրդ զտում մըն ալ կատարել և այնպէս ճամբայ առնել : Երկրորդ զտումին մէջ այս անդամ զօրանոցէն պիտի հեռանային յաչս կառավարութեան , գործով և անունով խիստ անուն հանող հարիւրէ աւելի անձեր , որոնց ձեռքը կը գտնուէր պատերազմի ամբողջ ծանրութիւնը , իսկ մնացեալները պիտի հետեւէին իրենց նախորդներու օրինակին , որոնք երկու օր առաջ բաժնուած էին իրենցմէ և այժմ կը գտնուէին Մաքաշու ճամբուն վրայ : Սակայն այս որոշումը պիտի կրնա՞ր պարտադրուիլ ամէնուն : Ասիկա տարակուսելի էր , քանի որ և ոչ մէկ անհատ այլեւս պիտի փափաքէր կամ նոյնիսկ մտքէն պիտի անցնէր յանձնուիլ թուրքին՝ անոր բարեացակամութեան(?) ապաւինելով :



ՆԱՇԱՆՁԸ

921 Յունիս 27ի գիշերը , թնդանօթներն ու հրացաններու գնդակները տակաւին կը շարունակեն իրենց խուլ որոտումները ձքել Զէյթունի ամբողջ լեռներուն մէջ , արձագանգելով լեռնէ լեռ ու սարէ սար : Ինութիւնը արտում , իսկ երկնաքն ալ՝ իր երկնակամարի վրայ տեղաւորուած աստղերու բեկեկուն լոյսերովը կը ջանար փոքր ինչ լուսոյ շողեր սփել այս հոգիներուն վրայ որոնք ցաւի ու տառապանքի աշխարհին մէջ կարծես մթագնելու վրայ էին : Զէյթունի մէջ պաշարւող հայ մարտիկները այդ աղօտ լոյսերու ցոլքերուն տակ , բոլորն ալ պատրաստութեան մը մէջ էին , մեկնելով հեռանալու բնութեան այդ անհիւրնկալ ծոցէն , ուր երկու տարաւայ ընթացքին իրենց անցուցած կեանքը՝ դառնութեան ,

Հարչարանքի և անօդնական պատերազմիկի մը կեանքը եւ զած էր: Խումբի ամբողջ ճամբու պատրաստութիւնը լրացած էր: Ինչ էր արդեօք այդ պատրաստութիւնները, եթէ ոչ թշնամին շղթան ձեղքելով անցնելու ամփոփ ծրագիր մը, որ պիտի իրականանար կէս ժամ վերջ: Զօրանոցին մէջ գտնուող կիներ և մանուկներ իրենց պարագաներուն կողքին՝ մտադրած են քալել և հեռանալ մարտիկներու հետ, կան որ այլ և այլ պատճառներով անկարուց են իրենց ներկայացուած այս լիերջին բաժակը ըմպելու ու պարտաւորուած են բաժնուիլ այդ վայրկեանին իրենց էն սիրելիներէն և սրտահատորներէն: Այս պիսիներու լացն ու կոծը և իւրաքանչիւրին աղաղակը՝ թէ «Մեղի Զեր գնդակներով սպաննեցէք, փոխանակ թուրքին ձեռք մնալու» աղերսանքները այնքան սարսաւզեցիկ կերպով կը սրտմեն ականաւունները, որ մարդ այդպիսի մի վայրկեանին չկրնար իր սրտի մորմքն ալ չխառնել անոնց լաց ու կոծին, բայց վայրկեանին ծանրակշիռ հանդամանքը, ժամանակ մը վերջ բոլորին ալ փճացումի ենթարկուելու սարսափը կոռուող ոյժը կը մղէ դէպի աւելի պաղարիւնութիւն ու վերջապէս գիշերը 5ին (ը. թ.) Զօրանոցի ետելի արեւմտեան դուռը կը բացուի և պաշարւողները դուրս կ'ելլեն կանոնաւոր կերպով ու մաս առ մաս կը յառաջանան դէպի հարաւ աւրեւմուտք, ենթադրելով թէ այդ ուղղութեան վրայ պաշարման շղթան շատ ցանցառ է: Զօրանոցին կէս ժամ անուդէն, խումբը բազխումով մը մէկ կողմը կը նետէ թշնամի ստուարաթիւ ոյժ մը և իրեն ճամբայ բանալով, կը շարունակէ դէպի Դալաճուխ, ինչ որ նահանջողներու առաջին յենակէտը ըլլալու սահմանաւորուած էր: Մինչև առաւօտ, Դալաճուխի մօտ՝ բլուրի վրայ նահանջողներու ամբողջութիւնը կը հաւաքուի ընդամենը 370 անձ, որոնցմէ 300ը այր եւ 70 կիներ, իսկ Զօրանոցի մէջ կը մնան 140էն աւելի մասնուկներ և կիներ որոնք այլ և այլ պատճառներով անկարու ըլլալով հետեւիլ նահանջող խումբէն, Զօրանոցի քայլքայտած պատերուն տակ կ'սպասեն ճակատագրին, ճակատագրիր

մը, որուն դժբախտաբար իր նմաններուն մէջ ամենէն սեւը և վատթարագոյնը ըլլալ վիճակուած էր:

Քեմալական զինւորները նոյն առաւօտն իսկ առանց հրացանաձգութեան կը դրաւեն պարպուած զօրանոցը եւ անոր մէջ մնացող կիներն ու մանուկները անգթաբար բոպէական կերպով սուրնահար կ'ընեն, ըստ իրենց վայրենաբարոյ սովորութեան: Սյապէս, առանց կառւելու, Զօրանոցի մէջ Զէյթունցիներու տուած զոհերու թիւը կ'ըւրայ 149 կիներ, մանուկներ եւ ծերեր, որոնք նահանջողներուն չէին կրցած հետեւիլ, իսկ կոռուի ատեն մարտիկները միմիայն մէկ զոհ կուտան, յանձին ողբացեալ նաշուկ նորաշնարեանի, որ անզգչութեան պատճառաւ ճակտէն հանդիպած գնդակի մը զոհը եղած էր կոռուի երկրորդ օրը:

Առաւօտեան մեղմածորոր արշալոյսին հետ՝ հեռաւոր թլուրին վրայէն նշմարելի կ'ըլլայ արդէն զօրանոցի այրումը, որուն ծուխերու գուլաները երկինք կը բարձրանան, արդեօք բողոքելու համար Զէյթունի երկնակամարին տակ տեղի ունեցող այս անհաւասար կոռուի անարդարութեան դէմ: Զօրանոցին մէջ՝ սուրներու տակ խոփողուող անպաշտպան կիներու և մանուկներու արեան անողոք բողոքը արդեօք անլսելի պիտի մնա՞յ յաչս արդարապահանջ նախախնամութեան, եթէ ոչ՝ այդ հարբւրեակ մը զոհերուն փոխարէն՝ վամբիր գազաններուն ցեղը պիտի տուժէր հաղարներով:

Արեւու առաջին ճառագայթներուն հետ նահանջողներու հետախուզիքիչ խումբը արդէն նշմարած էր հեաապնդող ջոկատներ, որոնց իրեն ուղղութեամբ քալելը՝ բացայատապացոյց մըն էր թէ թուրք իշխանութիւնը թող չէր տուած իրենց հետեւիլը և պիտի հետապնդէր, որով առանց ժամանակ անցնելու, մարտիկներու լաւագոյն ոյժ մը կը մնայ այդ կէտին վրայ առ ի պաշտպանութիւն, և միււները կը քալեն մունուզի ուղղութեամբ: Խումբի նպատակն է անմիջապէս հեռանալ դէպի գաշտային կիրկիա: Նահանջողներու ամբողջութիւնը կը հասնի մանուզ և կ'որոշէն շարունակել իրենց ճամբան: Հոս սակայն խումբը թիւրիմա-

կը ստիպուի տեղի տալ ու թողուլ որ խռոմբը շարունակէ
իր ճամբան անարգել։ Այս ճամբու առաջին կռուին մէջ
մերինները կը կորսնցնեն երկու կին և քնյ։ մը՝ Տէր Յովհ։
Խուլմանեան՝ Պալենց դիւզի Տէր Հայրը։

Զէքինէքի կռիւէն վերջ խումբը Պունտուք գիւղի
առջեւէն և ուղղակի ընդարձակ դաշտէ մը քալելով
կ'անցնի և ձեռք կ'առնէ կրնա տաղը ըսուած լեռնային
դիրքը, ուրտեղ կը գտնուի Շիվերկի երեք գիւղերը, որոնք
այժմ աւերակ՝ միմիայն չարագուշակ բուերու իրը բնակա-
րան կը ծառային։ Հազիւ թէ այդ կիրճերուն մէջէն յա-
ռաջացած էին գէպի Անցլցունի կեղոնը՝ ժամը Եին գիշե-
րանց Աղջիս գուլէի մօտը իրենց սպասող կանոնաւոր զին-
ուորներու կողմէ կը պաշարուին և այդ պաշարումի մը ըն-
թացքին մասներու կը բաժնուին, իրենց ետ կամ յառաջ փա-
խուսար աւելի դիւրացնելու համար։

Նկատելի է թէ Անտրունի այդ վայրերը մերայիններու-
բոլորովին անճանաչելի Ըլլալու հանգամանքը, մեծ դրժ-
ուարութիւն ցոյց կռւայ երկու մեծ գործը միեւնոյն տաեն
ընելու։ այն է, թէ նահանջել և թէ կռուիլ։ Այսպէս՝
բաժնուող խումբերու մեծամասնութիւնը յառաջխաղու-
թենէ յուսահատած իր ճամբուն ընթացքը կը փոխէ և կը
դառնայ ետ՝ Զէյթունի լեռները։ Իսկ 30 և 32 հոգինոց
երկու խումբը, որոնցմէ մին՝ Արամ պէյի իսկ միւսը Կարա-
պետ Տէմիրճեանի խմբապետութեան տակ կը գտնուէին, ի-
րարմէ ոչ նուազ հեռաւորութեամբ կը քալեն գէպի Անցլ-
րունի խորերը։

Արամ պէյին խումբին կ'ըսկերանար նաև Պրն։ Լևոն-
նոր Աշխարհեան, յայտնի և անուանի Նազարէթ Զավուշի-
երկրորդ զաւակը։ Այս խումբը հազիւ չորս ժամ եւս կը
յառաջանայ և Գարապողազի մէջ կատաղի ընդհարում մը
եւս ունենալէ վերջ կը կորսնցնէ հինգ հոգի, Նազարէթ Ա-
ջուկեան, Լեւոն Սայեան, Արմենակ Գուլուվեան և ու-
րիշներ։ Այդ կռուէն վերջ յառաջխաղումը անկարելի-
գտնելով կը վերագառնան գէպի Շիվերկի, ուր կը գտնեն-

⇒ 46 ⇪

Յութիւններէ տարուած, կ'ունենայ որոշ ընկրկում մը որ իր
նահանջի ձախողութեան պատճառներէն մին կը դառնայ
շաղորդ օրերուն մէջ։

Ֆանուզէն երկու ուղղութեամբ նահանջելու կարելիու-
թիւններ կան։ Մին ուղղակի Անտրունի ուղղութեամբ, իսկ
միւսը մընցնագ և Պամիկի ուղղութեամբ։ Այս երկու ուղ-
ղութեան յենակէտն ալ պիտի ըլլար Օսմանիյէ, որովհետեւ
Կարս-Պազարէն ուղղակի Ատանա իջնել գրեթէ նահանջող-
ներու համար անհնար էր։

Դէպի մընտրձագ քալելու համար պիտի անցնէին Կիսիկի
Քեօփրիւ ըսուած կամաւրջ մը, ձիհանի վրայէն, որ շատ
գործածական կամուրջ մը չէր և աւելի կարճ ճամբայով
պիտի հանէին Օսմանիյէ։ Սակայն Զէյթունցինները անտեղ-
եակ թուրք զինուրական կացութեան, նախապէս Թուր-
քերու կողմէ իրենց եղած խօսքի մը համաձայն թէ քէմա-
լականները միմիայն Անտէրսւնի եողմը բանակ չունին, կ'ո-
րոշեն քալել դէպի այդ ուղղութեամբ, սակայն իրականու-
թիւնն ալ ճիշդ ասոր հակառակը եղած էր։ Սակայն սա
ճշմարտութիւնն ալ պէտք է նկատի ունենալ թէ Զէյթուն-
ցիններու կոփւը և նահանջը վայրկենապէս արձադանցեր էր
բոլոր այդ շրջակայքը և անմիջապէս լեռնային անցքերը
բանուած էին կարեւոր ոյժերով։

Յունիս 28ին նահանջող մարտիկները կը հասնին Աղա-
յու։

Աղայու Ֆոնուզի արեւմտեան սահմանին վրայ բարձրա-
ցող լեռ մըն է, որ նշանաւոր է իր Սայի անցքով։ Սյժմ
Զէյթունէն 9 ժամ հեռացած էին կռուողները։ Այդ 9 ժամ-
ուայ ճամբան թէկ առանց կռուելու և առանց ընդհարու-
մի եկած էին, սակայն այս կէտէն սկսեալ ամէն հաւանա-
կանութիւն կար պատճանական կամ պատրաստական ընդհա-
րումներու, և իրաւ այ նոյն գիւեր խումբը կատաղի կռուի
մը կը բռնուի իրենց դարանակալ սպասող զինուորներու
հետ և Զէմինէյի մէջ (Սաքի առջեւ) ամբողջ երեք չորս
ժամ տեսող անընդհատ պատերազմէն վերջ, թշնամին

Յաբութիւն Եաղուպեան, Մուճուխեան Եղիա, Ճիւմպիւշեան Նազարէթ :

Հիմա նահանջողները երկու թեւի վրայ են, մին դէպի յառաջ, Անտքրունի գաշտերէն՝ Օսմանիէի ուղղութեամբ, իսկ միւսը դէպի ետ՝ Զեյթունի լեռները։ Բնդհանուր առամբ նահանջող 37 հոգիչն միմիայն հերոս Կարապետ Տէմիրձեանի խումբն է որ, թերեւս բոլորովին անտեղեակ իր եւս տեղի ունեցող անցուղարձէն, կը քալէ դէպի յառաջ, յուսալով թէ իրենց քայլերը կը հետապնդեն նաև զէնքի ամբողջ ընկերները։ Թողունք այժմ դէպի Զեյթուն գացողները և հետեւինք այս փոքրաթիւ հերոսներու հակատագրին, որ հարկաւ իրենց կը վերապահէր երկու ծայրայեղ եղբեր՝ կամ Մահ կամ Ազատութիւն։

Երեսուն հոգինոց այս խումբը որոնց հետ կը զըտնուէն վեց կին՝ ունէր միմիայն 9 զէնք, իրը միակ միջոց պաշտպանութեան։ Իրենց ճարթուն վրայ, կանոնաւոր զինուորներու հետ կրկին հռուի կը բանուին և 15 զինուորի կորուստ մը պատճառելով, թշնամին կ'առնեն 2 մավզէր և հասարակ հրացան մը և տեսնելով թէ իրենց ոյժը շատ անբաւական է թշնամին հետ չափուելու, զաղուազողի մօտակայ անտառը կ'ապաստանին։

Հոն՝ 12 օր, անօթի կը մնան իրենց անդտանելի թագասացին մէջ։ Ճարահատ, իրենցմէ երկու հողիի հնչուն ոսկի մը տալով, կը զրկեն վարունգի ածու մը և պահապանէն կ'ուղեն վարունգ դնել։ Պահապանը ոսկին կ'առնէ և կը պոռայ թէ «կեավուր եկաւ»։ Խոկոյն շրջակայքի թուրքերը կը համան, այդ երկուքն թշուկեան նշանը կը բռնեն ու կը խեզդեն նոյն յետայն, խոկ միւսը կը փախչի և կը հասնի ընկերներուն մօտ, և եղելութիւնը կը գումէ։

Թուրքերը հետեւելով փախստականին, կը ճշղեն մեքայիններուն բոյնը։ Զինուոր և պաշը ոլողուք կը հասնին ու երեք ժամ կոիւ կը մղէն, Մերլինները կրկին փախուստի

Կլք մը կը գտնեն։ Անտառներու մէջ Սեղրակ Ցէնեան անհունով երիտասարդը անհետ կը կորսուի և Ծովրողութեան Արշակ՝ անմատչելի լերան մը գաղաթէն սայթաքելով գահավէժ կը զլորի և գանկափշուր կը ջախջախուի։

Մնացեալները կը հասնեն մեծ ջրի մը եղերքը։ Ապիկա Ճինանն էր։ Բայց կոռուղ եւ նահանջող խումբը կ'անգիտանայ թէ Ճինանն է։ Հետապնդող թշնամին հոս եւս կը հասնի իրենց և կը պաշարէ զիրենքը։ Վրկութեան եւք չկայ, միայն նետուիլ ջուրի հոսանքին եւ անցնիլ միւս կողմը։ Ոմանք թշնամիին կապարին տակ կ'իյնան եւ կիներն աւ լողալ չփանալով, ինքնաբերաբար հեղձամահ ըլլալը նախամնածար կը համարեն, քան թէ թուրքին ձեռքը գերի իյնալ։

Այս հերոս խումբին, հազիւ 15ը կ'անցնին ջուրը։ Յարձակումը դործուած էր մավզէրով և միթրայէօզով։ Անապատական Գէորգ, 15 տարեկան պատանի մը, ինքզինքը առանձինն կը գտնէ և կը բարձրանայ ծառի մը կատարը ու աներեւոյթ կը մնայ։

Աւրիշ երկու հոգիներ, քաջ լուզորդներ ըլլալով, ինքզինքին կը յանձնեն Ճինանի հոսանքին և մեռել ձեւացած կը քշուին վեր։ Ոչ ոք կը հետապնդէ զիրենք։ Անձանօթ վայրէ մը գուլս կ'ելլեն ցամաք։ Այս վերջի երկուքին Անդրանիկ Զոգրեսանի հայրքը կը փրկէ իր կեանքը։ Զինքին և 500 փամիուշտին ծանրութեան տակ պիտի ջրասուզուէր, եթէ այծեմորթի ջրատիկը (զալազ) վչելով չծառայեցներ Երբեկ փրկութիւն գոտի։

Անապատական Գէորգ, ծառին կատարէն կը լոէ իր շուրջ կատարուած խօսակցութիւնը, կը տեղեկանայ իր ընկերներու տիսուր վիճակին, և մոիկ կ'ընէ հետեւալ խօսակցութիւնը։ «Երեւանի թէ՛ կեավուրները անշնաս անցնէին ջուրը եւ տէփ ըլլալին, քան թէ՛ մեր այնքան սիրելի պիտը Սլի աղան զարնուէր։

32 հոգինոց այս խումբին պետն էր Կարապետ Տէմիր-

Ճեան անունով 30ի մօտ քաջարի երիտասարդ մը . մնաց-
եալները ասնք են :

Մշան թօզլիկեան, Յակոբ Պօղողլեան, Սարգիս Հաշար-
եան, Տիգրան Ղըզլեան, եւ որդին Անդրանիկ, Անդրա-
նիկ Զագրեան, Մեսրոպ Խասեան, Մանուկ Պալեան, Մար-
կոս Նոր-Աշխարհեան, Սեղրակ Տէճեան, Արշակ Շօվլրղեան,
Դանիէլ Դանիէլեան, Արթին Քէօրէեան, Երջանիկ Խուլմուն-
եան, Դրիգոր Քիրէճլեան, Յակոբ Շաննըլեան, Արթին
Չուլուկեան, Միսաք Մարգարեան, Օհաննէս Ալիքսանեան,
Եղիսարէթ Մ. Պալեան, Մարթա Խուլմունեան, Հայկանոց
Պատիկեան, Սառա Ա. Զարզգեան եւ ուրիշ երկու կիներ,
Գէորգ Անապատեան, Թորոս Մարկանեան, Հայկ Ճըտըր-
ողլունեան : Ասոնց մեջէն Օսմանիյէ անշնաս կը համանին երեք
հոգի, Անապատեան Գէորգ, Թորոս Մարկոսեան, եւ Հայկ
Ճըտըրօղլունեան, իսկ մնացեալները ամբողջութեամբ գետին
մէջ եւ գետը անցնելէ վերջ :

Գէորգ Անապատեան, բաւական սպասելով, երբ ինք-
նինքը վանդէ զերծ կը զդայ, Յուլիս 11ին գիշերանց թա-
փառումներէ վերջ, կը հասնի Օսմանիէի : Գէորգ զիշերանց
անձնատուր կը լայ Օսմանիէի Փրանսական սլահակազօրքին :
Յաջորդ օրն իսկ, Ազգ, Միութեան իժաց կը տրուի-
եւ Գէորգ երաշխաւորութեամբ կը յանձնուի Ազգ . Միու-
թեան : Գէորգ առաջին ազատուողը եւ Զէյթունցիներու
վրայ ամբողջ հայութեան լուրեր հազորդող առաջին գումա-
կանն է եւ Դաշտային Կիլիկիայի ճամբան բռնողներուն մէ-
ջէն՝ երեք ազատուողներէն մէկը : Գէորգ 15 տարեկան
պատանի մըն է : Յաջորդ օրը կուղան տուկաւին այդ իսում-
բէն ազատուողներ՝ Թորոս Մարկանեան եւ Հայկ Ճըտըրօղ-
լունեան :

Օսմանիէի Ազգ, Միութիւնը ասոնց ամէն տեսակ ինամք
կը տանի . բաղնիք տանելով կը մաքրեն անոնց մարմիւը
եւ իրենց ցնցուիները առնելով կը հագնեն նոր հազոււսփ-
ներ եւ քանի մը օր վերջ Ատանայի Զէյթունցիներու Հայ-
քենական Միութեան կողմէ, այդ իսեցներուն համար

Պրկուած Պր. Խաչիկ Քարուկեանին կը յանձնուին, ուրկէ
Պր. Քարուկեան զիրենք Ատանա կը փսխադրէ,

Դաշտային Կիլիկիոյ ճամբան բռնող այդ եղերաբաղդ-
խումբի պատմութիւնը իրբեւ շարունակութիւն Զէյթունի
նահանջին, հոս ամփոփելու համար օգտուած ենք Ատանա
հասնող երեք ազատուածներու պատմութենէն, զոր թերթերը
հրատարակած էին իր ատենին :

Կիլիկիան՝ նմանապէս արտասահմանի Հայութիւնը, լսեց
վերջապէս իրականութիւնը Զէյթունի բօթին՝ անկման, ո-
րուն հետեւանք հարիւրաւոր հայ լնտանիքներ կամ գերու-
թեան շղթան և կամ եաթաղանին մահացու հարուածը կրե-
լու անհրաժեշտ յարկին տակ մնացած էին : Զէյթունի անկ-
ման լուրը ցնցեց բոլոր հայ ժողովուրդը և հայ մամուլը,
որուն հայրենասիրական յօդուածները շատ յատկանշական
տեղ մը ունին, նուիրւած Զէյթունի յիշատակին : Նոյն
օրերուն իսկ Ատանա, Տէօրթ Եօլ, Խսկէնտէրուն, Հալէպ,
և այլուր կատարուեցան սպահանդէսներ և հոգեհանգիստ-
ներ, մասնաւորաբար Ատանայի մէջ սուգի օ, հաչակուեցաւ
մօտ շաբաթ մը : Այս անցւդարձերուն մէջ ժողովուրդը
անտեղեակ կը մնար թէ ինչ եղաւ մնացեալ Զէյթունցի-
ները, ինչ ուղղութեամբ քալեցին կամ որչա՞վը ազատուե-
ցան : Դժբաղդաբար այս կէտերը ճշտող և ոչ մէկ իրական
և որոշ լուր կար : Հիմա ուրեմն թողունք այն անօրշու-
թիւնը քաղաքներու մէջ և մենք անցնինք զէպի ետ, միք
ճամբան և գտնենք միւսները, որոնք փոխանակ դաշտային
Կիլիկիոյ քոնած էին կրկին իրենց մեծ բնակարանին՝ Արծուե-
բոյնի փշալից ու վտանգալից արահետը և դարձեալ հոն կը
ջանային գտնել իրենց ազատութեան միակ և իրական մի-
ջոցները :

Յունիս 29ի կոուէն վերջ Զէյթունէն նահանջող ամ-
բողջ ոյժը բաժան բաժան ըլլալով խումբերու բաժնուած էր,
ըստ զանազան կարծիքներու, որոնք Օսմանիէ հասնող ե-
րեք ազատուողներու կարծիքին ծնունդն էր, Սակայն ճիշտ
չոքէ այս : Միայն իրականութիւնը այն է որ բացի զէպի Օս-

մանիք եկող 32 հոգինոց խումբէն, մնացեալները 10, 20, 50ական, սկսած են քալել դէպի Զէյթուն, քաջ համոզուեւ-
լով թէ այդ ճամբայով Օսմանիք կամ Ստանա հասնիլ
իրենց համար շատ վտանդաւոր և վեասաբեր պիտի ըլլար,
ինչ որ փորձը արդէն ցոյց տուաւ հերոս 32 հոգինոց խում-
բին վրայ:

Ետ վերադարձող բաժանումներուն մէջ ամենէն ստուա-
րաթիւը եղող խումբը՝ Արամ պէյի խումբն էր: Ասոնք էին
որ նախատակուող խումբին ետուելն, կռուադաշտէն մինչև
չորս ժամ դէպի յառաջ երթալէն վերջ, վերադարձան քանի
մը կորուսաներով Շիվելիկի և հոն ապաստանով Զէյթունցիներ
ևս գտնելով իրենց թիւը ստուարացուցած, սկսան քալել
դէպի Զէյթուն:

Յունիս 30ի գիշերը ասոնք կը հասնին «Քէօր-Սուլու»:
Անաբրունէն դէպի Զէյթուն գացող բոլոր խումբերն ալ
իրենց կարգին տուանձին բաժին մը ունէին, «Աղալու»ի վրայ
անպայման մէկ օր կոփւ ընելու: Այսպէս Աղալու հասնող
իւշաքանչիւր խումբ ամբողջ ցորեկ մը կատազօրէն կենաց
և մահու կոփւ մղելէն վերջ գիշերը վրայ կը հասնի ու
կը ջանան տեղի տալով իրենց հետքերը կորսնցնել դէպի
Զէյթունի ուղղութեամբ: Բայց առաջինին պակաս թողու-
ցածը կը լրացնէր երկրորդը և յաջորդ օրը հասնելով հոն
ստիպուած էր այդ անցքէն յառաջանալ իր աղատութեան
օրրանը՝ Զէյթուն:

Վերադարձուներու մէկ մասը Քէօր-Սուլուէն սնցնելով
կապաստանի Քէօշիւրկէի դիմացը և երկու օր Յուլիս 1
եւ 2ին, խումբը կը հանգստանայ Քէօշիւրկէի լեռը: Յուլիսի
3րդ օրը վերջէն մնացած այս խումբը՝ Արամ պէյի խմբա-
պետութեամբ կը համար Աղալը, ուր տեղ քանի մ'օրերէ ի
վեր պատերազմական գօտի մը դարձած էր: Ասոնք ալ ի-
րենց նախորդներուն պէս ստիպուած են կռուիլ ամենա-
կատաղի կերպով, կոփւը կը շարունակուի մինչեւ իրիկուն
ժամը 11 (Ը. թ.): Այս պատերազմէն առաջ մերայինները
կը կորսնցնեն Արահամ Արաբսանեան, Փարթոս Պուտաքեան,

Պողոս Աչուկեանի կինը, Տանապաշ Մանուկին կինը, Խաս-
եան Մեսրոպին կինը եւ կը վիրաւորուի Տէվէթ Քիրէծեան:
Այսւմբը թէեւ իր կորուսաներուն քառապտոիկը եւ հնդա-
պատիկը աւելի մնաներ պատճառած էր թշնամիին սակայն
իրենց ճամբու յոգնութիւնը եւ անօթութիւնը թոյլատու
չէին թշնամիին հետ աւելի չափուելու եւ գիշերը վրայ հա-
սած ջնասած, Անսըրունին կը քաշուիր դէպի Զէյթուն եւ
Յուլիսի 4րդ օրը կը հաւնի Ֆրուոզի վերի թաղը: Յու-
նիս 25էն մինչեւ Յուլիս 4 վայրկեան մը իսկ հանգիստ չու-
նցող եւ լիուներու մէջ կոփւներով եւ կառաղի ընդհա-
րումներով, իրենց մարմինը կծախուք դարցած այդ խումբ
մը քաջերը, հասած ըլլալով իրենց տիրապետութեան սահ-
մանները, կը սկսին հանգստանալ եւ բնութեան պարզեւած
առատութենէն կշացնել իրենց պարապ ստամբորը: Մինչ
այդ, արդէն մաս առ մաս նոյն ճամբաներէն եւ նոյն սահ-
մաններէն ներս՝ Զէյթունի շրջանագին մէջ անցած էին բա-
ւականաչափ ոյժեր, որոնք թէեւ իրարմէ անջատ, անջատ
և ժամանակաւորապէս իրարմէ բոլորովին անտեղեակ, բայց
միեւնոյն ատեն որոշ էր թէ Զէյթունի աղատ սարալանջե-
րուն վրայ, անոնց ամբողջութիւնը պիտի կրնար չուտ մը
զիրար զոտել և իրարմով իրենց կազմը զօրացնելէ վերջ,
խորհիլ այս մած արկածէն պրծող և ինքինքը հայրինի օ-
ժամին մէջ, աղատութեան օրունը կազմող, որ և է բանու-
թենէ ու հալածանքէ անկախ լեռները հասցնող հայ մար-
տիկներու ինքնապայտապանութեան վրայ:

Զէյթունի սահմաններէն գուրու՝ իրենց կացութիւնը
ըստ բաւականին խաթարուած և մնանալով ըլլալով, ասոնց
առաջին սպատակը պիտի ըլլար կազդուրմէ հու հաւաքուող
ուժերը և ատեն մը եւս հոն՝ ոյլ դարերու ընթացքին ա-
զատութեան հոմանիշը եղող վայրերուն մէջ սպաստանա-
րաններ վնտուելէ վերջ, պիտի ովառէին յարմարազոյն ա-
ռիթին, որպէսզի կրկին փորձնեն անցնիր այդ սահմանաւոր-
ուած աղատ նեղ շրջանակէն դէպի անսահման աղատու-
թիւնը վայերող «Աղատ գօտին», ուրահղի բնակչութիւնը

զերծ էր իրենց կրած տառապանքներու ամբողջ շառանձն:

Եւ այսպէս նահանջէն վերադարձող իւրաքանչիւր խումբ կը ջանայ իր քայլերը ուղղել դէպի Զէյթունի կեդրոնը: Թրնուզի վերի թաղը հասնող վերջին խումբը, Յուլիս ծին Վասափենց դաւան (հօտերու համար շինուած ցած տուներ) անկից ալ ցորեկով ժամը 8ին ճամբայ ելլելով հետղինետէ կը հանդիպի նոր նոր խումբերու ու այդպէս ստուարանալով! կը յառաջանայ ու կը համար Դուրա և անկից ալ կ'անցնին Պէհիսիլիք:

Պէհիսիլիք՝ Արեգնի-Ալատաշ գիւղերէն մին է: Իր դիրքը շատ նպաստաւոր է հիւրենկալելով ապրեցնելու որ և՛ կեանքի դէմ բաղաքով մը: Իրեն բարձրագագաթ բլուրները կը տիրեն ամբողջ շրջակայքին վրայ, այնպէս որ բաւական հեռուէն եղած պղտիկ անցուց որպես անդամ կարելի պիտի չրլար վրիպիլ հոն ապաստանողներու աչքերէն: Մէկ օր Պէհիսիլիք մնալէ վերջ կ'ուղեւորին դէպի «Ղալապօնուն»: Այդ օրը Յուլիս 6, հոն հաւաքուող 50ի չափ կտրիծներէն ութը հոգի, իրենց գէնքերով էր բաժնուին և առանց նկատի առնելու անօթի և յոգնած վիճակնին, կ'որոշին Մարաձէն, Պազարձըգէն անցնելով համար Այնթապ, որուն ֆրանսական տիրապետութեան տակ գտնուիը իրենց արդէն ծանօթ էր, իսկ մնացեալները իմանալով թէ իրենցմէ առաջ Զէյթուն քաղուքին մօտիկը հասած են 100է աւելի Զէյթունցիներ, առոնք ալ կ'ուզեւորին անոնց միանալու:

Այժմ դարձեալ բաժնուինք Զէյթունի լեռներէն և հետեւինք այս ութը հոգիին, որոնք Զէյթունի նահանջին վրայ լուսաբանութիւն տուող շրդ ազատուողներն էին. այս ութը անձերու անուններն են:

Հայկ Պաչալեան, Կարապետ Թաշճեան, Նշան Սանկիկեան, Եղիս Մուճուկեան, Լեւոն Մուճուկեան, Մանուէլ Պալճեան, Մանուկ Պալճեան, Անրովիր Սերովիրեան: Այս ութը հոգիէ բաղկացեալ խուսրը Զէյթունի շատ մօտէն Ճիհան զետր ութով անցնելէ վերջ, որ բարձրանայ Ախըրտաղ:

Հոն ցորեկ մս սպասելէ յետոյ, յաջորդ գիշերը կը քալեն ու կը յառաջանան Պազարձըգ և ցորեկ մը ևս մաշառուտներու մէջ ծածկուելով իրենց ինքնութիւնըպահելէ վերջ, յարդորդ գիշերը ճամբայ կ'առնեն և միւս օրը անվասա և առանց ու է ընդհարումի կը հասնին Այնթապ: Այնթապի Ազգ. Միութիւնը իրենց հարկ եղած ընդունելութիւնը և ինամբը տալէ վերջ, տասը օր մը կը հիւրասիրէ զիրենք և անկից վերջ ճամբայ կը դնէ Հալէպ:

Մինչ այդ թէ Սուրբոյ և թէ Կիլիկիոյ հայ բնակչութիւնը գրեթէ անտեղեակ էր նահանջին ներքին երեսը կազմող անցուղարձերէն: Ասկից առաջ Օսմանիէն Ստանա հատուղ երեք ազատուողները, իրենք իսկ անտեղեակ էին, մէնք իրականին մէջ ինչ եղան այն 300է աւելի Զէյթունցիները, որոնցմէ բաժնուած էին իրենք Սուլըրունի կոիւներու ընթացքին:

Հայկ Պաչալեանի ութը հոգինոց խումբը նոր լոյս մը սփուց Զէյթունի արկածեալներուն վրայ և միեւնոյն առեն երբ մնաք կամ բոլոր Հայութիւնը թերթերու հատկուոր զրած տեղեկութիւններուն վրայ յենելով բոլորովվին նահանջողնեա րու բազմութիւնը Սնաըրունի կոիւներուն մէջ փացած կը նկատէինք, այս իսումբին հաղորդած տեղեկութիւններուն վրայ սկսանք կրկին յուսազորուիլ, տեսնելու համար մէր քաշ ջարի հերոսներու բեկորներէն զոնէ նուազագոյն ազատողներ, որոնք այդ հերսս աշխարհին յիշատակը անգամ մը եւս պիտի անմահացնեին պատմութեան՝ հայ պատմութեան այս կոկծալի և սեւագոյն էջերուն մէջ:

Հալէպ հասնող ութը հոգինոց խումբը, Հալէպի Զէյթունցիներու հայրենակցական Միութեան և տեղւոյն Ազգ. Միութեան ու Կիլիկեան Նախարէց Միութեան օժանդակութեամբ տեղաւորուեցան պանդոկ ու իրենց հարկ եղած ամբողջ պէտքերը հոգալէ ու 15 օր մըն ալ հանդիսա ընելէ վերջ, իրենց ազգականներէն հասած նամակի. մը համաձայն վերջ, իրենց ազգականներէն համաձայն միանալու համար: Զէօրթեօլ մեկնեցան, ազգականներուն միանալու համար: Մինք ընդհ. նահանջի գծէն զատուող այս փոքրիկ խում-

թը Տէօրթ-եօլ ձգելով կը վերադառնանք այժմ կը կին, ծանւրութեան բուն կեդրոնը, տեսնելու և հետապնդելու համար բուն իսկ անոնց մէջ եղող անցուդարձերը, որոնք կը կազմեն Զէյթունի փառայեղ նահանջին իսկական առանցքը, Առանց Զէյթուն վերապող հերոսներուն, գուցէ Զէյթունի նահանջը պիտի չկրնար գրաւել այն դիրքը, ինչ որ ներկայիս զրաւեր է ամբողջ հայ սրտերու մէջ։ Անտրունի ժառախիտ և մացառուտ թափուտքներու մէջն մազապուր և տասնեակ մը զոներով աղատուող Զէյթունցիներու հերոսական խուրը կրկին սկսած էր բարձրանալ արծուերոյնի անառիկ ու անսատչելի սարերը, որոնք միշտ ամէն վայրկեան պատրաստ էին ապաստանարանն ըլլալու իրենց հարազատ և վտանգուած զաւակներուն։ Յուլիս 7ին Պէտքանի թողուցած մեր խումբը, 7ին Գալապօնունչն կ'անցնի ու կը յառաջանայ դէպի Խնպի։ Այս գիւղը բուն Զէյթուն բաղաքէն հազիւ շուկու ժամ հետաւորութիւն ունի նշանաւոր է իր այգեստաններով։ Այդ անցքերուն վրայ իւրաքանչիւր քայլափոխի խումբը կը հանդիպի նոր նոր անձերու, որոնց ամրոզն ալ կուտադաշտէն Անտքրունչն վերագարծողներ էն։ Առոնց իւրաքանչիւրը ունի իր պատշաճունը առանձին առանձին, ինչ որ վերադարձողներու խօսակցութեան գլւաւոր նիւթը կը կազմէ։ Յուլիս 8ին Խնպի զաւառողներէն մաս մը կը բարձրանայ դէպի Զէյթունի բարձր նքները, իսկ ուրիշ մաս մըն ալ կ'անցնի Միաւ՝ որ իրենց զանուած գիւղին ճիշդ դիմացը՝ արեւմուտքը կը զտնուի։ Միաւ անցնելն վերջ կը հանդիպին հետախուզիւ զինուորներու, սակայն այս վերջինները չի տեսնելով զրենք, կ'անցնին՝ բայց Միալի պարտէզներուն մէջ կը հանդիպին ուրիշ երեք հոգինոց պղափկ խուրի մը, որոնք նոյն միջոցին թթանի մը բարձունքը, իրենց պարտ ստամոքսը լնցնելու վրայ կ'ըլլան, և այդ դժբախտները յանկարծակիի զալով հետախուզու իւրումբին զիմաց, կը ձերակալուին ու ողջ ողջ նոյն վայրկանին հրացանազարկ Կ'ըլլան, Միալի գերեզմաննցին մէջ։ Հրացանազարկ և լուլ

երեք պարաբախու քաջերու անուններն են Յովին. Ավանեսն, Գալուստ Սիսեռեան, Անդրտսնիկ Պապութուրեան։ Առոնց հրացանազարկ ըլլալու չարաղէտ թոթը մեծապէս կը բոցէ հոն՝ Միալի շրջակայքը պատառանող անվեհեր քաջերու սիրտը ու յաջորդ օրը՝ Յուլիս 8ին, ճամբայ կ'ելլեն դէպի Շաղուրուու և անկից ալ կ'անցնին Ծովք։ Այս երկու տեղերը, մին Միալցիներու, իսկ միււը Զէյթունցիներու վերաբերեալ ամառանոցներ են, որոնք ժամանակին որչափ հաճելի և շէն ու բուրումնաւէտ այսօր նոյնչափ ամալի ու անմարդաբնակ անսպատաներու ձեւը ստացած են բնակչութեան շգոյութեամբ։ Խումբը Ծովք վերջ կը միանայ ուրիշ խումբի մը ևս, որ կը զեկավարուէր խմբապետ Սեղրակ Զօլաքեանի և Սեղրակ Մարկանեանի ձեռքօզլ։ Այս ամբողջ համախմբութիւնի վերջ հազիւ մէկ երկու խումբեր միային հոս հոն։ Ատոնցմէ մին՝ Խաչեր Նոր-Աշխարհանի, իսկ միւսը Միալցիներու խումբն էր, որոնցմէ առաջնը Խուզուի իսկ երկրորդը Խանոս ապատանած էին և այսպէս կը շարունակէին իրենց գոյութիւնը, և երրորդ մը, Թըրանուզցիներու խումբը որ ալ իրենց լեռներուն մէջ գտած էր ամսւր դիրքեր։ Զէյթուն վերադառլ այս ցիրուցան ու տարտղնուած խումբեր, Զէյթունը տակաւին բոլորպին ու տարտղնուած խումբերը, Զէյթունը տակաւին բոլորպին ու տարտղնուած չէիր զտեր, զօրանոցը թէեւ մէկ մասը ամբողջութեամբ այրած, սակայն անվասու մասցող մասի մը մէջ կը միային զինուորներ, որոնց պաշտօնն էր, հսկել այդ ամայի լեռներուն վրայ, որպէսզի մի գուցէ պատահականութեամբ հայ մը չկարենայ իրրեւ վայրենի ապրիլ ու ափաթիլ. վայրենի կ'ըսենք, որովհետեւ մարդ այդ լեռներուն մէջ ապրելու համար անպայման այդ անունէն պէտք չէ խրտչէր, որովհետեւ հայ կեանքի յափիտենական թշնամին ոճրագործ ձեռքը, յաջողած էր երկիրը վերածել մօխրակոյտի մը, որով հոն իրբեւ մարդ ապրելու ձեռնուու բոլոր միջոցները կը պակսէին և ի՞նչ պիտի ըլլար հոն ապրողի մը ամբնանհրաժեշտ պէտքը, ապրուսոր, եթէ ոչ բնութեան ձեռքով և ինքնառքերաբար պարտառուած բաւուկներ,

ԱՐԱՄ ՊԵՅ ԶՈԼԱՔԵԱՆ

Աղջ. Սիութեան ատենապետը և զինուորական
բնդէ. հրամանատար

→ 56 ←


Ահաւասիկ Արեւելքի մեծագոյն աղէտներուն մայրը, որ կը զլանար նոյնիսկ լեռներու մէջ իրեւ կենդանի ապրելու չնորհքը, ու այդ չնորհքը զլացող ժողովուրդը, Աստուած իմ, այսօր կը դասաւորուի ազգերու շարքին, այն ազգերուն՝ որոնք ներկայիս մարդկային կեանքի անձեռնմխելիութեան և արուեստական մահուան դէմ մաքառելով, անհետացնելու համար միջոցներ որոնելու անհանգստութիւնը ցոյց կուտան գիշեր ցերեկ: Այսպէս ուրեմն, Զէյթունի պարտէզներուն մէջ ցանցառօրէն մնացած բնակելի տուներն ալ այրուած ըլլալով՝ հոյն ապաստանողներուն կը մնար. իրենց ապաստարանները հաստատել այսպիսի դիրքերու մէջ, ուր կարելի չըլլայ թշնամիին, որ և է վնաս մը հասցնել:

Ինչպէս տեսանք արդէն, նահանջողներու հետ կը զըտնուէին կիներ ևս: Այդ կիներէն մաս մը թէև ճամբաները խստութեանց չկրնալով տոկալ շատերը մեռած կամ կորսուած էին, սակայն վերադարձողներուն մէջ կը գտնուէին տակաւին տասնեակ մը կիներ, որոնք այս երկար լեռնային և պատերազմական ճամբորդութենէն ամբողջութեամբ ընկեռուած, անպայման պէտք ունէին հանգստի, մինչդեռ այրերը պէտք ունենալով հանդերձ նոյն հանգստին, դարձեալ ըստիպուած էին մաքառելով իրենց վերջին ճիգը թափել անօթի չփանալու համար: Առ այս առաջին մտահոգութեան կէտը կը կազմէր իրենց հետ ընկերացող կիներուն, ամօւր և հաստատուն թաքստոց մը գտնելուն մէջ: Բոլոր խումբերը Զէյթուն հասնելէն վերջ լեռնանցքերու ամուր վայրերու մը մէջ կ'առանձնացնեն իրենց մէջ գտնուող բոլոր արշամարդերը, որպէսզի անոնք աւելի հանգստանան, կազդուրուին, ինքինքնին ամփոփեն, որպէսզի վաղը՝ անակընկալի մը աշջեւ չստիպուին հոս հոս մնալ: Թէ նահանջի և թէ վերադարձի ատեն քանի մը կիներ նախընտրած են սպաննուիլ իրենց այրերուն ձեռքով, խուռափելու համար թշնամիին ձեռքը գերի իյնալու հեռանկարէն: Հոյն արծուելոյնի այն պայծառ ու շինջ երկինքին տակ, ընտանիկան սրբաւթիւնն ալ՝ իր ժամանակակատարեալ շրջանին



Կենս. Յօրեւ.- Բնիկ Զէյթունցի, 30 տարեկան, մամնակցած է Զէյթունի 915ի վանքի և անկից վերջն ալ Ֆընտըճազի կոիւներուն: Պատերազմի ընթացքին մնացած է Հայ Լեռ (Ամանոս) 30 ընկերներով: Հալէպի մնացած է Հայ Լեռ իր ընկերներով եկած է Հալէպ, ուր գրաւումէն վերջ իր ընկերներով եկած է Հալէպ, ուր գրաւարածած է Զէյթուն: Ժամանակ մը մնալէ վերջ վերադարձած է Զէյթուն:

Կիլիկիան Նպաստավայրոց Միութեան կանաչ մասնակութիւն



1. — Մարիամ Մուրատեան, 2. — Եղիթիկ Ալիքսանեան, 3. — Սաթևնիկ Այլ-սլեան, 4. — Օր. Հայկանց Էքմէքձեան, 5. — Մարի Թամարեան, 6. — Միրանդ Ֆերզ Գոմչուեան, 7. — Տիգրանուշի Ելնի Գոմչուեան, 8. — Մարիամ Պէտրեան, 9. — Խարդուհի Նալբանդեան,

մէջ կը գտնուէր ու այդ սրբութեան հետ զարգացած էր նաև հայկական դրոշմը անեղծ պահելու խստապահանջութիւնը, ու այդ զարգացումը որ և է կնոջ թոյլատու չէր, որպէսզի ան՝ իր կեանքի փրկութեան համար հեթանոս ազգի մը գերկը իյնար: Զէյթունի մէջ այս հաւատաքը զօրացնող ազգակը երկու է. մին հայրենասիրութիւնը ու միւսը կրօնասիրութիւնը: Կարելի է ըսել թէ Զէյթունցի կնոջ կողմէ այս երկուքը իրարու մէյ մէկ լրացուցիչներ ընդունուած են: Անոնք իբր երկու զօրաւոր լժակներ, կուզան մարդկաւ յին ցելի այդ տկար տարրը, Զէյթունի բարձրունքներուն վրայ ամրացնել, իրենց մէն մի սովորութեանց մէջ: Ու այսպէս Զէյթունցի կինը, ամէն ատեն իր պատիւը պաշտպանելու համար կռուած է իբրեւ այր, գլուխ ցցած է բռնութեանց դէմ ու քաջաբար իրեն պարտադրուելիք որ և է ոտընաձրութեան ընդդիմացեր է առանց այլեւայլի և իր վերջին զէնքը եղած է իբրեւ Շաքէներ գահավէժ խորտակուիլ բարձրունքներու գագաթէն, քան վաւաշոտ ազդի մը ճանակերուն գերին դառնալ: Ասկայն և այնպէս մէնք միշտ բացառութիւնները զանց կ'առնենք, նկատելով թէ 50,000 ժողովուրդի մը մէջ կրնան գտնուած ըլլալ երբեմն այս սկզբունքին դէմ մեղանչողներ ալ, թէև կրնանք ըսել թէ այդպիսիներ շատ հազարազիւտ են, և այ ազգի ազնուազոյն ցեղը կազմող՝ արծուերոյնի ընակչութեան մէջ:

Նատ անդամ լեռ ապաստանովները կը գանդատին կիներու շուրջ, սակայն այս վերջինները վայրկեան միսկ չեն թերացած իրենց պարտականութեան մէջ և ամբողջ նահանջի և վերաբարձի այդ քանի մը օրերուն, կիներուն հանդէպնկատելի գժդուանք մը մէջտեղ չէր եկած:

Յուլիս 8ին Ծովք համսող մարտիկները մինչեւ 13 Ծովք և Տօղ ըսուած երկու յարակից վայրերը ժամանակ անցնելէ վերջ, կը մտածեն ապրելու համար կարգ մը անհրաժեշտ ու աեռուեղիններ ձեռք անցնելու համար երթալ կիւճիւկ՝ չէրքեզ գիւղը, ուսկից կը յուսային բարեկամաբար ձեռք անցընել իրենց պէտք եղածները:

Այս նպատակաւ Յուլիս 13ին ճամբայ ԿԱՐՈՂ խումբը կը հասնի Գօղլու Թարլա, ուսկից միսիայն յարմար կը տեսնուի ԶԵՂԱՍ Մանուկը իր բնկերներով զրկել Քիւրտերուն, Սիւլիւկիւ կէոլ և 14ին Մանուկը կ'երթայ որոշուած գիւղը և անկից պէտք եղած անհարժեշտ պէտքերը ինչպէս նաև աղ որ պէտքերուն զլխաւորը կը կազմէ, միասին տռնելով, յաջորդ օրը անխաս վերադառնալով կուգայ ՄԵԼՔԻՒՄ և կը միանայ խումբին :

Մանուկին բերածը պզտիկ նուէր մը չէր ամբողջ կռուղներուն համար, երբ նկատի առնենք թէ անոնք սովիպուած էին դտածնին ուտել, առանց աղի և Մանուկ այն անգամ իւրաքանչիւր անհատի կը բերեր 1 օխա աղ: Աղի պաշարով մը բաւական նպաստաւորուելէ վերջ խումբը կ'որոշէ «Եասուր Փունար» նստող Սյայնցի վրանաբնաւները փճացնել ու այդ մտօք ճամբայ ելլալով, Յուլիս 15ին «Քէրմէկիւտ» կը հասնի: Մինչ այդ, միասնաբար պտտողներու թիւը 109 հոգիի հասած է ու հետղնետէ ալ նոր նոր եկուորներով օրբստորէ կ'սոուարանայ թիւերնին: Քէրմէսէօէրկիւտ հասնելէ վերջ յառաջապահներու խումբ մը կը զրկուի ԵասուրՓունար, որպէսզի քննեն վրանսերու դիրքը և հոն համախմբուող ոյժը, այս խումբը նպաստաւոր տեղեկազիր մը բերած չըլլալով, առանց կռուի բուռելու կը վերադառնայ և երկու թեսով կը հասնի «Ծառ Ծառ» և անկից ալ «Ծջը»: Էջը՝ ԶԵԼԹՈՒՆ քաղաքին ամենամօտիկ և ամեստ վայր մըն է: Այս խումբին մէջ գտնուող կիները քանի մը օր առաջ հոս տեղաւորցուցած էին: Երկու օր մնալէն վերջ և աչեր Նոր-Աշխարհեանի խումբէն կը հասնին երկու բանքեր, մին Դաղար Գէորգ, իսկ միւսը Ծիգրան Տէր-Մովսէսեան և խումբը աշնոց միանալու համար Յուլիս 18ին ճամբայ ԿԱՐՈՂ դարձեալ գէպի «Ծովք»: Մինչ այդ, ամէն կողմ տարածուած ըլլալով ԶԵԼԹՈՒՆի բոլոր լեռներուն վրան հայ փախոստականներու տեղաւորուիը, ամէն կողմէ թուրք պաշտօնուիներ հասած էին հոս հոն, անոնց հետքերնին գանելով փճացնելու համար: Այս պատճառաւ, հակառակ որ խումբերու գտնուած վայրը Իրենց բոլորովին ընտանի և ծանօթ տեղ մըն, էր, դարձեալ որ և թէ ճամբորդութեան մը պարպային, կը նորոշորէին յառաջապահներու պահակներ զրկել, որպէսզի վտանգի

պահուն անմիջապէս իմացնեն: Այդ օր յառաջապահի դերը կը կատարէ Արամ պէտ Խուրէն Նոր-Աշխարհեան և Յովհ: Սիմոնեան: Մովքը կիրճերով լրջապատուած շատ պզտիկ եռնահովիտ մըն է ԶԵԼԹՈՒՆի արևմտեան լեռնապարիսպին՝ Սօլախտէտէի վրայ: Խումբը երբ կը հասնի այդ կիրճերը, վայրկենական կերպով թշնամին ցայց կուտայ իր գոյութիւնը և կոփեր կսկսի. երկուսաեք հրացաններ կը գոռան և երկու ժամ անընդհատ այդ կիրճերու մէջ կուտելէն վերջ անվնաս կը քաշուին տարբեր ուղղութեամբ, իսկ թուրք պաշը պօղուքները կոահելով թէ ԶԵԼԹՈՒՆցիներու հետ կոտի բռնուիլ իրենց գործը չէ՝ կը հեռանան, պատերազմի վայրէն իրենց հետ տանելով տանեեակ մը դիակներ:

Այս բոլոր օրերը, և ամրող ճամբորդութեան ընթացքին խումբին պարենաւորման գործը շատ գէշ և անյաջող պայմաններու տակ էր: Առաջին օրեւոն գտնուած էր լեռներու մէջ, ժամանակին իրենց ձեռքերով պահուած ու տեստեղիներ խումբը դժնդակ կացութեան մը մէջ էր:

Այս խումբին անջատ գտնուող ուրիշ խումբ մը՝ որ ինչպէս հանդիպեցանք՝ կը ղեկավարուէր Խաչեր Նոր-Աշխարհեանի ձեռքով, վերջ տալու համար իրենց նեղութեան, կերթան կը յարձակին «աճլար» գիւղին վրա: այդ գիւղը ԶԵԼԹՈՒՆին վեց ժամ հեռու և ամբողջութեամբ թուրք գիւղ մըն է. կարելի է ըսել թէ միակ հայախօս թուրք գիւղը՝ ԶԵԼԹՈՒՆի ըրջակայքը: Այս գիւղացւոց հայերը՝ և նմանապէս իրենցմէ յատեր ուրիշար ատեն բնակեր են ԶԵԼԹՈՒՆի մէջ եւ մերջին ԶԾ զատերազմէն վանտուած են քաղաքէն, պատերազմի ամրող տեւողութեան ԶԾ թունի մէջ զերի մնալէ վեռն և ձանձը լար գիւղո՛ առաջնակարդ սիսերիմ թըշնամութիւն գտանող գիւղը ելած է ԶԵԼԹՈՒՆի հանդէպ:

Ասոնք ուրիշ կարևոր պատճառ մը ևս ունէին այդ քինախնդրութիւնը հրահրող, որովհետեւ ամրող զաղթականութեան շրջանին ԶԵԼԹՈՒՆի լաւագոյն կալուածներուն տիրացած, պատուական այգեստաններուն մէջ հաստատելով, ամրող ԶԵԼԹՈՒՆի հածոյքը սկսած էին վայելել. առ այս երբ ԶԵԼԹՈՒՆի վերապրզներու վերադառնուվ պահպահուու-

Յան զրկուիլ իրենց պատահական հարսառութենէն, շատ բնական էր որ այս գիւղացիներու քուաջին և վերջին նշանաբանն ըլլար ոյնչացնել և տիրել:

Մերայինները այս բանին քաջ տեղեակ ըլլալով, ամէն ասիթը ներկայացած պահուն, կ'աշխատէին այդ ցեղը քնաջնել, մէջտեղին կարեւոր և ոխերիմ թշնամի մը ոչնչացնելու մոօք: Ուրեմն Նոր-Աշխարհեանի խուժբին «Հաճըւարծի վրայ յարձակման շարժառիթը կրնանք փնտուել երկու կտսերու մէջ, առաջինը մշտնջնական թշնամութիւնը որ կը տիրէր երկու դրացիներու միջև և երկրորդը խումբին պարէնի պակասը: Հակառակ որ Հաճըւարի ամրողը բնակչութիւնը Զէյթունի լեռներուն վրայ սնած ու ապրած է այնպէս, ինչպէս Զէյթունի հայը, սակայն և այնպէս ասոնք չափազանց վախկոս և ոչ պատերազմիկ ցեղ մըն էին. այնպէս որ Նոր-Աշխարհեանի խուժբը որ հազիւ 26 հոգիէ կը բաղկանայ, առանց այլ և այլի կը յարձակի գիւղին վրայ և բաւական աւարէ վերջ իրեն հետ կը քշէ ոչխարներու ընափր խուժբը մը ու կը բերէ մինչև Խանոս, Աւագկալցիներու անտոիկ ապաստանարանը ու հոն մէկիկ մէկիկ մօրթելով կը պատրաստեն իրենց քանի մը շաբթուան ուամելիթը:

Հաճըւարէն մաս մը տաք գլուխ նորելուկ թեօրեմեներ չկրնալով դիմանալ իրենց եղած անպատռութեան, կը ջանան հետապնդել այս խումբը, բայց առանց ֆաս մը կարենալ հացնելու կը վերադառնան, իրենցմէ մէկ քանին ալ զոհ տալով այս անհարկի արշաւին:

Հայ մարտիկներու ամբողջութիւնը Յուլիս 19—23ին Աւագ-Կալի ետեւը՝ Խուչախի, և բուն Աւագ-Կալի այդ շրջակայքը պատելէ վերջ 23ին ճամբայ կ'ինան և դարձեալ կ'իջնեն Խուրա: Հոս երկու խուժբ ըլլալով, 30 հոգիէ բաղկացեալ խուժբ մը կ'երթայ Քիւրթիւլ կոչուած թուրք գիւղը, իսկ միացեալները կ'ամրանան Աղարիկոնց ձոր կոչուող վայրը: Օր մը այդ դիրքին մէջ իրենց հանդիսաց վերագրտնելէն վերջ, խուժբին ամբողջ խմբապեանները երենց Փառը-

եալ կտրիճներով կ'երթան Խավղըրտ: Գացող խմբապեաններն էին. Արամ պէտ, Խաչեր, Սեղրակ, Մանուկ և լու: Խավղըրտ նշանաւոր ճամբու կեղրոն մըն է, կոկիսոնի և այլն ամողը գիւղերը Մարաշու, հետ յարտքերութեան մէջ դնող: Պատերազմէն առաջ Զէյթունցի լեռնականները և կամ բուն շառը ըսելով, փախստականներ, քանիցս նշանաւոր դէպահեր ունեցեր են Խավղըրտի մէջ, անանկ որ Զէյթունցիներու գոյութիւնը այդ անցքին վրայ անպատճառ սախանչան մըն էր վաղուայ կարեւոր դէպահի մը: Եւ իրաւ ալ այդ մըն էր վաղուայ կարեւոր դէպահի մը: Եւ իրաւ ալ այդ դէպահը չէ ուշացած: Խումբը նոյն օրն իսկ կը հանդիպի կարեւոր կարաւանի մը, որ ամբողջութեամբ բանակի վերաբեալ ռազմանիթ և պարէն կը փոխադրէ Մարաշ: Արերեալ ռազմանիթ և պարէն կը գոյադրէ 40: Պառանց ժամանակ կորսնցնելու անվեները մարտիկները կը ժարանցակին կարաւանին վրայ և մէկ ժամուան մէջ ամբողջունակ կարաւանին բոլոր կարաւանին: Այսթեամբ մէկդի քենելով կը տիրանան բոլոր կարաւանին: Կոռուին մէջ թշնամին կ'ունենայ և կորուստ, իսկ մերային ները կը միան առանց կորուստի: Կարաւանին կը գրաւեն 400 մէծիտ արծաթ դրամ և ամենակարեւորը՝ 32 սնտուկ փամիկուշտ, ահազին թուռվ զգեստեղէն և 40 հատ կենափանի: Սակայն կենդանիները իրենց այնչափ կարեւոր չըլլալով, կարեւորագոյններու գրաւումովը կը վերադառնան կոռուպայրէն, դէպի իրենց ընկերները:

Յուլիս 25—30 Խավղըրտ, Ֆըրնուզ և այդ կողմերը դեղերելէ վերջ, տարտղնուող խուժբերը իրարու կը միանան Գարաթութ, ուր կ'ուգայ նաև Ֆըրնուզիներու խուժբը, որ կը բաղկանար 32 հոգիէ:

Հոս ամբողջ կոռուզները նկատի առնելով թէ իրենց ռազմանիթը ըստ բաւականին լուս պայմաններու մէջ դըրուած է և միեւնոյն ատեն հացի խնդիրը կարծես միշտ ալ խնդիր կը միայ, կ'որոշեն անմիջապէս քալել գիւղի մը վրայ և առատ պարէն մը հայթայթել գէթ մէկ երկու ամսուան համար: Ամիսէ մը ի վեր ուղղակի լեռները դեղերող այս քաջարի խուժբերուն սննդական առաջնակարգ մաս կազմող տարրը պտուղներն էին, իսկ երկրորդ կտրգի-

Վրայ կուգար միսը, կարծես երկուքէն ալ իրենց ստամոքսը ձանձրացած, չուզեր այլեւս տեղ տալ այդ երկու որոշողէն տարրերուն :

Դարաթութէն հազիւ քանի մը ժամ հեռաւորութեամբ կը գտնուի թէօշխւրկէ ըսուած թուրք գիւղը, որ կը բաղկանայ 50—60 տնուորներէ : Այս գիւղը ամենէն նպատակայարմար գիւղն էր իրեւ պատրաստ որս՝ իրենց պարէնը հայթայթելու համար, սակայն միակ անզատեհութիւնը, որ ունի, այն ալ աւելի Մարաշու շատ մօտիկ ըլլալով, կրնար քաղաքին վրայ յուղում մը յառաջ բերել, որուն հետեւանքը լեռնաբնակներուն համար կարելի է լաւ չէր ըլլար : Հակառակ կարդ մը թեր ու դէմ կարծիքներու, խումքը կը յառաջանայ դէսփի թէօշխւրկէ ու նոյն օրը կը հասնի գիւղը : Թէօշխւրկցի թուրքեր պատերազմիկ մողովուրդ մ'ըլլալէ հեռու են : Արդէն Զէյթունէն որչափ հեռանանք, այնչափ այդ տեղերու բնակչութեան պատերազմելու կարողութիւնը երկրորդական գիրքի մը վրայ կարելի կ'ըլլայ գտնել : Կարծես Զէյթունի հրաբխային վիճակը միշտ ստիպեր է իրեն անմիջապէս քովը գտնուողներուն վրայ, որպէսզի միջավայրին յարձարելով իրենք ևս ըլլան աւելի կռուող քան յանձնուող : Այս դաստիարակութեան իր արդիւնք կրնանք նկատել Զէյթունի անմիջապէս մօտիկը դանուող Փերթիչ գիւղի բնակչութիւնը, որ աւելի պատերազմիկ է քան որ և իցէ ուրիշ թուրք գիւղ մը .

Յուլիս 31ին թէօշխւրկէ հասնող խումքը ժամանակ չի կորսցնելով կը յարձակի գիւղին վրայ և կարծես առանց գիւղադրութեան բնակչութեան մեծ մասը իրենց ծանօթ գաղտնի ձամքաներով պաշարման գծէն դուրս կ'ելլէ ու կը հեռանայ՝ ամրող ունեցածները ձգելով գիւղ . արդէն խումքն պահանջն ալ այդ էր : Այս ամբողջ կոիւներուն մէջ հայ մարտիկներուն ջանքը եղած էր չսպաննել, այլ զսպել, հակառակ որ իրենց դէմ ցցուող թշնամին առանց վարանուի կը շահար ոչնչացնել իր ձեռք անցուցած բոլոր Հայերը :

Այս փախուստին վրայ խումքը անարդել կը գրաւէ գիւղը և կըսկսի տրամադրութեան տակ հաւաքել բոլոր այն առարկաները, որոնց պէտք պիտի ունենար իր ներկայ կեանքին մէջ : Այս կոուի ընթացքին թուրք գիւղը կ'ունենայ բաւականաչափ նիւթական վասա և քիչ թուրով անձի կուստ :

Հայ մարտիկները մեծ պաշարով մը բեռնաւ որուած կը վերադառնան դէսփի իրենց կերպոնները : Թէօշխւրկէին խումքը իրեն հետ կը բերէ 34 կով, 19 ոչխար, 300 ուլ, իւղ, ցորեն պղինձեղէն, ինչ որ խումքին համար անհրաժէշտ պէտք մըն էր իրը կոպար գործածելու համար . այս գիւղի զրաւումի ընթացքին կը գրաւեն նաև բոււականաչոփ հրացաններ . զերջապէս ատենէ մը իվեր իրենց լեռներու վրայ դեներ . զերջապէս ատենէ մը իվեր իրենց լեռներու վրայ դեներումով պակաս թողուցած սնունդնին կարծես մէկ օրգերումով պակաս թողուցած սնունդնին կարծես մէկ օւան մէջ կը փոխարինեն թէօշխւրկէի մէջ :

Խումքը Յուլիս 31ին իր ամբողջ աւարներով կուգայ Աղալու՛ ձիշտ այն լեռը ուր Անտերունեն վերադարձին, բուլոր խումքերը ունեցած էին իրենց սուանձին կոիւները և լեռան մէջ Յուլիսի ա,դ օրերուն որ նոյն տեղի օդերը բատինքեան սքանչելի կըլլան, խումքը կ'երթայ հանդատանալ Ղարլըխի «Ճիւնամբար»ի մը մօտ, ուր իրեն հետ բերած բոլոր առջաւաները պարտէր տեղն իտեղոյ մորթել և իրեն հետ կարենալ պատցնելու ձեւով մը պաշար պատրաստել : Խումքը իր բաւական հանգստաւետիկ բնակավայրը՝ Աղալը կը մնայ քանի մը օր և տակաւին չմորթուած արջաւաներն ալ հետը առած . Օգոստոս 2ին ճամբայ կ'ելլէ եւ մընսուզի մօտակայ տեղ մը՝ «Դրախտիկ» կուգայ : Դրախտիկ՝ ինչպէս իր անունէն ալ բաւականին կը հետեւցուի, ապրելու համար այդ լեռներուն մէջ առաջնակարգ գիրք մը ունի որով երեք օր եւս խումքը իր հանդիսաբ առնել կը շարսւնակէ Դրախտիկի մէջ ուսկից չմեկնած ֆրնազցիները՝ որոնք իրենց հետ գտնուած կիները տեղ մը ապահովցուցած չէին այս լեռներուն մէջ ամուր և անգտանելի վայրի մը մէջ կը թողուն և այսպէս խումքը Օգոստոս 5ին թաթարտէրէ կ'իջնէ և

անկից ալ կ'անցի կրկին Դուրա։ Դուրա չհասած կը հանդիպի Դավկարտ՝ կարաւանը զարնուած անցքը, հոն կը գտնէ կենդանիները, ինչպէս նաև աղ, փամփուշտ ևայլն, Դուրա Բջնելէն վերջ խումբը այլեւս երկար չսպասեր և իր ուղղութիւնը դարձեալ դէպի Զէյթուն կը դարձնէ և յաջորդօրն իսկ Եէր Ալթընէն անցնելով կուգայ Զէյթունէն 2 ժամ հեռու բլուր կոչուած այգեստանները, ուր կը գտնէ ուրիշ փոքրիկ խումբ մը, բաղկացած երեք հողիէ Օգոստոս 9—10 կը մնան Տօղը, հոն ևս կը գտնեն 7—8 հոգի։

Այս միջոցներուն չէրքէզ գիւղերէն լուր մը կը հասնի իրենց թէ, Ատանայի Ճիհան քաղաքէն, Զէյթունցի պատուելի Յարութիւն Նօխուտեան, նամակով մը միա, ին Զէրքէղի մը միջոցաւ դրկած է 90 ոսկի հնչուն դրամ, և Մրաբերը կը թելադրէ որպէսզի գիւղ երթալով այս դրամը առնեն. դրամի և նամակի ինդիբը որչափ իրական է, որոշ կարելի չէ բան մը ըսել, քանի որ մինչև այսօր պատուելի Նօխուրեան որ ե իցէ կերպով յայտնութիւն մը ըրած չէ այս մասին. թերեւս կրնայ այս լուրը շինծու եղած ըլլալ. սակայն եւ այնպէս խումբը պարտաւոր էր անգամ մը երթալ եւ այդ խոսքը հետապնդել. թօղունք այդ դրամի ինդիբը, միւս կողմէ Արամ պէյ, իրենց ձեռք անցուցած պաշարին և ռազմանիթին վրայ յենած, կուզէր վերջնականապէս լաւ դասեր մը տալ Զէյթունի անմիջապէս մօտիկը գտնուող կարգ մը թուրք գիւղերու, որոնք օրն ի բուն բան գործ ձգած, հետամուտ էին իրենց հանգիստը վրդովել. այս գիւղերն էին մասնաւորաբոր Հաճըլար, Թահըր Քիւրթիզ ևայլն և քանի որ Զէրքէղ գիւղը կը գտնուէր Հաճըլարի անմիջապէս քովիկը, Արամ պէյ կ'ուզէ այս առիթէն օգտուելով ճամբորդութեան նպատակը ընել. ու այդ մտօք խումբը Յուլիս 12ին Պալենց գերեզմանատունը կոչուած տեղը կուգայ իրը սկզբնաւորութիւն իրեն վաղուայ ճամբորդութեան. այս գերեզմանատունը կը գտնուի Զէյթունէն հինգ ժամ հեռաւորութեամբ դէպի արեմուտ, կարմիր լեռան վրայ և դերքը՝ հիւսիսէն և հարաւէն պաշտպանուած է երկու

հսկայածեւ ժայռերով, որոնցմէ մին՝ խումբը այդ օր իրը ապաստանարան կ'ընտրէ։ Դժբաղդաբար այդ օր խումբին վիճակած էր կրել մեծ կորուստ մը, որը ըստ ինքեան անդամանելի էր. առտուն կանուխ՝ խումբը իրենցմէ ալ աւելի բարձր և ապահով դիրքերով ինքզինքը վիճուորներու և պաշտպանքներու կողմէ պաշարուած կը գտնէ, ահագին բազմութիւն մը միահամուռ կուսի ազդարարութիւնը տալ բազմութիւն մը միահամուռ կուսի ազդարարութիւնը որոտումով։ Մերայինք ամենայն կը սկսի հրացաններու խումբին որոտումով։ Մերայինք ամենայն անտարբերութեամբ կը շարունակեն իրենց պաղարիւնոտութիւնը և կը սկսին պատասխանել եկած հրացանի գնդակներուն, Կոխւը հետզհետէ կը սկսի սաստկանալ և թուրքերը առանց վարանումի կը յառաջանան մինչեւ խումբին պատաստարանը եղող դիրքերը և կը պաշարեն երեք կողմն ալ. միակ հարաւին կողմը խումբը պարապ կը զգայ, ուսկից անցնելու գրեթէ հնարքը չի կենար, որովհետեւ ազդ կողմին վրայ կը բարձրանար ժայռէ պարիսպ մը ուսկից անցնելու համար մարդ անպայման իր կեանքը որոշապէս վասնգի պիտի ենթարկէր։ Այս պայմաններուն մէջ խումբը կ'որոշէ վայրկենապէս լուրջ կերպով դիմադրել եղած յարձակումին։ Պատերազմիկները իրարու վրայ այն աստիճան աչքառու կերպով կը յարձակին որ իրարու միանալու սիայն քայլեր կը մնան և ձայները ձիշդ խօսակցութեան ձեւով, խօսուած պահուն լսելի ըլլալ կը սկսին։ Այդ միջոցին մերայինք՝ մասնաւորաբոր Արամ պէյ դիմացինները խօսքով վախցնելու դիտաւորութեամբ կը սկսի կարգ մը խօսքեր ըսել, որոնց ամբողջին նպատակը ուրիշ բան չէր եթէ ոչ թուրքերու սպառնալիքներին սակայն հետեւութիւն սպառնալիք։ Այս սպառնալիքներէն սակայն հետեւութիւն մը մէջտեղ չգար և հակառակորդ կողմն ալ իր կարգին նոյն սպառնալիքները փոխադարձելով հանդերձ կրակը կը շարունակաղի կերպով։ Կոխւը ժամէ ժամ իր սաստկութիւնը աւելի կը զօրացնէ, փոխանակ կասեցնելու, և այդ օր իրմէ տասնապատիկ անգամ աւելի զօրաւոր ոյժի մը հետ գերբար սկզբանատութեան մարտիկներ կը ստիպուին մինչ չափուող հայ քաջարի հերոս մարտիկներ կը ստիպուին մինչ չեւ որշ ատեն կրակը չդադրեցնել։ Վերջապէս օրը իրիկուն

ըլլալէն վերջ պատերազմիկներու երկու կողմն ալ յագնած և կոհեւ շարունակելու կարծես անկարող, ինքնաբերաբար կը դադրի հրացաններու ձայները և երկուստեղ իրարմէ կը հեռանան հանգստանալու մտօք: Մերայինք երբ դիրքերէն քաշուելով իրարու քավ կուգան, իրիկուան մթնչաղին, կը տեսնեն որ յառաջաւո՞ր դիրքի մը մէջ Սրամ պէջ հրացանի կարեւոր հարուած մը ստանալով վայրկենապէս մեռած է:

Սրամ պէջի կորուստը խումբին համար ամենամեծ և աղիսաւոր կորուստ մըն էր: Բոլոր մարտիկները չափազանց կը տիրին իրենց այս մեծ և անխոխարինելի կորուստին վրայ և անմիջապէս մարմինը վերցնելով հոն ժայռերու մէջ կը թաղեն ու իրենք, խոյս տալու համար երկրորդ օրուայ անհաւասար կոռու ծանրութենէն, ծամբայ կ'առնեն և ուղղակի Հաղարըու կուգան:

Խումբը Հաղարըուէն քաշուելով ուղղակի կուգայ կիւրիստին Դալասը կոչուող բերդը՝ այս բերդը Զէյթունէն հազիւ երեք ժամ հարաւ Մարաշի ճամբու վրայ շինուած բաւականին ամուր բերդ մըն է, երկու կողմերու վրայ երկու բերդ է որ կը բարձրանայ, որոնց միջեւ կայ նեղ անցք մը, անկից կ'առնցնի ճամբայ մը և պատիկ դեստակ մը. այս բերդերէն մին՝ որ արեւելքի կողմը կ'իյնայ, այնչափ վաստելի չնկատուիր, քանի որ թէ՛ տարածութիւնը պատիկ և թէ ջուրի համար հոն ապտաստանուԾերը միծ դժուարութիւններու պիտի բաղիխն. ատենօք այս բերդին ջուրը հայթայթելու համար ժայռերու մէջ, քարերը փորելով ջրհորներ շինուած է, որոնց թիւը 95ն աւելի է, բայց ժամանակի ընթացքին այս հորերը ամրողջութեամբ կամ կիսովին իցուած են հողով. իսկ ջուրի հորերը ոչ թէ ինքնաբուխ են, այլ պիտի օգտուին անձրեւի ջուրերէն որոնք ամտու ատեն չնմուելու վիճակի մը մէջ հասած կրնան ըլլալ: իսկ ասոր դիմաց, արեւետաքը զանուողը բաւական նշանաւոր տեղ մըն է. իր ընդարձակութիւնը կրնաց ապահովցնել մէկ երկու հաղար բնակչութեան մը հանդիսաց. ունի իր մէջ վաղող ջուր և անտառներ. բերդը բնականորէն անտորիկ է և կրնայ

փոքրիկ պաշտպանութեամբ մը երկար ատեն դիմանալ ու է յարձակումներու դէմ. սակայն այս ամուր բերդին մէջ հառատառուող ու և ոյժ անհրաժեշտ էր որ ունենար պաշարի առաստ մթերք, ինչ որ մերլններուն քով կը պակսէր: Այս պայմաններուն մէջ սակայն, խումբը ստիպուած էր հոն իր հանգիստը առնել. քանի մը օր, Օգո. 14, 15, 16ի օրերը կը մուան Դալա: Բերդի այս հաւաքումբն ընթացքին իրենց ընդհ. թիւը կը հասնի 153 հոգիի, միասեղ հաշուելով հոս հոն ծանօթ տեղեր թողուած կիները եւս:

Խումբին մէջ Սրամ պէջի մահէն յետոյ յուսակցութիւնը բաւականին մեծ համեմատութիւն կը դոնէ: Սրամ պէջ իր կենդանութեան, երբ կը վարէր խումբին ամբողջ ճակատականդանութեան, կը մշակէ որոշ գիրը, ըստ իր ընկերներու խոսուվանութեան, կը մշակէ որոշ ծրագիր մը, այն է մինչեւ ձեւոնամուտ միաւ Զէյթունի շրջակայքը և անկէց յետոյ լաւագոյն կազմով ու անցնիլ դէպի դաշտային կիւիկիա: Այս ծրագիրը շատերուն ականչին դէպի դաշտայի իրենց ճակատականին, սակայն կիսերը և անզէնները թողուլ իրենց ճակատականին, ամեն է ամեն ոյժ կը տրուի իր մահէն վերջ ծրագիրը կը փոխուի և աւելի ոյժ կը տրուի ամբողջը միասին հաւաքական ինքնամփումով մը ձեզել ամբողջը միասին հաւաքական ինքնամփումով միջոցը և հասնիլ գրան-Ակատ գոտիուէն զիրենք բաժնող միջոցը և հասնիլ գրան-ակատն գոտի:

Սրամ պէջի մահէն վերջ խումբին ընդէ, հրամանատարութիւնը կը յանձնուի Յովի: Սիմօնեան անունով հերօս երիտասարդի մը՝ որ Սրամ պէջի գէնքի ընկերը եղած էր տարիներուվ: Սիմօնեան, Սրամ պէջի մահէն վերջ, կը ջանայ ընդհանուրի փափաքին համաձայն մէկնիլ կրկին Զէյթունի ընկեներէն և անցնիլ դաշտային կիւիկիա: Այս առաջարկը սակայն կը չիւղաւորուի և իմբակեաներէն ոմանք՝ ինչպէս Նոր-Աշխարհեան և այլն, համամիտ չեն գտնուիր և կ'ուզեն շարունակել մուան հոն, սակայն միծամանութիւնը նկատի առնելով թէ «նահանջի» առաջի օրէն մինչեւ այդ օրը զօրքանոցէն փախչողներու թիւը այլեւայլ պատերազմներու ընթացքին կիսուած էր և հետեւաբար օր ըստ օրէ պակսէրու-

վրայ էին և ուրեմն լաւագոյն կը համարին վերջին փորձ մըն ալ ընել և մինչ այդ ազատուողները ողջամբ հասցնել աղատարար գօտիք. վերջին եղբայրակցութիւնը կը յաղթանակէ և բոլորը միասին կը համաձայնին առանց ժամանակ կորսնցներու կրկին մեթոտիկ նահանջով մը հեռանալուն շուրջ :

Զէյթունի լեռներուն վրայ Արամ պէյէն վերջ, հաւասար դիրք և հաւասար կարողութեան վրայ էին խմբավետներ Յովհ. Սիմոնեան, Սեղրակ Չօլաքեան, Սեղրակ Մարկանեան, Խաչեր Նոր-Աշխարհեան, Լեռն Նոր-Աշխարհեան են. : Ճամբու ընթացքին ասոնցմէ խմբապետ Սիմոնեանի առանձին դեր մը վերապահուած էր, այն ալ ճամբաներու ընտրութիւնը և զանազանութիւնն էր, քանի որ խումբի անցնելիք գլխաւոր գիծը որ պիտի դառնար Հայ լերան վրայէն, ուր Յովհ. ամբողջ երկու երեք տարի այդ լերան վրան փախոտական՝ զինեալ խումբով մը ժամանակ անցուցած էր: Ճիշտ այս նպատակաւ, այն օրէն վերջ երբ որչումը կը տրուի մեկնելու, խումբին առաջնորդութիւնը կարծես ինքնաբերաբար կ'իյնայ Սիմոնեանի վրայ: Խումբը տակաւին չմեկնած բերդէն, Զուկէս ժամ հեռու գտնուող Շիմայէի կոշուած վայրը կը զրկէ քանի մը կարիճներ, որոնք հոն գտնուած մաս մը ցորենը կը փոխադրեն բերդը և այդ ցորենէն կը շինուի քչիկ մը պաշար, հաղիւ դժբաղդաբար 1—2 օր եփուելիք. միւս կրղմէ սուրհանդակներ թող կը տրուին, որոնք Ֆրնուզի և Զէյթունի լեռները ապաստանող կիները բնրելու պաշտօնը կը ստանձնեն:

Խումբին ամբողջ մտահոգութեան առանցքը կը կտղմէ ճիշտն գետէն անցնիլը և այդ նպատակաւ էր արդէն որ «Տէրին կչխոտի» քննութիւնը կատարելու համար քննիչներ կը դրկուին: Մէկ օր ետքը բոլոր սուրհանդակները յաջողապէս կը վերադառնան. կիներն ալ կը բերուին ու կը միացուին բերդի բնակչութեան, որոնք այս վերջին կոիւներէն և թափառութերէն անվաս մնացած էին իրենց յատկացուած քարայրները: Ֆոնուզին վերադառնող կիներու խումբէն մե-

աած էր վերաւոր Խաչիկ Պօղեան, իսկ միւսները ամբողջութեամբ միային անվաս :

Այս վերջնական հաւաքոյթէն վերջ, Յուլիս 20ին, խումբը ամբողջ պատրաստութիւնը տեսած էր և կը մնար բաժնուիլ Զէյթունէն կրկին: Զէյթունէն դէպի Անտրունի առաջնանցողներու թիւը 316 էր, ինչ որ տեսանք կին առթիւ նահանջողներու կարգին, այս բազմութեամբ փճացած էին երեք ցանք 29 հոգի, Օսմանիյէի ուղղութեամբ փճացած էին երեք հոգի միայն ազատուելով. ութը հոգի Այնթապ և անկից ալ Համբէպ հասած էին, ինը հոգի ալ Ցէօրթ Եօլ, որով մէկ ամսուան կոփւներու մէջ Զէյթունէն լեռ ապաստանող և ապաստան կոփւներու մէջ Զէյթունէն լեռ ապաստանող և ապաստանի գիծը բռնողներու ընդհ. թիւէն կը պակսէր 150էն աւելի հոգի, որոնց մեծ մասը կորսուած էր Անտրունի թավուտքներուն և մացառներուն մէջ. իսկ կարեւոր ըունի մաս մըն ալ անխոնեմութեան մը զո՞ն զացած էին Զէյթունի լեռները ոտք կոփւնելէն վերջ. այդ անխոնեմութեան զո՞նը լեռներէն գորանոցէն, անձնատօւր եղողներուն միանալուն պատակաւ և հազիւ թէ Կ'անջատուին իրենց զինեաւ, պետական անողոքաբար կը ջարդուին թուրք խուժաններու կողմէ: Այս կորուսաը որ ըստ ինքեան անխոնեմութեան արդիւնք մըն է, կը պատակի ճիշտ այնպիսի ատեն մը, ուր նահանջէն վերադառնող խումբները տակաւին բնաւ երեք իրարմէ լուր չեն սւնենար, քանի որ իրարմէ անտեղեակ նոր վերադառնութիւնի սահմանները:

Հնդհանրապէս այսպիսի կինաց և մահու վայրկեաններու մէջ ապրող որ և է անձ միշտ իր դատողութիւնը և որ ննցուցած վիճակ մը կ'ունենայ, որուն Ենթակայ էր տար բաղդանզէններու խումբը. զանոնք ուղիղ դատողութեամբ մը ուղղութեան բերելու համար առաջնորդներ պէտք էին, ինչ դժբաղդաբար իրենք բաժնուած էին այդ ճեռնասութիւնը գայելող անձերէ ու ինքնագլուխ մնալով ընտրած էին ճամփարադարձութիւնը:

Մեկնելու պատրաստութիւնները լրացնող խումբը իր անդամները կանոնաւոր «մանկաներու բաժնելէ վերջ, մէկ սիրո ու մէկ հոգի կը վերջացնեն իրենց ճամբու պատրաստութիւնները. բոլոր անդիններուն կրել կուտան փամփուշտաները, որոնք ճամբու ընթացքին իրենց անհրաժեշտ պէտքերը պիտի կազմէին. մասնաւորապէս հոգ կը տարուի ունասաններու և ջրամաններու. վերջապէս իրենց ձռնատու եղած բոլոր միջոցներով խումբը կը տեսնէ այն ամէն պատրաստութիւնները, որոնցմով էլ յուսաձիգնել Օսմանիյէ. սակայն այս անդամ անհաջողներու ուղղութիւնը բոլորովին տարբեր է առաջին անգամէն: Նախ միտայնութեամբ Անտարունի գծէն Օսմանիյէ կամ Ճիշան հանելու մասինութենէն կը հրաժարին, որ թերեւու անջողութեան առաջին նախանձու իրնայ սեպուիլ և կ'որոշեն ուղղակի ճիշան գետը անցնելով յառաջանալ մընալուաղէն, Պաղչէն և իջնել Օսմանիյէ, որ տուակլադոյն չափով երեք չըսր օր կը տեսէր և քանի որ իրենք գիշերները միայն պիտի քայէին, այդ միջոցին իրենց հարկի պիտի ըլլար վեց օր և հաւանաբար ութը օր, քանի որ օրուան հագիւ 4-5 ժամուայ ճամբայ մը պիտի երիային առնելի. Երկ որդ, որոշած էին աշխատիլ առանց որ և ճայն հանելու քայիլ մինչեւ վերջին հանգըռուան, մինչդեռ առաջին նահանջի պարագային, բանտիլի հետ պատրազմի գծէն խոյս տալով, ոչ միայն բանտկը հետապնդած էր դիրենք, այլ ամէն կողմ անմիջականորէն լուր հազորդուելով, Թուրքերը գրաւած էին իրենց նահանջի ուղղութեան վայ գանուող բոլոր անցքերը. իսկ երրորդ իրենց ընարած զո՞ւալանող, առաջնազարդ, ընտրեալ առաջնորդներ ունէին, ինչ որ առաջին նահանջի ատեն այս իսկ էր պակեր և որուն հետեւան, ը եղաւ վերագարձը, քանի որ ճամբան չկրնալ զանազաններուն համար ամբողջն ալ պիտի փճանային:

Այս պայմաններու տակ Զէյթունի լեռներէն գէպի առզատարար գօտի» կտարուող երկրորդ նահանջը ըստ ինքնան յուսալից երեւոյթ մը ունէր, եթէ երբեք անակըն-

կալներ մէջտեղ գալով, նահանջողներու ամբողջ յոյսը տակն ու վրայ չընէին: Յուլիս 21ին խումբը իր ամբողջ կազմով, որուն ձիւդ թիւը 153 էր, ճամբայ ելած էր «Կիւրիտէնի» բերդէն և հասած էր բերդին անմիջապէս մօտիկը գտնուող Յուշենց բլուրը. այդ օր հոգ գիշերելէ վերջ, յաջորդ օրը կուգան «Խալամ Փունարը»: Խալամ Փունար՝ Արեգինի — Ալապաշ — ամենանշանաւոր վայրերէն մին է և իր անունը մասամբ պատմականացած է անով՝ որ հոն եկած են առաջին անգամ Զէյթունի 95ի գէպալքին Հնչակեան վեց հերոսները. Երեւալի և ծաղկեալ այգեստաններով շըմտպառուած զուլաւ ու ջինջ առատ ջուրով աղբիւր մըն է, որուն երկու կողմերն կը հակեն բարձրագագոթ բլուրները:

Յուլիւրը լսու բաւականին հոն քչիկ ոք հանգիստ առնելի լին վերջ, իր ճամբան կ'առնէ գէպի թիւրթիւլ, այս վերջին գիւղը հազիւ բլրակով մը կը բանուուի Խուամ Փունարէն: Թէւ այս թարք գիւղին քովերէն անցնիլ ամչափ համելի թէր, բայց խուրիւրը իր ճամբան շարունակիլու համար անչեր, բայց խուրիւրը իր ճամբան շարունակիլու անցնելու էր. բարերազդարար պայմանորէն թիւրթիւլին անցնելու էր. բարերազդարար խուրիւրին այս առաջին քայլերը բաւականին յաջող կ'երթան և առանց միջադէպերու կը սկսի յառաջանալ դէպի Ճիշան գետի այն անցքը՝ ուսկից անցնելու գիտաւորութեամբ քանի մը օր առաջ յառաջապահներ գիւղուած էր:

Թիւրթիւլէն և Տէրպէնաւէն անցնելէն վերջ Զէյթունի բեկարները կուգան ճիշանի վրայ գտնուող վարի կամուրջը՝ Զէյթունցիք Ընդհանրապէս ոսվոր են անուանել «Մարաշու նորքի կենաչէն»: Այս կամուրջին միւս ծայրը պահականց մը կը մնար հինէն. խուրիւր առանց այդ պահականերու հետ բնդհարումի միջոց մը ստեղծելու, կը քաշուի, ու կամուրջին մէկ երկու ժամ յրին հուանք ի վար գտնուող Կէչիստը՝ անցքը կը գիմէ ուոքով ջուրը անցնելու համար: Զէյթունցիք այգպիսի ջրեր անցնելու մէջ ալ քիչ վարպետ չնն, մահաւանդ Ալապաշցիները, պոնց բնակութիւնները Ճիշան գետին եղերքը ըլլալուն, միջավայրի աղղեցութեան առակ գարձած էին քաջ լուղորդներ: Երբ Կէջանին բերանը

կը հասնին, կը հասկցուի թէ հոն այդ զիշեր քէրվան — կարաւան — մը գիշերած է. կրկին առանց հասկցուելու աւելի յառաջ կուղան և ձիհանի մէկ տեղէն, առանց նախապէս զիտնալու թէ իրենց ընտրած տեղը «կէչիտ» է կամ ոչ, ամբողջութեամբ ջուրը կը լենան և բարեբաղդաբար անկորուստ կ'անցնին գետը. պէտք է ըսել թէ եղանակի բերումով ձիհան գետի ջուրերը մեծապէս քաշուած էին, ինչ որ մեծ դիւրութիւն մըն էր նահանջող խումբին համար: Իրենց բնակավայրէն հեռացած՝ այս փոքրաթիւ թափառականները այս անդամ հետերնին ունէին 50 հատ կանոնաւոր զէնք և 15-20 մըն ալ պաշրպօղուք հրացան — թիւֆէնկ — որոնցմավ պիտի պաշտպանէին իրենց ամբողջին կեանքը: Բարեբաղդաբար փամփուշտի առատութիւնը առիթ տուած էր, որպէս զի բոլոր անզէններն անդամ կրեն մեծաքանակ փամփուշտներ:

Խումբը ճամբու ընթացքին՝ իր նահանջը կանոնաւորելով յաջող դարձնելու համար բաժնուած էր խմբակներու և այս վէս իւրաքանչիւր խմբակ ունէր 15 հոգի և բոլորը կ'ամփոփուին 10 մասերու, որոնցմէ փոխն ի փոխ կը կատարեն յառաջապահի և յետսապահի պաշտօնները:

Յուլիս 23ին արգէն գետին հարաւային ափը տարածուող դաշտերը ձեղքելով, անվտանգ և առանց ընդհարումի կը յառաջանան նավահակի լեռան բլուրներէն միոյն՝ էօնուէնկի մօռը և կը շարունակեն իրենց ճամբան միեւնսյն ռւղղութեամբ: Նահանջող խումբին միակ նպատակը կ'ըլլայ այս անդամ, ինչ որ մտադուած էր նախապէս, թշնամին առանց արթնցնելու քալել մինչեւ «Ազատարար գօտի»:

Յուլիս 24, 25, 26 հետզհետէ Զիեարէթ, Զիեարէթի առջեւը և Գասթէլ առանց միջադէպի հասնելէն վերջ Յուլիս 27ին կը հասնին Զագրը Օղլուի ինոք:

Հիմա ոչ այնչափ հեռու են Պաղչէէն, որուն ուղղութեամբ է արուէն իրենց յառաջիալացութիւնը. բոլորին ուշքը կեղտեղեկութեան՝ որ ճիշդ կրնար թուիլ, ամէնէն մօտ կէտը՝

Սնտըրունի գծով Օսմանիյէ հասնելու համար ընդհանուր մարդէն զատուող 32 հոգինոց խումբին խմբավոր պետը՝ Հերոս Կարապետ Տէմիրճեան, քովինը իր կինը՝ Սիրանոյշ Տէմիրճեան,



Կենսագրական նօրեր. — Կարս պիտ Տէմիրճեան, իր ծագումով համեստ բնաւանիքի մը գտաւակ, թբքական բանակի մէջ նախ զինուորագրուած և սպա Հայ Լէռ գործող խումբին միանալով անսնց նշանաւոր գործօն մին եղած է. խումբին հետ Ֆիասին եկած է Հալէպ ուր ամուսնանալէն վերջ վերագրացած է Զէյթուն: Տէմիրճեան նահանջի ընթացքին իր ամբողջ խումբով նահասակուեցաւ ձիհանի մօսերը:

Գրանսական գրաւման այդ քաղաքը կը նկատուի, մինչդեռ
եթէ նահանջողները նախապէս որոշակի գիւնային Մէյտան
եքպէզի փրանսական պահակախումբը, հաւանաբար իրենց
ճամբան մեծավէս կրծատուած ըլլալով, պիտի խուսափէին
կարդ մը կարեւոր զոհերէ, որոնք ինկան «Ազատարար գո-
տի»ին անմիջապէս մօտիկը: Դժբաղդաբար տարիներով լճա-
ցած կեանք մը ապրող և յարձակումէ յարձակումի հնթար-
կուող խումբ մը բեկորները հազիւ թէ կրցած էին ճշդել
ընդհ. սահմանագլխի վրայ գտնուող որոշ քաղաքներու
անունները և դէպի անոնց ճամբու ուղղութիւնները:

Զագըր Օղլուի լեռը հասնելէն վերջ խումբին առջև նոր
դժուարութիւններ ծնունդ կ'առնեն, որուն հետեւանքով
նահանջողները կը մատնուին, յետ այնու իրենց ճամբու
ամբողջ տեւողութեան, անել կացութեան մը:

Խումբին անօթութիւնը վերջին ծայր է. իրենց հետ
առնուած փոքրաքանակ պաշարները կը հատնի առաջին օրն
իսկ, որով 4-5 օրուան ճամբորդութիւն մը զիրենք ընկճելու
չափ կը ճնշէ անօթութեան տակ: Հոս պատահական որս մը
կ'ունենան, թէեւ չունենալ աւելի մեծ խոհեմութիւն եղեր է,
ինչպէս կը վկայէ վերապրողներու ամբողջութիւնը: Այս
որսը կ'ըլլայ ոչ ամբողջին զիտակցութեամբ կամ հաւանու-
թեամբ, այլ քալելու ատեն յանկարծակի յառաջաւահաներու
առջեւ խոզ մը՝ անտարին մէջէն դուրս եկած, կը փախչի:
Այդ օրուան յառաջապահներու պետք՝ Յովհ. Սիմօնեան,
առանց ունենալիք հետեւանքը մտածելու, իբ ձեռքի մավ-
զէրը կը պարպէ ու խոզը զիտապաստ գետին կը փոռի:
Խոզին միուր և կաշին շուտ մը կ'առնեն և իրենց ճամբան կը
շարունակեն: Դժբաղդաբար հրացանի այս անակնկալ ճայնը
մօտակայ վայրերու թուրք բնակչութեան հետաքրքրութիւնը
մեծավէս գրգռած էր. ըստհան ապէս լեռնաբնակները միշտ
սովոր են այս տեսակ անակնկալ ճայներով անմիջական հե-
տաքրքրութիւն և պատճառը անպայման իմանալ: Հրացանի
այս ձայնը հետախուզող երկու հովիւններ կը գտնեն նահան-
ջող խումբին հետքը և եղելութիւնը վայրկենապէս կը հա-

զորդուի շրջակայքը։ Հիմա այլեւս հարիւրաւոր անձերու ծանօթ էր Հայ խումբի մը անցքը դէպի ֆրանսական զօնը։ Այս լեռնաշղթային վրայ ոչ միայն կարելի էր զանել քնակիչ ներսւ մեծաթիւ բազմութիւն մը, այլ հոս հոն դիրքեր գրաւած չէթէական խումբեր եւս, որոնք իրենց պետերով միշտ կը վարէին այդ կողմերու պաշտպանութիւնը։

Չէթէներէն կարեւոր ոյժ մը կը հասնի նահանջող խումբին ետեւէն և Զէյթունին մելնելէն հինգ օր վերջ, խումբը յոդնած և անօթի վիճակով մը կը ստիպուի կոուի բնուիլ առաջին անգամ։ Թշնամին ըմբռնելով նահանջողներու ընկո ճուած վիճակը կատաղի բարձակումներ կ'ընէ բնաջնջելու համար իրենց սահմաններէն անցնող հայու այդ անվեներ մնացորդները, բայց Զէյթունցիք իրենց դարաւոր պատերազմիկի հանդամանքով, առանց նկատի ունենալու յոդնածութիւնը, զէնքի ձայներու առջեւ կը վերականչն իրենց ոյժից և ցուց կուտան այն ձեւ ինքնապաշտովանութիւն մը, որ յարձակողները ինքնին յուռահատելուլ, չեն կրնար խումբին վրայ յառաջանալու քայլ մը իսկ առնել։

Հինգ ժամ անհաւասար և ճգնաժամային կուի մը մզեւէն վերջ նահանջող խումբը կը կորսնցնէ իրմէ կարեւոր կոուող ոյժեր, որոնք են Խումբէն Նոր՝ Ա, խորհեան, Նազարէթ Զավուշի երրորդ տղան և Լեռնի Պալճեան։ Այս վերջինը վիրաւոր, իսկ միւս երկուքը մնուեալ, կոուաղաշտին վրայ թողւլով, խումբը կ'օդտուի գիշերային մթութենէն և կը «կսի իր ճամբան շարունակել։ Սակայն գժբաղդութիւնը այն էր որ խումբը իր շատութեան՝ մանաւանդ իր հետ ունեցած կիներուն պատճառաւ չէր կրնար երկար քալել և ամբով գիշեր մը գացած ճամբան, կրնար սովորաբար 2-3 ժամուայ մը տեղ ըլլալ։

Զազը Օղլուի կոուէն խոյս տուող նահանջողները 28ին Շէքերտէի ետեւ կը հասնին, ինչ որ թշնամին ալ իրենց ետեւէն եկած ու պաշակած էր։ Խումբը ստիպուած էր այդ օր եւս նախորդ օրուան պէս կոուիլ թշնամիի անողոք և ահարկու յարձակողականին դէմ։ Մինչեւ իրիւն տեւող

կատաղի կոուէ մը վերջ խումբը գարձեալ իր ոյժերէն կը կորսնցնէ հետեւեալները։ Յակոր Մաթոսեան, Տէվլէթ Զարգեան, Յովին, Քէօչէկեան, Յարութիւն Եաղուպեան են։ Այս կորուսաներէն վերջ խումբը կը կին օգտուելով գիշերուան մթութենէն, կոուափայրէն կը յառաջանայ դէպի իր նպատակակէտը։ Ինչպէս նահանջողները, նմանապէս զիրենք հետապնդող թշնամի հրոսակաթիւմբը, որ մօտաւորապէս հինգ հարիւրէ աւելի զինեալ ոյժէ մը կը բաղկանար, քայլ առ քայլ կը հետապնդէ նահանջողներու խումբը, որպէս զի կարենայ վերջնականապէս անհտացնել խումբին դոյութիւնը։ Երիւ օս կոուէն վերջ, արդէն կարեւոր կեցրոններ հաղորդագրութիւններ եղած էր և միեւնոն առեն ձանցուած էր ոչ միայն «հայ խումբի» մը՝ այլ Զէյթունցի հայ խումբի մը փախուաթը։ Այս հաղորդագրութեանց վրայ Մարտու միւթէսարովք և Պալչէի գայրագամը անձամբ և բաւականաչափ կանոնաւոր զինուարներով եկած էին խումբին անցքը իրապէս որդիւելով, անոնց մնացորդ բեկորները ոչնչացնելու։ Այսպէս ուրիմի երիւ օր խումբը հետապնդող հրոսակախումբը կը զօրանայ նոր ոյժերով, իր ողականները կը լիցնէ ու գարձեալ ձեռք կ'առնէ նահանջող խումբին հետքը։ ասկէց զատ խումբին քալած ուղղութեամբ արդէն ամենամեծ լուրեր ցրուած էր, ինչ որ եթէ տակաւին պարագ անցքեր և այլն կային հաւանաբար մինչ այդ ընտուած եղան։

Ցուլիս 28ի կոուէն վերջ, նահանջողները կը սկսին ըստ իրենց սովորութեան յառաջանալ դէպի Հասմնովէլի։ 29ի առառւն խումբը երր ինքնինք կը զանէ 18 հոգիի կորսւաս մը կը տեսնէ, որոնք ճամբան կորսնցնելով, առանձին ուղղութեամբ քալած են առանց ըմբռնելու խումբին հետեւած ճամբան։ Ա, ո կորսուողներու մէջ կ'ըլլան Նազարէթ Զէյթունցեան՝ Աղք, Միութեան քարտուղարը, Զելլատ Մանուկ և Սատանիկ Յակոր և այլն։

Խումբը իրենց ետեւ քայլ առ քայլ եղած հետապնդումը շկրնալով տանիլ և ճամբու յոդնութենէն զատ կարւներու մէջ կորսնցուցած կորովք թոյլատու չգտնուիր առանց հանգստի-

Ճամբան շարունակել և անպայման ճամբուն մնացորդ մասն ալ քալելու համար անհրաժեշտ կը նկատուի քանի մը օրուայ հանգիստ մը :

Նահանջող խումբին առաջնորդը՝ յանձին Յովհ. Սիմոնեանի, բարեբաղդաբար այդ լեռներուն քաջ ծանօթ էր, չնորհիւ իր անցեալի կեանքին և խումբը կ'առաջնորդէ լերան ստորոտը գտնուած «Սազ» մը (Եղեգնուտ), որուն մէջ ինք 947ին իր ընկերներուն հետ շաբաթներով և ամիսներով հանգիստ ըրած էր, թէեւ մնացեալները նկատի առնելով կրակի խնդիրը, «սազ»ը այնչափ ապահով չեն տեսներ. սակայն Սիմոնեան ամէն պատասխանառութիւն յանձն առնելով, երկու թեւի վրայ կ'առաջնորդէ «սազ»ը։ Սազ կոչուած այս վայրը ընդարձակ եղէգնուտ մըն է, որուն մէկ ծայրէն միւսը կարելի չէ հրացանի գնդակ առնել. պարզ ըսելով եղէգներու անտառ մը, որուն հազարումէկ անկիւնները խումբը կը յուսար կորսնցնել իր հետքը և այդպէսով քանի մը օր եւս հանգիստ ընել իր ընդարձացած ոյժերը վերագտնելու համար։

Դժբաղդաբար Զեյթունցիներու «սազ»ի մէջ մտնելը չվրիպիր Թուրքերու աչքէն և յաջորդ օրն իսկ «սազ»ը ամբողջութեամբ կը պաշարուի. թէեւ յարձակողները չեն համարձակիր «սազ»ի մէջ մտնել, բայց դրսէն չորս կողմը բռնած ըլլալով անընդհատ դէպի ներսը հրացանաձգութիւններ կը կատարեն։ Սազի մէջ ապաստանողները օգասուելով գիշերուան տոււած պատեհութենէն դուրս կ'եւլեն և հօտակայ վայրի մը վրայ գտնուած «Կըլկըլ»ի (ահսակ մը կորեկ) կայերէն կը բերեն մածաքանակ «Կըլկըլ», ինչ որ իրենց սնունդ մը հայթայթած կ'ըլլան այդ նեղ կացութեամբ մէջ։ Յաջորդ օրը Թուրքերը տեսնելով թէ հրացանով բան մը ընել անկարող են, կը դիմեն ուրիշ միջոցի մը, այն է՝ կրակի տալ ամբողջ եղէգնուտը. գէշ զաւգագիպութեամբ մը այդ օրն ալ օդի հոսանք մէջտեղ գալով, կ'օդնէ կրակի տարածան և անմիջապէս եղէգնուտը չորս կողմէն կը սկսի այրիլ։ Հրդեհը կը ճարակէ ամբողջ կողմը և նմանապէս խումբին

գանուած տեղը. խումբը հոս մեծ ճարպիկութիւն մը ցոյց կուտայ, ինչ որ իրենց ազատութեան մէջ ահազին դեր մը կը խաղայ, եղէգնուտին մէջ, խումբին կեցած տեղը ափ մը տարածութեամբ բացողեայ տեղ մը կ'ըլլայ. կրակը մօտենալուն պէս ամէն մարդ այդ հողին մէջ իրեն յատուկ փոս մը կը բանայ ու կը պառկի, անանկ որ եղէգներու աղաղուն տերեւներու այրումը թէեւ հովերու միջոցաւ կը համնի մինչեւ իրենց, բայց վնաս հասցնելու վիճակի մէջ չըլլար, քանի որ խումբը այդ միջոցին իբր ողջ մեռել մը հողին մէջ է. մէկ երկու ժամ խումբը ծածկուած կ'ըլլայ մոլսիրներու տակ։

Եղէգնուտի շուրջը շղթայածեւ պաշարումի հնդարկած ձիաւորներու և հետեւակներու խումբը, եղէգնուտին ամբողջութեամբ այրիլը տեսնելով մասամբ համոզուած կը թուին թէ մէջի Հայերն ալ միասնաբար այրած են և որով հետապնդումի խոտութիւնը մասամբ կը սկսի մեղմանալ։

Երեք օր եղէգնուտին մէջ մնալէն վերջ չորրորդ օրը Սեպտ. 1ին, խումբը եղէգնուտի տակաւին չմարած մոխիրներու վրայէն քալելով դուրս ելլել կը սկսի իր թագստոցէն. կրակի աղդեցութիւնը շատ տեղեր այնչափ ի վիճակի էր տակաւին, որ վրայէն քալող բոլոր Զէյթունցիներու կաշիէ ոտնամանները անդործածելի կը դառնան եղէգնումէն ելլել։

Երբ դուրս կուզան «Սեղբակ, Միսաք և Յարէթնագովիկ» պէս Նարուգոթոնոսորի հնոցէն, խումբը ճամբու չեղում մը կ'ունենայ: Իրենք որոշած էին համնիլ Օսմանիյէ. այս անդամ նկատի առնելով թէ դէպի Օսմանիյէ իրենց ուղղութիւնը թշնամույն ծանօթ ըլլալով, կրնան անցքերը կապել, կ'որոշեն իրենց ուղղութիւնը փոխել և դառնալ դէպի Քիլիս: Քիլիս հասնելու համար Պ. Սիմոնեան կ'ուզէ օգտուիլ իր անցեալի կեանքով ունեցած փորձառութենէն: Սիմոնեան իր 80ի մօտ ընկերներով 918ի վերջերը ճիշդ այդ ճամբայէն կրկին անդլիական գրաւման հողերը համնելու համար նաև հանջ մը ունեցած էր քիւրտի մը առաջնորդութեամբ. անց-

եալի այդ վերյիշումները՝ անմիջապէս նոյն առաջնորդը ձեռք անցնելու գաղափարը կ'արծարծեն Սիմօնեան մօտ և Սեպտ. Մին, երբ եղէ գնուուն բաժնուելով Սապուն Սույու կուգան, Սիմօնեան խումբն զատուելով մօտակայ զիւղ մը կ'երթայ և իրեն ծանօթ երբեմնի քիւրաը որ ճիանդամայն այդ տեղի «չէթէ» ապեսներէն կարելի է ուեպել, կ'առնէ և իրը առաջնորդ կը բերէ խումբն մօտ, այդ գիշեր խումբը հանդարտիկ դէպի Քիլիս իր ճամբուն վրայ էր:

Խումբին կարեւոր խճապետներէն և գրեթէ ամէն կուիներու հոգին հանդիսացողը՝ Սեղրակ Զուաքեան, զիալուածով խումբին եղէ դնուու մտած օրը, կը կորսնցնէ հետաքերնին և բոլորովին առանձին կը մնայ. միայնակ մնալով հանդերձ, եղէ դնուուի մօտակայ վայրէ մը մէջ կը պաշարուի բաւականաչափ թուրքերէ: Սեղրակ, օգտուելով իր զիրքէն՝ որ սաղարթախիտ անտառ մըն էր, կը յաջողի մինչեւ իրիկուն կենաց և մահու հերոսական կուի մը մզել պինք հալածաներու դէմ, և այսպէս օրը իրիկուն ընկերով կը յաջողի բոլորովին առանձին քալել դէպի Այնթապ: Քիլիսի ուղղութեամբ նահանջողներու ամբողջութիւնը Սեղրակը մեռեալ կարծիով, ամբողջն ալ հաւասարագէն կ'ողրան անոր դառնադիտ մահը: Սեղրակին կ'որ՝ Տիկին Հայկուհի իր ամուսնոյն կորուսուն վրայ թէեւ ընկծուած՝ բայց ոչ բոլորովին յուսալքուած, կը շարունակէր իր ճամբան միւսներուն հետ միասին:

Խումբը իր նոր առաջնորդով կը սկսի ցորեկ ու գիշեր հաւասարապէս շարունակիլ իր ճամբան, սահմանագլխի մօտերը կ'անցնին դիւղերու առջեւէն, որոնք և ոչ մէկ առարկութիւն կ'ըննեն խմբութիւն դէպի ֆրանսական զօնը յառաջացպղներու նկատմամբ:

Սեպտ. Ջի արշալոյան նահանջող խումբը ֆրանսական պահակագործին շատ մօտերը կը դտնուի. Քիւրա առաջնորդը չէ համարձակիր դէպի Քիլիս քայլ մը անդամ առնել և հեռուն ցոյց կուտայ թլուրներ ու կ'ըսէ. Օթացէք, ձեզ համար այլեւս վտանդ չկայ, երեւցող թլուրները երբ անցնիք, ար-

Դէն դուք ձեր նպատակին հասած կ'ըլլաք»: Խումբին բոլոր յառաջաւորները շատ նպատակայարմար չեն տեսներ քիւրա առաջնորդին վերագարձը և կը պնդեն, որպէս զի առաջնորդող քիւրաը իր ստանձնած պարտականութիւնը կատարելապէս ի գլուխ հանէ. սակայն քիւրաը՝ իրեն պատահելիք վտանգը մէջ քերելով կը թախանձէ, որպէս զի բաժնուի. վերջապէս Զէյթունցիք կամայ ակամայ փափաքին դոհացում կուտան ու քիւրաը ողջերթ մազթելով կը բաժնուի Զէյթունցիներէն:

Զէյթունցիք իրը նուեր իրենց քիւրա առաջնորդին կուտան մավզէր հրացան մը և վեց ոսկի հնչուն ոսկերամ: Զէյթունցիներու համար թէեւ բոլորովին սկզբունքի հակառակ է թուրքի մը զէնք տալ, բայց քիւրաը՝ նախապէս այդ ակնկալութեամբ ճամբայ ելու էր, ինչ որ եթէ դրժէին, անշուշտ ապերախտութիւն մը պիտի ըլլար հանդէալ իրենց երկօրեայ առաջնորդին:

Քիւրաը մեկնելին վերջ, ըստ սովորութեան Զէյթունցիք կը յառաջանան դէպի Քիլիս, իրենց բոլորին համոզումը այն է թէ այդ կողմները չէթէ գոյսւթիւն չունի և հնո կեանքի որ և է սպառնալիք չկար: Այս համոզումին տակ բոլորովին արձակ համարձակ և առանց զգուշական միջոցներու իրենց ձարձրան կը շարունակին. վերջին դէքերը պատահմամբ իրենցմէ կորսնցուցած էին չորս հոդի, որոնց երեքը և օր վերջ վերագրածած են, իսկ մէկը կորսուած է ու թերեւս ալ մեռած կամ սպաննուած:

Այս ամէն վտանգներէն և փորձանքներէն վերջ սակայն խումբը Քիլիսին երկու ժամ հեռաւորութեան մը վրայ Սիւմեւքիւ Յէքէ ըստած վայրը կ'ենթարկուի նոր յարձակումի մը հետեւեալ կերպով:

Խումբը բուրքի մը առջեւէն կ'անցնի Քիլիսի ուղղութեամբ. Բլուրէն բաւական մը կ'անջատուէն, երբ ծառաւտաներու մէջնին իրենց վրայ գնդակահարութիւն մը կը սկսի և հրացանաձութեան հետ միասին ճայն մը միշտ կը պոռայթէ Մի անցնիք, ետ հաւաքուեցէք, անձնատուք եղէք,

մենք ֆրանսական սահմանագլխի պահակազօրքերն ենք և պաշտօն ունինք սահմանագլխին ներս անցնող որ և է անձ զինաթափ ընել և ողջամբ յանձնել Քիլիսի կառավարութեան»։ Այս ձայնը Զէյթունցիք կասկածանքի տակ կը թողու և բոլորն ալ միամին կը զգուշանան եղած հրացանաձգութեան պատասխանել զէնքով։ Իրենց վրայ եղած հրացանաձգութեան անպատասխանի մնալը կը թուի թէ խումբը հոս մէկ բան նկատի ունեցեր է, այն է մի գուցէ անդիտակցար ֆրանսական դորքերու դէմ հրացանով գործած ըլլան։ Մէջտեղի կասկածը և երկմտութիւնը փարատելու համար ճերմակ դրօշակ պարզելով կը պոռան։ «Եթէ դուք ֆրանսական միլիոն էք, մենք յանձնուած ենք ճեղ, վար իջէք»։ իսկ անոնք ի պատասխան կրկին կը շարունակեն իրենց նախկին խօսքերը նոյնութեամբ։ Այդ պահուն լաւագոյն կը համարեն կացութիւնը մօտէն քննելու և մարդիկներէն բան մը կարենալ հասկնալու համար ճերմակ դրօշակով մէկը կը դրկին դէպի անծանօթ մարդիկը։ դժուարդաբար զրկուած անձը պահանջին համապատասխանող մէկը չըլլար և ճերմակ դրօշակակիրը երբ կը հասնի անծանօթներուն քով, ասոնց մէջէն մէկ երկուքը հայերէն քանի մը խօսքեր կը փոխանակեն ու այդ քանի մը խօսքերը բաւական կ'ըլլան, որպէս զի մեր «միամիտ հայր» անմիջապէս տարուի այդ խօսքերէն և սկսի պոռալ թէ «ասոնք իրաւի ֆրանսական միլիսներ են, իրենց մէջ հայեր ալ կան, գարձէք և յանձնուեցէք ևլն»։ Խումբը այս խօսքերուն ալ կարեւորութիւն տալ չուզեր և նորէն կը շարունակէ իր ճամբան։ խումբին վերջերը մնացողները կ'ըլլան ընդհանրապէս վերէն եղած խօսքերէն տարուողները և խմբապետներէն Պ. Սիմոնեան, որ ամէնէն վերջը կը մնար։ Ան կ'սկսի ինք ալ կանչել թէ պէտք է այս պահակազօրքին մտիկ ընել և անձնատուր ըլլալ, սակայն գրեթէ մոփկ ընող չըլլար և միայն իր շուրջը այդ վայրկեանին գտնուած 15 հոգի ալ, որոնցմէ 4ը կին՝ կը յառաջանան դէպի անծանօթները։ Այս յառաջացողներէն ամէնէն աներկիւդ գացողը կ'ըլլայ իմբապետ Սիմոնեան որ կեղծ միլիս-

ներու քով հասածին պէս, անոր վզին և ձեռքերուն կը փաթթուին, վրայի զէնքերը առնելու համար։ ճերմակ դրօշակակիրը որ խռպոտ ձայնով տակաւին մթնոլորտը կը լեցնէր «անձնատուր ըլլանք»ի աղաղակներով, նկատելով թէ անծանօթները Սիմոնեանի վզին փաթթուելով իրեն ճանչորներ կրնան ըլլալ, կը սկսի կրկին պոռակ թէ «Մի վախնաք», ասոնք Սիմոնեանի ծանօթներն են» և այս։ Այս խօսքերուն վրայ Սիմոնեանի ետեւէն դէպի անծանօթները տակաւին տառամասով քայլերու մէջ գտնուող 15 հոգին կը շտապեն բլուրին կողմը և հաղիւ թէ կը մօտենան, վերէն վար թափող հրոսակաց խումբերը անխնայ կը սկսին հրացանաձգութիւն ընել և ասոնց քով հասնելով կողոպտել զէնքերը և փամփուշտները։

Այդ միջոցին խեղճ Սիմոնեան արդէն անչնչացած էր և զէնքերն ալ թշնամիին ձեռքը անցեր էին։ Մերին ները այս տեսնելով թէեւ խարուած ըլլանին կ'ըմբռնան, սակայն ուշ էր արդէն։ Զէթէներուն մօտեցող 15 հոգին միայն երեքը կրնան ետ փախել, իսկ 12ը անխնայ կը սպաննուին, որոնցմէ երեքը կըն և 9 այր։ Սպաննուողները ասոնք են։ Յովիսնէս Սիմոնեան, Յակոբ Եղեկիէնեան, Յովի։ Հաշարեան, Մնացուկան Համիթէրէկեան, Հայաստան Մըլիսլուրդանեան, Սսատուր Ղըրճողլուեան, Սեղրակ Տանմէան, Մանուկ Տօնապաշեան, Յովի։ Ղօրբօլատեան, Նուարդ Զագրեան, Մարիամ Տնտեսեան, Թագուհի Պըլլարեան։

Մնացեալները երբ խնդիրը իր իսկութեամբ կը տեսնեն թէ իրենց գործը թշնամի չէթէներու հետ է, խումբին ամենավերջը՝ պահակի գեր ունեցողներ կը սկսին կրակ բանալ դէպի չէթէները, բայց անօգուտ, որովհետեւ չէթէները իրենց հասցուցած վնասներովը բաւականանալով՝ հեռացած էին դէպի ծառաստանները և աներեւոյթ եղած էին վայրկենաբար։ ճերմակ դրօշակակիրը որ այս կորուստներու մէջ աւենամեծ գեր խաղացողը ինքը կ'ըլլայ, դիպուածով կ'ազատի, բայց և այնպէս բոլոր խումբը և խմբապետները

հասկնալով թէ անդիտակցաբար մեղանչեր է, կը ներեն իրեն :

Դէպքի ընթացքին խումբէն անջատուող մէկ երկու արագաշարժ երիտասարդներ արդէն եղելութիւնը հաղորդած էին Քիլիս, և Քիլիսի ֆրանսական իշխանութեանց հրամանով խումբ մը զինուոր օգնութեան կը փութայ, իրենց մօտիկը վտանգի ենթարկուող ափ մը հայ քաջերուն . այս վերջին ները Քիլիսի մօտն էին երր կը հանդիպին իրենց օժանդակութեան համար կութեան համոզ զինուորական խումբին . դէպքէն 2 ժամ վերջ խումբը կը հասնի Քիլիս :

Քիլիսի մէջ թուրք քաղաքական կառավարութեան փոլիմները զիրենք կ'առաջնորդեն մղկիթ և հոն բանտարկեալի պէս արգելափակելէ վերջ իրենց քոլոր զէնքերը կ'առնեն ու կը սկսին ճամբու մանրամասնութիւններուն տեղեակ ըլլալ . մերինները այս տեսնելով ամբողջն ալ կը սկսին երկմտիլ թէ մի գուցէ ծուղակ մը ինկած են, մանաւանդ զինաթափ ըլլալու պարագան իրենց վրայ շատ կ'աղջէ :

Զէյթունցիք ընդհանրապէս ուր որ ալ գտնուին և ինչ պարագաներու կամ պայմաններու աակ իսկ ըլլան, երբ զինաթափութեան խնդիր մը կը պատահի, իրենց յուսահատութիւնը կատարեալ է, անանկ որ երբ իրենց ձեռքը զէնք չունին, կեանքերնին միշտ վտանգի ենթարկուած կը համարեն . իսկ զինաթափութեան վերջ, թուրք մղկիթի մը մէջ արգելափակ վիճակը զիրենք կը սկսի յուսահատութեան վիճ գլուորել :

Մինչ այս խնդիրը ամբողջութեամբ պարզուած ըլլալով Քիլիսի Հայութեան, Ազգ . Միութիւնը կը փութայ տեղական ֆրանսական ոյթերու հրամանատարութեան և կը պարզէ եղելութիւնը : Ֆրանսացի հրամանատարը կը փութայ անմիջապէս խնդրին վայրը և կը հրամայէ Զէյթունցիներէ գրաւուած զէնքերը յանձնել իրենց տէրերուն և յանձնելէ վերջ բազմութիւնը կը հրամայէ առաջնորդել Հայոց հկեղեցին :

Զէյթունցիները մղկիթէն Հայոց եկեղեցին փոխադրելու

դործը կը կատարուի մեծ շքով : Քիլիսի բոլոր Հայութիւնը այժմ ներկայ է Զէյթունցիներուն շուրջ և հսկայ թափօրով շրջապատուած՝ կուգան Հայոց եկեղեցին Եկեղեցի համեմելն վերջ ֆրանսական ոյժերու հրամանատարը բոլոր բազմութեան առջեւ կրակուտ բանախօսութեամբ մը կը դրուատէ Զէյթունցիներու քաջութիւնը և վեր հանելով իրենց մարտական բացառիկ կարսութիւնը, կը ջատագովէ նահանջը ու բանակի կողմէ 2000 ֆրանքի գումար մը կը տրամադրէ աղետեալներուն իբր օժանդակութիւն : Բոլոր զէնքերը կը պահուին Ազգ . Միութեան տրամադրութեան տակ և Քիլիսի Հայոց եկեղեցին կից սենեակները՝ որ իբր զպրոց կը գործածուին, կը արամազդրուին Զէյթունցիներու, իբր առժամեայ բնակավայր : Տեղացն Հայութիւնը վերջին ծայր գուրգուրանքով կը սկսի վերաբերուիլ այս թանկարժէք մագորդներուն հեռ և կը ջանայ Քիլիս մնացուծ բոլոր օրեւուն անոնց կեանքը անցնել խաղաղ ու անվրչով :

Քիլիսի Ազգ . Միութիւնը մէկ կողմէ իր ձեռքէն եկած կարգադրութիւնները տեղւոյն վրայ կտտարելէ վերջ, իր կողմէ Զէյթունցիներու գալը կը հազորդէ կարգ մը պաշտօնական մարմիններու և ի մասնաւորի Հայէսի Ազգ . Միութեան : Զէյթունցիները երկրորդ օրն իսկ խորչվին կ'առաջնորդուին բազնիք և կարելիութեան սահմանին մէջ կը ջանան առնցմէ ամենակարօտագոյնին՝ որ կրնանք ըսեւ թէ մարմինը բաց էր, անմիջականօրէն հայթայթել հանդերձեղէն առանց սպասելու քանի մը օր վերջ ընդհանուրին ըլլալիք Հագուստի կարգադրութեան :

ՆԱՀԱՆՉՈՂՆԵՐԸ ՔԻԼԻՄԻ ՄԷջ

Քիլիս համնող Զէյթունցիներու ընդհ. թիւը կը հասնի 118ի, որոնցմէ 20ը կին և մնացեալները այրեր էին: Աւելորդ չենք սեպեր հոս արձանագրել անոնց անունները, որոնցմով՝ թերեւս՝ կը գտնուին, բազմաթիւ հետաքրքրուողներ և միհենոյն ատեն Զէյթունէն սինչեւ Քիլիս, Պաղչէի գծով, կոխով համնիլը պատմութեան մէջ կը կազմէ բացառիկ դէպէ մը, որուն բուն գերակատարներուն անունները կէտ առ կէտ չարձանագրել, անիրաւութիւն մը եղած ալիտի բլլար այդ անուններու համդէպ:

Անունները ասոնք են: Անուններու անմիջապէս քովը գտնուող թուանշանը կը ցուցնէ տարեկը:

Սեղրակ Մարկանեան 34, Կարապէտ Մարկանեան 18, Մկրտիչ Պօղողլինեան 35, Արթին Գաեեան 35, Ստեփան Տուտագեան 35, Հայկուհի Չոլաքեան 25, Անդրանիկ Պօսթանեան 18, Անդրանիկ Խուլմանեան 30, Պայծառ Խուլմանեան 25, Նաղարէթ Պօյամեան 30, Սահակ Պօյամեան 25, Փանոս Պօյամեան 20, Յարութիւն Պօյամեան 25, Մացակ Պալեան 25, Ցովհաննէս Ազգագեան 30, Նշան Սօլագեան 30, Ասատուր Ատուան 45, Արթին Ալամանուկին 45, Նաղարէթ Քիքինեան 20, Ասատուր Վարդանեան 20, Պապա Գատէմեան (Միալ) 35, Կարապէտ Ճուլֆանեան 50, Խաչեր Զամարեան 40, Թուրքանտ Զամսարեան 35, Ասատուր Զամսարեան 20, Նաղարէթ Թագուրեան 40, Մանուկ Վանիսեան 30, Պետրոս Մղալեան 40, Սարգիս Միիթարեան 45, Գէորգ Միիթարեան 30, Կարապէտ Սաղաթեան 30, (այս 14ը Զէյթունի Միալ գիւղէն են). Տէվլէթ Զարըգեան 25, Սեղրակ Տէր Մովսէսեան 40, Տիգրան Տէր Մովսէսեան 50, Արտաչէս Փալասեան 20, Դաւիթ Ալիքսանեան 35, Կատար Ալիքսանեան 30, Յակոբ Քէօթիւկիւլեան 40 (Եփունար), Մարիամ Քէօթիւկիւլեան 30, Գրիգոր Պումալեան

40, Գէորգ Ղազարեան 30, Սառա Ղազարեան 25, Եղիա Տանտանեան (Արեգին դիւղ) 50, Մինաս Մարգարեան (Ֆըրնուզ) 45, Միսաք Մարգարեան 35, Եղիա Ալանէնեան 25, Գոհար Ալանէնեան 25, Մարտիրոս Աթարեան 35, Եղիսաբէթ Աթարեան 30, Կարապէտ Պօղեան 22, Յովհ. Պուղարեան 36, Մարիամ Պուղարեան 30, Յակոբ Թոմասեան 40, Սառա Թոմասեան 35, Յովսէփ Թոմասեան 25, Մարիամ Թոմասեան 35, Համբարձում Աէրէթճեան 36, Պետրոս Խաչատուրեան 40, Միքայէլ Կէօկճեան 45, Մարիամ Կէօկճեան 35, Թորոս Մազլումեան 60, Սարգիս Մազլումեան 25, Սառա Ալրդեան 18, Մանուկ Պափանեան 40, (այս 21 հոդին ալ Ֆրնտզի են). Համբարձում Թրվանտեան 25, Համբարձում Շատրկեան 20, Գրիգոր Զալբինեան 30, Փանոս Զալբինեան 25, Արթին Մկրեան 35, Յովհաննէս Կէտէնեան 35, Մինաս Կուճուկիեան, Յովհաննէս Սատանիկեան 25, Խաչեր Նոր-Աշխարհեան 45, Մարիամ Նոր-Ախարհեան 30, Մովսէս Մարաշեան 28, Արբունի Մարաշեան 18, Նշան Սալպաշեան 15, Յովսէփ Պղտիկեան 14, Նշան Զախրեան 15, Խաչեր Զուլլուեան 15, Լեւոն Միսիթարեան (Միալ) 14, Կարապէտ Աշըգեան (Միալ) 14, Էմմանուէլ Վարդանեան 16, Տէվլէթ Պուղուրուեան 15, Տրդատ Թոմասեան 15, Յարութիւն Մարիանեան 15, Լեւոն Նոր-Աշխարհեան 30, Նազարէթ Ճուռական 40, Ստեփան Համբիկիւլեան 20, Աեղրակ Գաւլիս 35, Մանուկ Ճելլատեան 35, Հովիսիմէ Պօյամեան 20, Լեւոն Եղեկիւլեան 50, Ասատուր Զադրեան 30, Մանուկ Թնձիկեան 50, Գրիգոր Պարքեան, Պօղոս Մինասեան 40, Գէորգ Միկիտոսեան 30, Նշան Առաքելեան 40, Եսայի Առաքելեան 50, Փանոս Պունտուգեան 30, Եղեկիւլ Քացարեան 30, Լեւոն Քացարեան 25, Լեւոն Նօխուտեան 40, Աւետիս Ղաղեան 40, Լեւոն Խուլմանեան 40, Մարիամ Կէօկճիկեան 25, Յրթ. Եղեկիւլեան 28, Լեւոն Կէյիկեան 30, Տէվլէթ Պարումեան 25, Յակոբ Բրտեան 30, Մինաս Անապատեան 18, Ասատուր Շատալախեան 30, Արթին Ալանեան 35, Սարգիս Յակոբեան 50:

Քիլիսի Հայութիւնը որչափ որ ալ գուրզո՞րանքով վե-

բարերուած ըլլար Աղետեալնիրուն հետ, դարձալ անոնց օգնութեան պահանջը պիտի չկնար ամբողջութեամբ զոհացնել առանց ուրիշի օժանդակութեան, քանի որ կարիքը անագին էր: Արկածեալ Զէյթունցիներու անօթութիւնը և մերկութիւնը կատարելապէս հոգաւու համար զօրաւոր ձեռքերու կը կարօտէին, ինչ որ արեբաղդաբար չուշացաւ: Զէյթունցիներու Քիլիս հառնելով լուրը կայծակի արագութեամբ առաջուծուծ էր ամէն կողմ և խանդադատանքի արտայայտութիւնները դուն ուրեք միենոյն չափով ուժգին և զօրաւոր էին:

Յրանսական պաշտօնական զեկոյցը հետեւալ հաղորդաւ գրութիւնը րրած էր նոյն օրը՝ որ Զէյթունցիները Քիլիս հասած էին, որուն բոլոր Հայերը և օտար թերթերը արձագանգ եղան և որուն պատճնը պաշտօնապէս հաղորդուած էր Կիլիկիոյ Վեհ. Կաթողիկոսին:

Ա. զօրաբաժինի հրամանատ որ և բարձր գօմիսէրութեան Կիլիկիոյ պատուիրակ Տիւֆիէօյի կողմէ Կիլիկիոյ Վեհ. Կաթողիկոսին գրուծ պաշտօնապէր մը կը յայտնէ թէ:

«Յրանսական Բ. զօրաբանակի հրամանատ թեան կողմէ պաշտօնապէս կը յայտնուի թէ հարիւր քամն Զէյթունցիներ և ասծ են Քիլիս: Քիլիսի մօտերը այս խուժը կռուի բռնուած է աւազակներու հետ: Քիլիսի քրանսական պահակազօրքը օգնութեան հասած և ցրուած է յարձակողները: Զէյթունցիները իրենց հետ Քիլիս բերած են նաև իրենց տառը Նահատակները, որոնք կռուի ընթացքին ինկած էին Այդ խռոմը այժմ կը գտնուի Քիլիսի Հայոց և կեղեցին:»



ՀԳՆՈՒԹԵԱՆ ԳՈՐԾԻՆ ՍԱՏԱՐՈՂՆԵՐ

Սեպտ. Զին հերոս Զէյթունի բեկորները Քիլիս հարած էին, ինչ որ անոնց առաջին վայրկեաննէն սկսեալ ֆրանսական կառավարութեան ցոյց տուած համակրանքը չափազանց գնահատելի էր: 2 ժամ անդին սպաննուածներու դիակները Քիլիս փոխադրուելու համար, անմիջապէս կը տրամադրուի զինուորներ, որոնց հետ միասին Զէյթունցիներէն ընարեալ խուժը մը երիտասարդներ կը վերադառնան կռուին վայրը և կը ըերեն զոհերու դիակները, բայց ոչ ամբողջութեամբ, քանի որ անօնցմէ ոմանց դիակները բոլորովին անհետացուցած էին: Ասկից զատ՝ ֆրանսացւոց՝ զրոււած զէնքերը առնելով Զէյթունցիներուն վերադարձնելու պարագան գնահատելի մէջ գործ մըն է:

Քիլիսի Հայութիւնը խանդավառուած Զէյթունցիներով, ըրաւ, ինչ որ կարելի էր իրեն համար, որովհետեւ Քիլիս պղտիկ քաղաք մը ըլլալով հոն քիչ թւով Հայութիւն մը գոյութիւն ունի, որոնց օգնութեան գործին մէջ, աւելի բարյական ծառայութիւններ մատուցանողներ կրնար ըլլալ՝ քան նիւթեական, և այսպէս ալ Քիլիսի Ազգ. Միութեան հովանաւորութեան տակ, սկսաւ ծախութիլ Ֆրանսացիներէ տըրուած նպաստը, որ մօտաւորապէս ութը օրուան համար կը բնար բաւել. մը ևնոյն ատեն քրանսական հրամանատարը արդէն հաղորդագրութեան մէջ էր պատկանեալ իշխանութեանց հետ, Զէյթունցիներուն աւելի չափով օգնելու գործին շուրջ:

Զէյթունցիներու յողթական գալուստը՝ Քիլիս, շատ շուտ արձագանգեց Հալէպի մէջ: Հալէպի Հայութնան թիւը կարելի չէ բաղդատել Քիլիսի Հայութեան հետ, քանի որ թուապէս թէ նիւթեապէս Հալէպի Հայութիւն մնձ դիրք մը գրուած ըլլալով, պիտի կրնար Զէյթունցիներու օգնութեան գործին մէջ կարեւոր բաժին մը ունենալ, ինչ որ մեր հնաթագրութիւնն ալ պիտ չեղաւ:

Հալէպի մէջ ցարդ կը մնային Զէյթունցիներու հատ-
կոռը բեկորներ, 70-80 հոգիի մօտ (այր, կին, մանուկ, որը
և այլն), որոնք կազմած էին Հայրենակցական Միութիւն մը,
մասնաւորաբար զրադելու համար Զէյթունցիներու գործով:
Ազատեալ Զէյթունցիներու Քիլիս ժամանումի լուրը, մեծա-
պէս ցնցած էր նաև Հալէպաբնակ Զէյթունցիները որոնք
ամիսներէ իվեր աչքերը դէպի հիւսիւս յառած, կ'սպասէին
թէ ինչ պիտի ըլլար լեռներու վրայ ապառանող Զէյթուն-
ցիներու վիճակը:

Երբ ազատուածներու լուրը Հալէպ հասաւ, Զէյթունի
Հայրենակցական Միութեան կողմէ անմիջապէս շրջեցանք
Ազգ. պաշտօնական մարմինները, որոնք ևս ըստ կարգի
իմացած ըլլալով, բոլորն ալ եռ ու գեռի մէջ տեսանք:

Առաջնորդութիւնը, Ազգ. Միութիւնը, բարեգործակա-
նը և Կիլիկեան նպաստեց Միութիւնը, չորսն ալ իրենց
կարգին օգնելու պատրաստակամութեան մէջ ըլլալով,
ունէին նաև իրենց առանձին տեսակէտները, օգնութեան
գործին շուրջ: Տեսակէտ բանելով պէտք չէ մեկնաբանել ու-
րիշ բան մը եթէ ոչ անոնց տեղաւորման շուրջ եղած կար-
ծիքները. այս մասին ումանք համաձայն էին որպէս զի Զէյ-
թունցիները փոխազդուին Հալէպ: Ոմանք կը խորհէին՝ Քի-
լիսէն ուղղակի զրկել Տէօրթ-Եօլ, Խոկենատերուն, իսկ ոմանք
ալ կամ Քիլիս և կամ Այնթապ տեղաւորելու կողմնակից
էին, սակայն ասոնց և ոչ մին զործնական կը մար ըլլալ,
եթէ ոչ անոնց Հալէպ բերելով ժամանակ մը խնամելու գա-
ղափարը. որովհետև մատնանշուած վայրերու Հայութիւնը
գործէ ամբողջութեամբ ի վիճակի չէր այսպիսի արկածեալ-
ներու օգնութեան գործը դիւրացնելու, մինչդեռ Հալէպի
Հայութիւնը կրնար անոնց գոնէ մասամբ իւրի օգտակար
ըլլալ:


Պէտք է մասնաւորաբար յիշել Ամերիկեան ՌԵԼՓՐ՝ որ
իս կերպոնը ունենալով Հալէպ, կ'օժանդակէ ոչ միայն
Զէյթունցիներու պէս նոր արկածեալներու, այլ քաղաքին
մէջ թշուառ և անօդնական Հայերու, որոնց մեծադոյն մասը



Կենսագրական նօրեր. - Բնիկ Ա.Ն.Մանցի.
Ամերիկա կրթուած, արհեստով գեղագործ,
պատերազմի ընթացքին կամաւոր զինուորա-
դրուած է: Իվերջոյ Եգիպտոսի մէջ անգիտական
քաղաքական կարեւոր պաշտօններ վարած է:
Եգիպտոսի վերջին դէպքերէն յեսոյ վերա
դարձած է հայրենիք:

Այնթապի ինքնապաշտպանութեան ատեն
պարենաւորման ընդհ. գործը բացարձակա
պէս իր միջոցաւ կատարուած է: Ամերիկացի
Մը. Նաթալին և ընկերը Զէթէներու ձեռքէն
ազատելու համար իրը ամերիկեան զօրավար
ներկայացուած՝ և ազատազրած է գերի բռ-
նուող Ամերիկացիները և հայ ճամբորգները:

Հայէպարհնակ Զէմբունցիներու Հայունակական Ոիսութեան Վարչութեան անդամները



ԿՈԴԼԱՆ

1. — Յովհաննէս Արտասիան, 2. — Եր. Ռուզինիշիան, 3. — Մանսուք Նուրիսիան,
4. — Վարդակի Վեհանի, Վարչութեան անդամներէն Ելլու, Պր. Ոիսութեան բա-

որը և որբեւայրիներ են : Ամերիկեան նպաստամատոյցին՝ Զէյթունցիներու օգնութեան գործին մէջ վերապահուած էր մեծ բաժին մը , ինչ որ կատարեց պէտք եղածին պէս :

Սեպտ . Յին Շր . եռեկոյ Քիլիսէն Հալէպ բերուեցան 4 հատ վիրաւորներ՝ Մանուկ Ճելլատեան՝ թեւէն , Սեղրակ Բասլեան՝ ուսէն , Նազարէթ Ճապալեան՝ արմուկէն և Ստեփան Հաճիկիւլեան՝ ծնօտէն վիրաւորուած էին : Այս չորս վիրաւորները Հալէպ հասնենուն պէս Կիլիկեան նպաստից Միութեան կողմէ պատսպարուեցան և Ազգ . Միութեան օժանդակութեամբ նոյն օրը հարկ եղած բժշկական քննութիւնները և դարձմանումը կատարնէ վերջ , յաջորդ օրը , կիրակի , փոխադրուեցան քաղաքին քաղաքապետարանի հիւանդանոցը :

ԱՐԿԱԾԵԱԼՆԵՐՈՒ ՍՕՏ

Զէյթունցիներուն Քիլիս հասնելէն 4 օր վերջ , այսինքն Սեպտ . Յին , Յուկէս ժամ ճամբորդութենէ մը ետք Քիլիս կը հասնիմ : Ճամբան ամէն մէկ բովէին սիրոս արտիիւններու մէջ է . կը ջանամ վայրկեան մը առաջ ահանել հերոս հայրենակիցներուս բեկորները , որոնք նշխարներու համահաւասար արժէքով պաշտպանուած էին Քիլիսի Հայութեան կողմէ :

Վերջապէս իրիկուան մը վերջալոյսին ինքզինքս կը գտնեմ Զէյթունցիներու քով . վայրկեանը շատ որտանմէիկ էր . անվերջ համբոյրներէ և ձեռքի սեղմումներէ յետոյ արդեօք արտասուել թէ ուրախանալ . երկուքն ալ հաւասարապէս իրենց տեղերը կ'ունենան մեր մէջ : Կ'արտասուենք ազատութեան ճամբուն վրայ ինկող բոլոր հայրենակից նահատակներու ինկելի և անմոռանալի յիշատակին ու կ'ուրախանք , անոնցմէ ազատւած փոքրիկ բեկորներուն վրայ :

ԶԵՂԹՈՎՆԳԻՆԵՐՈՒ այդտեղի կացութիւնը մասամբ միայն գոհացուցիչ տեսայ, հազիւ թէ իրենց օրական ուտելիքի հոգը ստանձնուած էր. անդին տակաւին անոնք ունելին ահազին պէտքեր, մասնաւորաբար հագուստի տեսակէտով, քանի որ երկու տարիէ ի վեր իրենց ունեցած զգիստեղին-ները մէջմէկ ցնցոտինիներ դարձած էին, մանաւանդ ճամբռւ ընթացքին անոնց ո՞չ վրայ և ոչ ալ գլուխ մնացած էր, կի-ներ։ Այրեր, ամբողջն ալ ծածկուած էին մէջմէկ լաթի կտորներով, իսկ գիշերները պառկելու հասար իրենց անկոր-դինի և վերսակի տեղ ծառայող միակ բանը՝ չոր գետինն էր. Այս կացութեան հանդէպ քար սրտերն անգամ կարող չեն չարտասուել, տեսնելով ամբողջ ցեղի մը ոչնչացումը, երէկ սրով, և այսօր մերկութեամբ ու թշուառութեամբ։

Բարեբաղդաբար Սեպտ. 7ին Ամերիկեան նպաստամա-տոյցի կողմէ օթօմօպիներով հոն հասաւ քանի մը «տէնկ» հագուստեղին, որոնց կ ընկերանար Ռըլֆի պաշտօնեաներէն Տիար լուի Հէքիմեան և Ամերիկացի Մր. Նաթանյ. ասոնց հետ եկած էր նաև Բարեգործականի քննիչ, Տիար Նաթան-եան։ Նորեկները պտտեցան ամբողջ իռոցիրը և տղեկացան արկածեալներու վիճակին. աչքէ անցուցին անոնց ապրելու գործը և քանի մը օրուան համար նպաստամատոյցի կողմէ 80 օսմ. ոսկեդրամ թողլով, նոյն օրն իսկ մեկնեցան Հալ.պ.։

Ամերիկացիներու բերած գգեստեղինները յաջորդ օրն իսկ բաժնուեցաւ րոլոր Զէլթունցիներուն, որոնք այդ հան-դերձանքներով մասամբ ծածկեցին իրենց մերկութիւնը։

Քիլիսի մէջ քանի մը տեսակէտներով նպաստաւոր չէր դատուեր Զէլթունցիներու բնակութիւնը. նախ թրթական միջավայր մը ըլլալու հանգամանքը, երկրորդ՝ օգնութեան գործի մատակարարութիւնը հոն գժուար ըլլալու պարագան կրկնակ պատճառներ էին։ Ընդհանուր առամքը Զէլթուն-ցիներու ինդրով զրազող մարմին երու մեծագոյն մասը կը խորհէր զանոնք փոխադրել Հալ.պ.։ Քիլիսի Ազգ Սիրթիւնը Էնքը եւս յենուած վերոյիշեալ երկու պայմաններուն վրայ, գուղէր օր առաջ ճամբայ դնել զանոնք դէպի Հալ.պ.։

Ամերիկացիներու հետ Սեպտ. 7ին արդէն Զէլթունցիներու կողմէն Հալ.պ մեկնած էր Պ. Լեւոն Նոր-Աշխարհան, հե-տապնդելու համար անոնց փոխադրութեան ինդիլը։

Խումբը տակաւին Քիլիս կը գտնուէր, երբ հասաւ խմբա-պետներէն Սեգրակ Չոլաքեանի ազատադրումին և ողջ առողջ Այնթապ համակարգուած ուրախառնիթ լուրը։ Սեղրակի կորուսին վրայ բոլոր վերապրզները կ'ափսոսային և գրեթէ ամբող-ջովին անյոյս էին։ Կիրակ՝ Հայկուհի Չոլաքեան որ մինչեւ վերջին քայլը առնական և զերբանական զօրութեամբ մը հե-տեւած էր իր ամուսնոյն, սերջին պահուն յանկարծակիի եկած էր ամուսնոյն կորուստ—անհետացման վրայ և տրտում տիսուր կ'ողրար իր ամուսնոյն կորուստը։ Սակայն նախա-տիսուր կ'ողրար իր ամուսնոյն կորուստը։ Սակայն նախա-խնամութիւնը մինչեւ վերջը այդ կսկանքին մէջ չթողուց զինքը և օրին մէկն ալ աւետեցին իրեն Սեղրակին ողջամբ Այնթապ ժամանելը։

Սեղրակի պատմութեան համաձայն իր ճամբորդութիւնը եղած էր դժնդակ ընդհ. խումբէն զատուելէն վերջ։ Օր մը ամբողջ կոփ մղեր էր հրոսակներու դէմ, որոնք բարձրադա-ղակ գոռում գոչումներով կը պոռան ամէն գնով զինք սպաննելու համար եղած ուխտը. բայց քաջարի և անվան խմբապետը առանց կարեւորութիւն տալու այդ պոռչուուք-ի մր մէջ իշնուու բաղդաւորութեամ, ը կը դիմադրէ դիրքի մը մէջ իշնուու բաղդաւորութեամ, ը կը կորանցնէ զինք մինչեւ իրիկուն ու գիւերը իր հետքը կը կորանցնէ զինք շրջապատողներու ձեռքէն։ Սակայն այս անգամ չերնալով իրումին հետքը զտնել, առանձիւն կը շարունակէ լեռնային ճամբաւ մը, որուն վերջաւորութիւնը կը յանցի Այնթապ։ Սեղրակ քանի մը օր Այնթապ միալէն վերջ Սեպտ. 12ին կուգայ Քիլիս և կը միանց իր զինակից հայրենակիցներուն, ի մեծ ուրախութիւն և բերկութիւն անոնց։

Սեղրակի հեաւքը ըստ ինքեան եղած է փոթորկալից։ Պատերազմը, շրջանին ան ունեցած է կարեւոր զերեր, որոնք ամփառուած էն «Զէլթունի վերջին անցքերը» անունով մեր կուգիստուած էն։ Զէլթունի վերջին անցքերը կը կարգանք հա-գրքին մէջ (անտիպ), որուն շաբան նակութիւնը կրնանք հա-մարել ներկան, և որ առանց այլաւայլի իր զինակից ընկերներուն հետ կ'ողք կողքի յաջողեցաւ ողջամբ հասնիլ «Աղատարար դօտի»։

ՀԱՄԱԿՐԱԿԱՆ ԱՐՏԱՅԱՅՏՈՒԹԻՒՆՆԵՐ

ԶԵՂԹՈՒՆԳԲԻՆԵՐՈՒ ՔԻԼԻՄ ԺԱՄԱՆՈՒՄԻ ԼՈՒՐԸ ՄԱՐԱԺՈՒԵԼՅՆ ՎԵՐԸ, ՀՐԺԱԿԱՅ ՔԱՂԱՔՆԵՐՅՆ Եղան Կարգ մը համակրական արտայայտութիւններ, որոնցմէ իրր նմոյշ հոս կ'ամփոփենք Առանայի և Մերսինի ԶԵՂԹՈՒՆԳԲԻՆԵՐՈՒ Հայրենակցական Միութիւններու գրած նամակները, իրենց նոյնատիպ պարունակութեամբ:

ԶԵՂԹՈՒՆԻ ՀԱՅՐԵՆԱԿՅ. ՄԻՌԻԹԻՒՆ
ԱՏԱՆԱ.

Թիւ 59

ԱՏԱՆԱ, 13 Սեպտմ. 921

Սիրելի հայրենակիցներ,

Ինչո՞վ բացատրենք այն խոր ցաւը և ուրախութիւնը որ կը զգանք այժմ. ցաւը՝ մեր թանկաղին հայրենակիցներուն, որոնք ինկան հերոսարար ահաւոր պայքարի պատնեշին վրայ, կը կրծէ մեր սիրաը, և ևս սուզի մէջ թողած է մեղ ագրողն. իսկ ազատուածներուդ համար ուրախութիւնը. մեծ են մեր լեռները . . . Պէրզինկան և Պէրիաը:

Մեծ հրճուան քով լսեցինք 420 հոգիով Զեր Քիլիմ հասնիւր, բայց մեզ անձանօթ կը մնան այն նահատակները, որ աւնեցիր էք կոռուի ընթացին. շատ անհամբեր ենք իմանաւու համար, թէ ո՞վքեր էք հասեր Քիլիմ և ո՞վքեր են նահատակուած կոռուի մէջ: Բարի եղէք լիակատար ցանկ մը վիճակի և կեանքի մասին:

Մինչև ցարդ տեղս հասան 24 հայրենակիցներ և այժմ կ'իմանաք որ հատ մըն ալ նոր հասեր է Օսմանիէ, որուն

անունը ծանօթ չէ դեռ մեզ: Անշուշտ հոս իմացաք արդէն թէ 8 հոգի ալ Այնթապ հասան նախալիս: Ներկայ նամակիս հետ կը կցենք մինչև հիմայ հոս հասած և ազատուած հայրենակիցներու ցանկը և կը խնդրենք առաջին առիթով իսկ ունենալ Զեր լիակատար ցանկը: Վերջերս հոս հասած և նախալիս հոս գտնուող բոլոր հայրենակիցները առողջ և հանդիսատ են ու բոլորն ալ սրաով և հոգիով կը բարեւեն Զեր:

Հաճեցէք իմացնել որ այժմ ֆրանսական կառավարութիւնը կը հոգայ Զեր պէտքերը թէ Ազգը. մեզի այնպէս կուգայ թէ հոտ Ազգը թերեւս ի վիճակի ալ չէ Զեր հոգաւու, ինչպէս որ հոս եւս կը հանդիպինք նոյն գժուալութիւններուն:

Կը մնամք կարօտակէզ բարեւեներով
ի գիրաց ԶԵՂԹՈՒՆԻ Հայրենակցական Միութեան
Ատենադպիր Ատենապիտ
ՅԱԿՈԲ ՍԻՄՈՆԵՅՆ ԽԱԶԻԿ ՔՈՒՐՈՒԿԵԱՆ

(Կթիի)

Նահանջի ընթացքին Ֆընտրճագէն վերջ մենք արդէն տեսանք թէ խումբէն կորօտողներ եղան. բարերազդաբար ատոնց ամբողջն ալ ի բաց առեալ մէկ վիրաւորէ, ողջամբ հասած էին Օսմանիյէ, ուսկից ալ փոխադրուած են Ս. Մանա: Ասոնց անուանները հետեւելներն են, ըստ համակի մէջ յիշուած ցանկի.

Գէրգի Անապատեան, Թորոս Մարկանեան, Հայկ Ճըտարոջլուեան, ասոնք Անտորունէն հասածներն են. Ցակոր Ալապօղանեան, (*) Մարզրիտ Ալապօղանեան, Միութեան պօղանեան, Ցակոր Միքայէլեան, Ովսաննա Միքայէլեան, Տիրան (Ֆրանչիոկո) Զալէգեան, Տիրուհի Զալըգեան, Ցակոր Տէր Գէրգեան, Աւետիս Տէր Ցովսէփեան. ասոնք

(*) Բոյոր այն իգալուն սեւի վերաբերեալ անունները, որոնի այր մարդ մը մականունով կը յոշորցուին, նոյն մարդուն կիմն են թէ այսուդ անուններուն մէջ:

ալ մէկուկչս ամիս առաջ Զէյթունէն բաժնուելով ուղղակի հասած են Օսմանիյէ : Յովշաննէս Պշտեան, Նազարէթ Զէյթունցեան, Յարութիւն Մաքրուտեան, Արամ Շօրլողլուտեան, Կարապետ Առաքելեան, Ներսէս Գէորգեան, Մինաս Մանթուրեան, Եփրեմ Գարագուշեան, Կարապետ Հաճի Կիւլեան, Մանուէլ Գրղլալեան, Լեւոն Կէօկինեան, Յակով Սատանիեան : Ասոնք ալ Ընդհանրապէս վերջին նահանջի ընթացքին ընդհ . խումբէն զատուղղներն են . ասոնց մէջ կը գտնուի Նազարէթ Զէյթունցեան՝ Ազգ . Միութեան գրագիրը որ իր Մանուկ հասակէն Զէյթունէն բաժնուած ըլլալով, զինադադարէն վերջ իր տիկնոջ հետ միասին Դամասկոսէն Զէյթունցի վերապրողներու հետ վերադարձած էր Զէյթուն . իր կեանքի մնացեալ մասը հայրենի օճախին մէջ անցնելու մտադրութեամբ . բայց դժբաղդաբար հովերը տարրեր ուղղութեամբ փչեցին և Պ . Զէյթունցեան փոխանակ փափկասուն և հանդարտիկ կեանքի մը, ունեցաւ փայթորկալից կեանք մը, որուն մէջ բաժնուեցաւ նուեւ իր կողակիցէն :

Զէյթունի ՀԱՅՐԵՆԱԿՅ. ՄԻՈՒԹԻՒՆ
ՄԵՐՍԻՆ

ՄԵՐՍԻՆ, 15 Սեպտ. 921

Պաշտելի հայրենակիցներ,

Երկու ամրող տարիներ ձեր ազատագրումին համար կարելին ըրինք . չմնաց պաշտօնական տեղ մը, որ ափ չառնենք և հարիւրաւոր նամակներով չլեցնենք . արար աշխարհ անտարբեր մնաց մեր արդար բողոքին և Զէյթուն մնաց իր սեւ ճակատագրին : Քաղաքակիրթ աշխարհը պէտք չէր գէթ մնար քար անտարբեր և լուռ հանդիսական մեր պաշտելի Զէյթունին : 1920ին փափաքեցանք զոհաբերութեան սեղանին վրայ դնել մեր կեանքը և մեր արիւնը խառնել ձեր արեան հետ և սակայն քաղաքականութիւնը եկաւ արգելք հանդիսանալ մեր մեծ փափաքին :

Ձեր ազատագրումը մեծ ուրախութիւն պատճառեց Մերսինի ափունքը թառած տփ մը Զէյթունցիներու, որոնք արիւն արցունքով աչքերնին յառած էին գէպի Տաւրոս և Ամանոս և ձեր ոտքերուն դղրդիւնը գողցես կը լսէին չատոնց : Ուրախ ենք ձեր ազատագրումին համար, բարեւներ և համբոյրներ ձեզ ամէնուղի : Կը փափաքինք լոյս աչքերով անմասներուն անծանօթ հողակոյտերուն աղիողորմ արտելի եղբայրներու անծանօթ հողակոյտերուն աղիողորմ արցունքներով համբոյրներ մինչեւ ի մահ հոգւոյն և սրտին խորը կսկիծ և ցաւ ունինք իրենց համար : Ողջ մնացող իրենց պարագաներուն ցաւը կուգանք բաժնել մեր մէջ :

Պաշտելի հայրենակիցներ, անհուն կսկիծով կը գրինք այս նամակը, կ'ուղենք թռչիլ և գալ ձեզ մօտ, սակայն աւազ, հեռաւոր միջոցը արգելք կը հանդիսանայ մեր այս անգուստ փափաքին :

Ձեր այժմու վիճակը շատ խորհիլ կուտայ մեզ . կը փափաքինք ձեր սպիտակ վերքերը դարմանել և օգնութեան հասնիլ ձեզ : Այս նպատակին հասնելու համար գործած ենք տեղույս Հայ կարմիր Խաչի հետ և յաջողած ենք ձեզ զրկել առաջ 2-3 օտէնկա զգեստ և գումար մը : Յուսանք մէկ երկու շաբաթէն Հալէպի Առաջնորդարանին միջոցաւ ձեզ կը հասնի և տեղույդ Հայ Ազգ . Միութիւնը և կամ Առաջնորդարանը կը յանձնէ ձեզ և կ'ըլլայ արդար բաշխում մը :

Ուրախ պիտի ըլլանք, եթէ մեզ հասցնէք ձեր անուանացնկը, եթէ կարելի է բոլոր սպաննուածներու անուններն ալ . ամէն կողմ տարտղնուած Զէյթունցիք ակնապիշ մեզ մէլուր կը սպասեն :

Մենք ստիպուած ենք դրել ամէնուն ալ :

Պաշտելի հայրենակիցներ, դուք անաղարտ պահեցիք Զէյթունի դարաւոր համբաւը և պատիւ բերիք մեր մարտիրոս ցեղին . ապրիք, հազար ապրիք դուք, որ իրովին կատարեցիք ձեր պարտականութիւնը, հոգ չէ թէ աշխարհ գտնուեցաւ անտարբեր :

Անա միշտ յարգանօք և սիրով ի դիմաց Մերսինի Զէյթունի Հայր . Միութեան Առենադպիր Առենագետ գրիգոր ԳՈՒԹՈՒԼԵԱՆ ԱՐԱՐ ԱԱԱԹԵԱՆ (Կնիք)

Դժբաղդաբար նամակին մէջ յիշուած երկու երեք «տէնկ» հագուստեղէնին և գումարին ի զուր կը սպասեն Զէյթունցիները մինչեւ օրս (30 Հոկտ. 921): Մեկ համար առեղծուած մը կը թուի մեր հայրենակիցներու գրած դրամի և հագուստի խնդիրը: Մերսինի Հայ Կարմիր Խաչը, քանի որ «դրէնցինք» կ'ըսէր, պէտք էր որոշակի զիտնար թէ զրկուածը 2 թէ 3 «տէնկ» է, մինչդեռ նամակին մէջ կ'ըսուի 2-3 «տէնկ», թողունք թէ երկու ամսուան ընթացքին ո՞չ մէկ և ոչ ալ երկուքը ստացուած է. նմանապէս գումարը: Աներկլիմու ենք թէ մեր հայրենակիցներու արտայայտութիւնը անկեղծ է, միայն թէ կ'երեւի իրենց և Մերսինի Հայ Կարմիր Խաչի մէջ է թիւրիմացութեան կէտը: Մազթիւնք որ մօտ օրէն ակնարկուած հասնի և ձմրան սկզբնաւորութեան այս ցուրտ օրերուն՝ խեղճ Զէյթունցիները անգամ մը եւս պատապարուին նոր հանդե, ձանքներով:

Վերոդրեալ երկու նամակներէն զատ ստացուած է, Տէօրիթ-Եօլէն, իսկենտէրունէն, Պէյլան էն, Պէյրութէն, Երուաղեմէն, իզմիրէն և Պօլիսէն կարգ մը նոյն իմաստ նամակներ անհատական անհանդամանքով գրուած, որոնց ամբողջութիւնն այ գոհունակութեամբ կարդացած են Ազատող Զէյթունի հերոս միացորդները:

ՀԱԼԷ ԹԻ ՄԷ Զ

Սեպտ. 11ին արդէն բաժնուած էի Քիլիսէն, հոն թողլով ներուներու աշխարհէն ազատուող բեկորները, որոնց ամբողջն ալ կարծես երկու օրուան մէջ իրենց եղած պղտիկ ինսամքով մոռցած երկու տարուան քաշած տառապանքը, սկսած էին խսրհիլ իրենց նոր կեանքին վրայ. բոլորին մտահոգութիւնը կ'ամրողանար մէկ կէտի չուրջ թէ ո՞ւր հաստատուիլ և կամ պղին վրայ բեռ ավալու համար ի՞նչ գործով զբաղիլ:

Զէյթունցիները ինչողէս տեսայ առաջին առիթով, բոլորովին անաղարտ մնացած էին իրենց հայ ինքնութեան մէջ. անոնք անտեղեակ էին հայ իրականութեան մէջ անցած դարցած վերջին թւոր անցքերէն: Եւ լաւագոյն կէտը որ տեսայ, չէին ուզեր երբեք զբաղիլ նմանօրինակ խնդրով. անոնց բոլորին հետաքրքրութիւնը կը կայանայ մէկ կէտի շուրջ, թէ «արդեօք պիտի ըլա՞յ որ օր մը կրկին վերադառնանք մեր Զէյթունը» և օրէ օր կը տարուէին այս ապագայ մեծ յուսերուն վրայ: Անոնցմէ մին Զէյթունի հարստութեան մասին ինձ այսպէս կը խօսէր.

«Հայրենակից, շատ հարստութիւն չունենալուդ համար երբեք մի՛ արտմիր, առ այժմ աշխատիր միմիմայն ողջ մնալ. վաղը՝ երր Զէյթուն վերադառնանք, հաշիւ ըրէ թէ այժմ գաղին է և որուն չորսիւ կարճ ժամանակուան մը մէջ պիտի տիրանասա հանգիստ ապահովելու չափ հարստութեան մը»:

Ինձ համար թերեւս կասկածելի կը թուէր այս. բոլորին ալ խօսքերը եթէ մտիկ լնէի, ճշմարտութենչ զերծ չէր, քանի որ Զէյթունի կալուածները, այս եստանները, պարտէշները են. որոնք ժամանակին 50,000 ժողովուրդի մը ապրուատը կը հայթայթէին, այժմ պէտի հոգային առաւելն 1000 հոգի:

Հալէով վերադարձիս՝ արդէն Պ. Լեւոն Նոր-Աշխարհեան Զէյթունի Հայ ենակցական Սիութեան հետ միասին սկսած էին լուրջ աշխատանքներ տեսնել օր առաջ ւերսպրողները Քիլիսէն Հալէով փոխադրելու համար: Դիմումներ եղած էր Աղդ. Միութեան և Առաջնորդաբանի խողովակով ֆրանսացիներուն, որպէս զի ժամանակ առաջ Քիլիսէն Հալէով փոխադրուին Զէյթունցիները և առ այդ անմիջական թոյլութիւնը տուութիւնը տուած էր կառավարութիւնը: Օգնութեան գործին չուրջ նախարդ օրերու խանդավառութիւնը կարծես քիչ մեղմացուցած էր իր չափը և բոլոր մարմինները տեսակ մը վարանումի քայլերու մէջ էին:

Ամերիկեան նպաստամատոյթը, որ նախապէս օգներ էր

հայուստով և դրամով, կը խոսանար մօտ ամիս մը եւս կերակրել այս խեղճերը. բայց վերջին պահուն անոնց փոխադրութեան ծախքը ուրիշ որ և իցէ տեղէ մը հոգացուած չըլլալով, ստիպուեցաւ նպաստամատոյցը այդ ալ ստանձնել, որով իրեն քանի մը շաբաթուան համար ընելիք ծախքը յատկացուց փոխադրութեան, և Սեպտ. 20ին հրահանգ տրուեցաւ Քիլիս, որպէս զի փոխադրութիւնը կատարուի: Զէյթունցիները ֆրանսական ղինուորներու պաշտպանութեան տակ կառքերով Գաթմայի կայարանը բերուեցան, ուսկից շոգեկառքը մէկ երկու ժամուան մէջ հասցուց Հալէպ:

Նահանջաղներու կարաւանը Հալէպ չհասած, Ազգ. Միութիւնը Հրեաներու թաղին մէջ տարեկան 90 ոսկի հնչուն դրամով վարձած էր շնչք մը, տանեակ մը զետայարկ և երկյարկ սենեակներով, զուտ Զէյթունցիներու բնակութեան համար:

Զէյթունի արկածեսլներու պարենաւորման գործը Հալէպի մէջ բաւական սեծկակ խնդիր մը դաւանալ սկսաւ, ինչ որ նախատեսուած չէր: Տասնեակ մը օրերու ընթացքին հայկական սովորութեանց համաձայն կամաց կամաց այդ դժբաղներու ճակատագրով զբաղովներու թիւը սկսած էր պակիլ, մանաւանդ որ հայ շրջանակներու մէջ եղած կարգ մը անհամաձայնութիւնները այս գործին ալ աւելի ամլութեան պատճառ ըլլալու հանդամանք մը պիտի տային, Ամերիկեան նպաստամատոյցը, կարգ մը անհրաժեշտ պիտոյքները, ինչպէս Քիլիսի մէջ պարենաւորութը, զգեստեղնը, ծածկոց և փոխադրութեան ծախքը հոգալէ վերջ, իր գործունէութեան ատեն մը դադար տալ Կ'ուզէր, տեսնելու համար թէ մենք, Հայերս, ինչ չափով պիտի աշխատինք մեր արկածեալներուն օժանդակելու համար: Ճիշտ այս պարագային՝ երբ ազգային բոլոր շրջանակներուն վրայ Զէյթունցիներու պարենաւորման գործը սեծապէս սկսած էր ճնշել և որուն միակ ճարը՝ կը մոածուէր Զէյթունցիները այլեւայլ ճեւով հեռացնել քաշաքէն՝ Խակէնտէրուն, Տէօթ եօլ, Ատանա ղրկելու, պարզ զլսէ տէփ ընելու համար, օկիլիկ-

եան նպաստից լրիութիւնը, ինքնաբերաբար, չնայելով իր մէկ տարուան կեանքին և վտիտ գանձանակին, մէջտեղ նետուեցաւ անվերապահօրէն և պարենաւորման հոգը ստանձնելով, սկսաւ լաւագոյն կերպով ինամել Զէյթունի հերոս քեկորները: Մինչ այս, իշենք թէ Բարեգործականի միջոցաւ 22 հոգի Խակէնտէրուն փոխադրուած էին, որոնցմէ հասած նամակները շատ սրտաճմէի կը նկարագրէին իրենց վիճակը:

«Կիլիկեան նպաստից Միութիւն»ը ամբողջութեամբ նուիրուած էր աղէտակելներուն: Այս ազգօգուտ և գնահատելի գործունէութիւնները ցոյց տուող Միութիւնը կ'արժէ որ երկու խօսքով ծանօթացնենք ընթերցողին:

«Կիլիկեան նպաստից Միութիւն»ը կազմուած է Հալէպի մէջ 920ին, Ս. Դ. Հնչակեան կուսակցո թեան նախաձեռնութեամբ. քիչ ժամանակոււն մը մէջ ան տարածուած է ժողովրդի բոլոր խաւերուն մէջ և ունի 200ի մօտ անդամ և անդամուհներ: Կազմութեան առաջին շրջանին ազգային կարգ մը պաշտօնական շրջանակներ խորթ վերաբերմունք մը ունեցան, առարկելով թէ «ի՞նչ պէտք կայ երկրորդ Բարեգործական մը հաստատելու, քանի որ հատ մը գոյութիւն ունի»: Սակայն հակառակ այս և ասոր նման կարդ մը արտայայտութիւններու, ան յաջողեցաւ վաւերացուիլ երեք յարանուանութեանց Առաջնորդարաններէն և Ազգ. Միութենէն ու մինչեւ այն թուականը, ուր Զէյթունցիներու պարենաւորման հոգը ստանձնեց, իր գոյութիւնը ցոյց տալու և կամ իր կօչումին հաւատարիմ մնալու փաստը, քանից տուած էր, որուն զլիսաւորը երնանք նկատել Հաճնոյ աղէտեալներու հանդանակութեան գործին զեկավարութեանը, որ 70 հնչուն ոսկիի գումար մը փութացուցեր էր կիլիկիա վեհ: Կաթողիկոսն: Այս առթիւ «Կիլիկեան նպաստից Միութեան» վեհ: Կաթողիկոսէն դրկուած մէկ ինքնագիր քաջալերական կոնդակլ շատ յատկանշական է, որ Միութեան կորովը և ոյժը կրկնապատկեց ու աւելի եռանդով գործի սկսան լծուիլ բոլոր անդամները:

Ընթերցողը այս քանի մը տողերով արդէն ճանցաւ թէ

ով էր կիլիկեան Նպաստից Միութիւնը և ի՞նչ գործեր ունեցեր էր։ Միութիւնը մէկ կողմէն պարենաւորման գործին հսկելէն զատ, միւս կողմէ ալ սկսաւ դեկավարել հանգանակութեան գործը, այնպէս որ օրն ի բուն, կիները՝ կիլիկեան Միութեան աշդամուհիները, զբաղած էին կերակուրի պատրաստութեան, իսկ անդամները՝ մասնաւորաբար վարչութեան անդամները, հանդանակութեան գործով։ Կիլիկեան Նպաստից Միութիւնը ոչ միայն բաւականացաւ անոնց փորը կշտացնելով, այլ նաև հետաքրքրուեցաւ անոնց մաքրութեամբ և այսպէս հաւաքաբար զանոնք առաջնորդեց բաղնիք, վերջապէս ամէն ջանք ի գործ կը դնէր արկածեալներու կեանքը մեղմացնելու և իրենց ունեցած դառնութիւնները քաղցրացնելով, գոնէ ատեն ու անոնց մոռցնել տալ երէ կուայ իրենց քաշած տառապանքները։

Կիլիկեան Նպաստից Միութիւնը, մատուցած ծառայութիւններու փոխան, առ ի քաջալերութիւն ստացուծ է հետեւեալ նամակները կիլիկոյ Վեհ. Կաթողիկոսէն և Հալէպի Զէյթունի Հոյրենակցական Միութեան կողմէ գրուած։

ԿԱԹՈԼԻԿԱՆԱՐԱՆ ՀԱՅՈՑ

ի ԿԻԼԻԿԻԱ

Համար 350—239

ԱՏԱՆԱ. 17 Հոկտ. 1921

Արժանապատիւ

Տէր Յովհաննէս Քահանայ,

Ատենապետ Կիլիկեան Միութեան

Ի Հալէպ

Գոհութեամբ ստացանք Միութեանդ թիւ 50 և Հոկտ. 4 գրութիւնը, ներփակեալ Հալէպ հասած Զէյթունցոց ցանկով։

Գոհութեամբ օրհնեցի Միութիւնդ, որ իր եղբայրական պարտաւորութեան մէջ որ և է թերութիւն չէ թողած, կերակրեր, հագուեցուցեր և պատսպարեր է։

Միութեանդ դրկած 70 դեղին ոսկիին հաշիւը, կամ յիշատակութիւնը չկար Առաջնորդաբանի հրատարակած հաշւոյն մէջ և չէր կրնար ըլլալ, քանի որ կաթողիկոսարքանի հաշիւ չէր։ Ոչ միայն Միութիւնդ, նաեւ ուրիշ տեղերէ յանուն Հաճճնցոց, իւչէս և Պատրիարքարանէն 1000 ոսկիով, նպաստներ եկած են և ակնարկուած հաշւոյն մէջ յիշուած չեն. այդ հաշանակեր թէ ձեր դրկած գումարը նպատակին ծառայած չէ։ Առանց հրատարակութեան, հազարներով ասդին անդին կը դրկենք։ Ձեր և մեր սիրած Զէյթունցոց համար 500 ոսկի դրկեցի Աղդ. Միութեան միջոցաւ։ 1000 ոսկի Այնթապ դրկեցի Առա նորդարանի միջոցաւ, ուրկի՞ց են այդ գումարները, բնականաբար զանուցան նպատաներէ։

Հարական օրհնալիր ողջունիւ
Անամ աղօթարար
ՍԱՀԱԿ. Բ. ԿԱԹ. ԿիլիկիԱՅ

ԶԵՅԹՈՒՆԻ ՀԱՅԹԵՆԱԿՑ. ՄԻՈՒԹԻՒՆ

ՀԱԼԷՊ

Թիւ 24

ՀԱԼԷՊ, 16 Հոկտ 916

Պատուարժան Վարչութիւն

«Կիլիկեան Նպաստաւոյց Միութեան»

Աստ

Զէյթունի վերջին աղէտէն աղատուելով քաղաքս հասնող մեր հայրենակիցներու սուսնդին համար ձեր աջակցութիւնն ու օգնութիւնը՝ ներկայիս ամենայն չնօրհակալութեամբ կուգանք խոստովանիլ թէ իրապէս և դրապէս արժանացուց Պատ. Միութեանդ՝ Կիլիկեան Նպաստիցի հանգամանքը։

Արդարեւ չէ կարելի լուս անցնիլ և չգնահատել ձեւ կորովի փոյթն ու ջանքը, ապրեցնելու համար բաղդին իւրիթ

և հարածական այդ գաւակները, մեր հնամենի Արծիւներու բոյսին վերջին մեացորդները:

Իսկապէս շնորհաւորելի և գովկելի էք դուք ձեր ձեռ-
նարկին և նպատակին մէջ, և ուրեմն պիտի յաջողիք իսկու-
քանի որ ձեւ այդ նպատակը միայն օգնել է։ Արդիւնաւոր
ոչխառանք, զւա՞րթ յաջողութիւն մաղթելով Պատ. Միու-
թեանդ, կը փութանք ներկայիւս մեր իորին շնորհակալու-
թիւնները մատուցանել ձեզ, ինդրելով միանգամայն որ
ինչպէս մինչեւ հիմա, նմանապէս և յետ այսու չփերթնէք
ձեր գուրգուրուտ նայուածքը և էտկան ձեռնաւութիւնը
անոնց վրայէն, որ ամէնուս են։

ԽՈՐԾԻՆ յարգանքներով

Ա. ա Շ Խ Ա Վ Հ Ա Ր **Ա Մ Ե Խ Ա Վ Կ Ե Մ**

ՄԻԱՅ ՄԻԱԵՐԵԱՆ ԵՐ. ՈՍԿԵՐԻԶԵԱՆ

(461)

Կիլիկեան Նպաստից Միութիւնը մինչեւ Հոկտ. 4, այս
մինքն 14 օր շարունակեց իր պարենաւորման դործը, յետոյ
յանձնեց Բարեգործականին և այս վերջինը՝ բատ նպատառն-
կալներու յայտաբարութեան՝ աւելի սեղմ վիճակի մէջ սկսաւ
շարունակել զանոնք կերպարելու հոգը:

Բնականարար մենք երկար պիտի չկրնանք զբաղիլ պարենաւորման դրծով, քանի որ պատմութիւնը ատելէ աւելի կարեւորագոյնները ունի արձանագրելիք. ուրեմն թողունք հերոս Զէյթունի «աղասարար գօտի» համոզող բեկորները Հաւելքի մէջ ու մանք անցնինք Մարտաշ՝ վայրկեան մը զիտելու համար թէ ո՞ւր մնացին մեր 600ի մաս եղրայրներն ու քոյրերա որոնք Զէյթունի գօրանոցէն ողղակի գերի տարուեցան Մարտի :

ԱԱՐԱՀ ԵԿՈՂ ԶՈՅՑՈՒՆՑԻՆԵՐՈՒ ՎԻՃԱԿԸ


Կրնաքնք հաւատալ արդեօք թէ անոնց վիճակը լաւ էր. բնականաբար ո՞չ, քանի որ գործը ինքնին արդէն որոշ է. «Փորձեալն կրկին փորձեւ ժմարութիւն է»: Եւ իրաւ ալ Մարաշ բերուած Զէյսուցիները հազիւ քանի մը օր հանգիստ՝ եթէ կարելի է ըստ լ. կը մնան ու անկից վերջ կ'ենթարկաւին անտանելի կացութեան մը, Ասոնք նախ կը տեղաւորուին ամերիկեան հաստատութիւններու մէջ և մէկ քանի օր վերջ կը փախադրուին Ս. Ստեֆաննոս եկեղեցին, և բանտային հանգամանք մը կ'ունենան: Ոչ մէկը կրնար եկեղեցոյ շրջափակէն դուրս ելել և քաղաքին մէջ մանգաւ:

ԶԵՅԹՈՆԱԳԻՔ հաւանաբար այս կացութենչն զգո՞ն էին, երբ անդին, իրենց ազատ սարերն ու ծորերը կը մտաբերէին ու կը յշշէին երէկուան այս թանկագին կեանքը, որ կը վարէին իրենց աւերակներուն շւըրջ: Բայց անոնք երբեք չէին զիտեր վաղուանը՝ թէ վաղուան բաժակը աւելի դառն եր քան այսօրուանը. ու երբեք չէին մտաբերեր ու երբեք չէր մտաբերուեր թէ ոճրագործներու այս վայրենաբարոյ կիրքը, որ երբ ԶԵՅԹՈ նցիներէն մաս մը կենաց և մահու բոպէներու մէջ տուայսելով կը յառաջանար դէպի «ազատաբար գոտի», թրքական բարբարոսութիւնը տեսնելով թէ ինք բոլորովին անզօր է այս յառաջխաղացւմին առաջքը առնելու, պիտի դիմէր փարախ գանուող որսերէն լուծել իր զիմքը, զանոնք ջարդելով և ոչնչացնելով: Եւ այս մտագրութեամբ օրին մէկն ալ Մարաշի չրջակայ թուրք դիւզացիները քաղաք կը թափին, իրենց միակ նպատակակիտ ընեւով Մարաշ բերուած 600 ԶԵՅԹՈՆԱԳԻՆԵՐԸ ջարդել: Սակայն տեղացի կարգ մը էշրաֆն երու միջամտութեամբ, գործադրուել թիք պատիմը կը մեղմանայ իրը թէ, ու չարդը կը փոխուի աքսորի: Այս մասին ամփոփ զաղափոր մը տալու համար

Սեպտ. 2. թուակիր Այնթապէն տեղս գրուած տեղեկադրէ
մը կը քաղենք հետեւեալը.

«Գիտէք և լսած էք անշուշտ թէ Քէմալականք Զէյ-
թունը պարպեցին և Զէյթունցիներէն մէկ մասը յեռը ելաւ
և միւս մասը Մարաշ փոխադրուեցաւ։ Այն ատեն անձնա-
տուր եղող 600 հոգիները լաւ ու ապահով կերպով փոխա-
դրուած էին Մարաշ և կը պարենաւորուէին Նիր-իսթ Բւլիֆի
Կողմէ։ բայց քանի մը որ առաջ խեղճ Զէյթունցիներու
բաշիք դարձած է։ 921 օգս. 23ին Մարաշ գանուող բոլոր
Զէյթունցիները Ս. Ստեփանոս եկեղեցիին մէջ արգելու-
փակուած են և հետեւեալ առառուն խմբովիին ճամբայ դրուած
են, առանց որ և է փոխադրութեան միջնց հայթայթելու։ Եւ
Նիր-իսթի կողմէ ճամբու համար բերուած հացը, շատ մը
թախանձանքէ ետքը կրցած են բաշխել։ Մարաշէն ելնելէն
ետքը առաջին եղեռնին կորսուղներէն ծանօթներու թիւը
17 հոգի եղած է։ Ծեր այր մը ծարաւէն մեռեր է։ Պառաւ
մը կարաւանին չհամելու յանցանքով ծեծուած ու մեռած
է։ Երկու փոքրիկներով մանկամարդ կին մը կորսուած է,
նոր հարս մը ժանտարմային կողմէ չերքեզի մը նուէր
տրուած է։ Այս բոլորը առաջին օրուան մէջ եղած են։
Առաջին եղեռնին Լէզկի գիւղէն փախչելով եկած է Զէյ-
թունցի Շէքէնճեան Արթինին տղան Յակոր, որ կը պատմէր
մեզի այս բաները։ Յակորէն ետքը ուրիշ եկողներ եղան և
մինչեւ այսօր համոզները ութը հոգի են։ Այսօր կէս օրէն
առաջ երկու հոգի եկան, որոնք Պէհանիէն մօտ աեղէ մը
բաժնուած են կարաւանէն և 4 օր շարունակ ճամբայ քա-
ւեր, լեռ ու ձոր անցեր են, անօթի ծարաւ և վերջապէս
հասան հոս։ Ասոնց ըրած պատմութիւնները շատ սրտածմլիկ
են։ Տարագրութիւնը նոյն և նման է Տէր Զօրի կողմը գա-
ցողներուն։ Ժանտարմաները ըսած են թէ այս կարաւանին
մէկ մասը Պէհանի պիտի մնայ, միւս մասը Մալաթիա պիտի
ճամբուի և մէկ մասն ալ Տիբարպէթիր պիտի զրկուի եղեր։
600 հոգիի մէջ 200 այր մարդիկ կան, որոնք նախապէս
գէնքի չգոյութեան պատճառաւ ստիպուած են անձնատուր

1. — Տէր Յուլի. Քէնյ. Լութէքնեան, 2. — Կէորդ Նալբանդեան, 3. — Լութէ¹
Հէքինիան, 4. — Յարութիւն թէրդեան, 5. — Պարրիւլ Փարթօնան, 6. — Աօրծ
Գասուպարեան,



եղող կարաւանին հետեւիլ։ Ասոնցմէ ճամբռւն վրայ կարաւանէն բաժնուելով կը փախչին եղեր, բայց տակաւին հոս հասնողներու թիւը ութը հոգի եղան։ Անշուշտ փախչողներէն շատերը անձրեւէն կը փախչին ու քիչ մը անդին կարկուտի կը բռնուին։ Զէյթունցիք կը պատմեն նաեւ թէ իրենց Մարաշէն մնկնած օրը զրոյց կը շրջի եղեր թէ Մարաշի Հայերն ալ կամ անոնցմէ ոմանք պիտի տարագրուին, բայց այս մասին նոր բան մը չլսեցինք։»

Ահաւասիկ ամենահզգրիտ տեղեկութիւնը, որ քաղուածէ Մարաշ տարուող Զէյթունցիներու մասին։ Աքսորի կարաւանէն փախչելով Այնթապ հասնողներու թիւը ութը չանցաւ, որոնք են Յակոբ Շաքար'ան, Փանոս Գարագաշեան, Գրիգոր Չոմուվեան, Մինաս Սաշեան, Աւետիս Կիւրինլեան, Կարապետ Սաշեան, Անդրակ Մոմճօղլուեան, Սառա Մոմճօղլուեան, Մարիամ Մոմճօղլուեան։ Առոնք շատ տարամ գաղափարներ ունին մնացեալներու վրայ, որոնք անծանօթ ուղղութեամբ քշուած են։ Կ'ոնթադրուի թէ այս տեսակ փախչողներու երբեմն բեկորներ ալ հասած ըլլան Զէյթունի լեռները, բայց կարաւանին մեծագոյն մասը այսօր անյայտ է։

Մարաշ մացող Զէյթունցիներու նոր տարագրութեան մասին «Արեւ»ի 19 Հոկտ. 921 թուակիր և 72 թիւին մէջ «Հայ Զայն»էն քաշուած հետեւեալ լրացուցիչ տեղեկութեանց կը հանդիպինք։

«Առնուած հաստատ լուրերու համաձայն, Մարաշ՝ մացող Զէյթունցիները հանուած են Մարաշէն և զրկուած զանազան ուղղութեամբ։ Անոնցմէ մէկ մասը զրկուած է Պեհեանի, ուրիշ մը Ատիաման, իսկ երրորդ մաս մը մինչեւ Տիգրանակերու։ Մեր տեղեկադիրները կ'ըսեն թէ այս նոր տարագրութիւնը իր նպատակով և անոր հասնելու համար գործադրուած մէթուաներով գրեթէ ոչինչով կը տարրերի իթթիհատական ջոլիրին գործադրած տարագրութենն, որ մեզի արժեց մեր ցեղին անհիտումը։ Քէմալական կառավարութեան այս վերջին արարքը կուգայ ցրուել վերջին յոյ-

սերնիս ալ, թէ փորձառութենին բան մը սովորած պիտի ըւ-
լային իրենք, իրենց զթութեան ապաւինած այդ բուռ մը
հայութիւնն ալ պիտի փճացնեն, Ասիկա պատռւաւոր թշնա-
միկ գործ չէ' . Նամէրատութիւն է որ ստուեր կ'ածէ այն
զինուորական համբաւին վրայ, զոր թուրքը վաստկած էր
հին դարերու մէջ. (Ե՞րբ և ո՞ր լուծանին...)

«Այս առթիւ, չենք կրնար զայրոյթնիս չյայտնել Պոլսահայ «մեծ» օրաթերթի ը, տանք անոնը, «Ճակատամարտ»ին.— մարտ, բայց ոչ ցեղին թշնամիին դէմ, այլ ազգին,— որ շաբաթներով իր լուրի բաժինը զարդարեց Զէյթունցիներու յաղթանակներովը,— այնքան վոտահաբար որ կարծես պատերազմական թղթակիցներ ունենար, անոնց ճակատամարտին վայրը, — տալով տեղեկութիւններ որոնք կրնային վրէժինդրութեան պատճառ ըլլալ Մարաշ մնացած Զէյթունցիներու վերաբերմամբ։ Բայց մարդկի յեղափօխականօրէն կը գործեն, ինչպէս յանցելումն նմանապէս և ներկայիս,ու «յեղափօխական»ները միշտ բաց կը խօսին, «գաղտնիք» չունին, ինչ հոգ թէ հայ թերթերու մէջ գրուած ամէն տեղեկութիւն կը թարգմանուի ու Մարաշի մէջ պատերէ ու ծառերէ կը կախուի, որպէս զի ամէն մարդ կարդայ:

Երբեմն մարդիկ միշտ սովոր են ուրիշն աչքին ծիլերը
տեսնելու, ու իրենց աչքին գերանները անտեսելու։ Եթէ
կ'ընդունինք թէ այդ կերպ հրատարակութիւնները վնասա-
կար եղան Զէյթունին, ուրեմն բուն սկատասխանառուու-
թիւնը ճշգելու համար պէտք է ևս վերադառնանք, ինչ որ
գրքին սկիզբի մասին մէջ անդրադարձանք։

Ուրեմն, այսպէս Մարաշ գերի բերուելով՝ Սմերիկացիներու պաշտպանութեան յանձնուած Զէյթունցիներն ալ կրկին խլուելով կը փճացուէին, դէպի Խարբերդ և Մալաթիայի Կողմերը քչուելով՝ Տարաբաղդ կարաւանին մէջ կը զանուէր իր ալեհեր տարիքին թեւակոխած և երիտասարդական շրջանին իր անունը հերոսներու անուններու հետ խառնած Ֆրնուղի վանաճայր Գեր. Բարժուղիմէոս վրդ. Թագածեան, Արծուերոյնի երբեմի վեղարաւոր հերոս, ինչպէս տեսանք,

իր կատարեալ ծերութեան հետեւանօք ունեցած տկարութեան և անկարողութեան հետեւանօք, ստիպուած էր տանիլ այս անկրելի լուծը, որ իր կեանքին համար գոնէ խորթ և անհանդուրժելի էր: Սակայն իւեղծ վարդապետը ընկճուած իր յառաջացած տարիքին ցոյց տուած բնական թերութեանց տակ, այսօր ստիպուած էր տանիլ նոյն բաժակը, որ երբեմն ինք իսկ առաջնորդած էր ոչ միայն իր, այլ ամրողջ Հայ աղդին թշնամի ազգի մը: Մենք պէտք չենք տեսներ այս մասին որ և է անդարցում մը լնելու, քանի որ անոնք որ հետեւած են Զէյթունի 95ի պատերազմիերու պատմութեան, այլեւս քաջ ծանօթացած Կ'ըլլան այդ ըմբոստ վարդապետին կեանքին, կեանք մը, որ ամրողջ տասնհակ մը տարիներ ապրեր է հայ ազգի աղաստագրութեան պայծառ յոյսերով ու ապա, Զէյթունի շրջանակէն ատեն մը թազնուելու համար իր ովհերիմ ոսոիներէն ապաստանած է Եղիպատոս: Արդեօք կա՞յ հայ մը, որ լաւագոյն կերպով չճանչնայ զիկարաւառ հերոսաը: Բայց աւաղ, որ թուրքը տարիներ վերջը իր վրէքը կուգար լուծել: Այդ հերոսը շղթայելով և անոր կեանքի վերջաւուրութեան թելը իր սուրով իսկ կորելով: Մեղ համար այժմ անծանօթ է Բարթուլիմէոսի ողջ կամ մեռեալ ըլլալը, բայց մեր ենթադրութիւնը այն է, որ անօթի գայլերու վոհմակներու կողէնէ բռնուած թանկագին որու մը երբեք կարելի չէ որ չյօշտուի վայրէնապէս: Քաջասիրտ վարդապետին այդ տեսակ մահր հայ կեանքին մէջ ոչ առաջինն է, ոչ ալ վերջինը կարելի է համարել: Քանի որ տակաւին հայը չէ դտած իր վերջնական աղաստութիւնը, անոր ամրողջ զաւակներուն միակ պարտականութիւնն է մաքառիլ այդ աղաստագրումի ճամրուն վրայ, առանց նկատի առնելու զոհարերուելու վտանգը, որ վտանգ մը ըլլալէ աւելի փառք մըն է պատութեան էջերը զարդարուզ:

Այսպէս ուրիմն, Զէլյթունի լնդն. վերապրզներէն մենք
գէպի Խարբերդ քշուած 600 հոգին ալ ամրոջութեամբ
կորսուած նկատելով, կ'ունենանք շատ չնշին թիւ մը,
աւայայ Զէլյթունի բնակչութիւնը կազմելու համար:

Նպաստներուն, որոնց մէջ ամէնուն վկայութեամբ գոյութիւն չունէր Քաջրերունիի յանձնուած 1000 հաշուն ոսկին որուն կորսուած՝ կոկորդ մը անցած ըլլալը, շատեր կառակերէին:

Իր արդիւնք Հալէպի Զէյթունի Հայրենակցական Միութեան թափած աշխատանքներուն, Ազգ. Միութիւնը քլննիչ յանձնախումբ մը կազմեց, որուն պատրաստո ծտեղեկագրին համաձայն այս խնդիրը պիտի տեղեկագրուէր Պոլիս Ազգ. Պատրիարքարանին:

Զէյթունի Հայրենակցական Միութիւնը այս յանձնախումբին տուած է հետեւեալ տեղեկագիր ամբաստանագիրը, յանձնն Տք. Քաջրերունիի, որ ինքնին իր մէջ կը պատկերացնէ խնդրին բոլոր կողմերը ձշգրտորէն: Մենք առանց մեր կողմէ յան մը աւելցնելու, հօս կ'ամփոփենք այդ տեղեկադիրը, եղրակացութիւնը թողլով ընթերցողին, թէ Տք. Քաջրերունի ո՞ր աստիճան մեղսակից կամ անպարտ է այս խնդրոյն մէջ: Բաղձակի էր որ պատկանեալ իշխանութիւնները լուրջ կերպով հետաքրքրուէին այս խնդրով և մէջտեղ բերէին Կորսուած այդ դրամը, որ այսօր կամ վաղը կը ընայե զերապրոլ Զէյթունցիներուն մեծ ծառայութիւն մը մատուցանել,

Հոս կ'ամփոփենք նաև Ազգ. Խնամատարութեան Դիւանապետ Պր. Աւետիք Մեսրոպեանի ուղղուած նամակ մը, որ դարձեալ կը շօշափէ այն խնդրով, ինչ որ լուսաբանութեան տեսակէտով կարեւորութիւնէ զուրկ չէ:

1059 հոդիէն այսօր Հալէպ, Ատանա և Ախմագ հասնակներու ընդհ. թիւլ կը հասնի 152ի, որու մեր ընդհ. կորուսար կարելի է հաշուել 900էն աւելի, որոնց մեծամասնութիւնը մենք արդէն տեսանք աքսորի կարաւանին հետ:

Զէյթունի վերջին աղէտը իրաւ անողոք եղաւ, քանի որ անոր թշնամիները դարերէ ի վեր վրէժինդրական այնպիսի քիչ ախնդութեամբ լցուած էին, որ իրենց ներկայացած առաջին նպաստաւոր վայրկեւնին թշնամին պիտի փորձէր օգտուիլ, իր ամարդի վափաքին գոհացում տալու համար:

Աւերակ Զէյթունի վերաշնուած բոյները դարձեալ քանդուեցան սոսիներու ձեռքով. բայց անյոդողով հայու կամքը, մենք կը հաւատանք, ոյն իսկ թէ եթէ աշխարհիս վրայ անոր բնակչութէնէն ոչ միայն 100 այլ 1 առ 100 իսկ մնացած ըլլայ, դարձեալ կը կերտէ իր պապերուն աշխարհը, որ թէ հայ և թէ օտար ազգերու առջեւ պանծացուցած է Հայ տնունը և Հայ սղատմութիւնը:

ԴՐԱՄԱԿԱՆ ԶԵՂԾՈՒՄՆԵՐ

Մենք արդէն մատնանշած էինք թէ Զէյթունի հաշոյն 1919ին Ազգ. Խնամատարութիւնը Տօքթ. Վարդան Քաջրերունիի յանձնած էր կարեւոր դրամ մը, որ իր նպատակին չէր գործածուած և այդ առթիւ Զէյթունի դժբաղդութեան պատասխանատութեան մէկ մեծ մասն ալ կը վերցնէր այն անձը, որ իրեն յանձնուած պաշտօնը չարաշար դարձածելով պատճառ եղած էր ամրող համայնքի կորսեան: Հալէպ հասնող Զէյթունցիներու մէջ կը գտնուէին նաև Զէյթունի Ազգ. Միութեան անդամներէն Պ. Պ. Լեւոն Նոր-Աշխարհան, Սեղրակ Զոլաքեան, Սեղրակ Մարկանեան. ասոնցմէ զառ արդէն բոլոր ժողովուրդը տեղեակ էր իրենց հասած

ԶԱՅԹՈՒՆԻ ՀԱՅՐԵՆԱԿՅ. ՄԻՈՒԹԻՒՆ

Թիւ 17

ՀԱԼԻՊ, 16 Հոկտ. 921

Պատուարժան Քննիչ Յանձնախումբ
Զէյթունի Նպաստից Առաքելութեան
հաշիւներուն

Առաջ

Գրեթէ երկու տարին անցած է այս օրէն առկին, երբ Տիար Տօքթ. Վարդան Քաջրերունի (Թօփալեան նախորդ անունով) հետն ունենալով Զէյթունի 1888ի հրկիզելոց յանձնախումբէն մնացած դրամը, և Ազգ. հնամատարմւթեան միջոցաւ իրեն յանձնուած (1000) հազար Օսմ. հընչուն ոսկին, Հալէպ կը հասնէր, ընդհուպ Զէյթուն երթալով, վերապրող և հայրենիք ներդաշնթող 1500 Զէյթունցիներուն այդ գումարը դրամազլիսու ծեւով բաժնելով և այդպիսով գոնէ մասամբ՝ անոնց աւերակ բնակութիւնը նորոգելուն սատարելու համար։ Զէյթուն մեկնելէ առաջ՝ Տօքթորը Հ. Բ. Ընդհ. Միութեան տեղական մասնաճիւղէն, Հալէպի Ազգ. Միութեան միջոցաւ (800) ութը հարիւր Օսմ. հնչուն ոսկի ևս կ'ստանար նոյն նպատակին համար։ Մյապէսով (1800) հազարութիւր հարիւր Օսմ., հնչուն ոսկի պատրկառելի գումարով մըն էր որ Տօքթորը Մարալ հասած էր։ Զէյթունի վերջին ալէտեալներէն քաղաքս հանողներէն և նոյն իսկ Զէյթունի Ազգ. Միութեան անդամներէն մեզ սա հաւաստի լուսաբանութիւնը կը տրուի, զորս Զերուշադրութեան կը յանձնենք, Զեր քննիչի գործը անթերի ի կատար հանելով յաջող արդիւնքի մը յանդելու համար։ Զմոռնանք ըսելու թէ Զէյթունցիներէն զատ այս խնդրի շուրջ որոյ և իրազեկ տեղեկութիւններ կուտայ Մարաշի պատուաւոր վաճառական մը, որ ի հարկին կրնանք անձամբ ներկայացնել Պ. յանձնախումբիդ, եթէ արդէն զինք լսած չէք։

Տօքթորը իր հետ տարած այդ 1800 ոսկին հետեւեալ կերպով կարգադրելով կը վերադառնայ Հալէպ։ Այդ գրամէն 200 Օսմ. հնչուն ոսկի կուտայ Զէյթունէն Մարալ եկող Տիար Յովի։ Սիմօնեանի, որպէսզի Զէյթուն տանի և յառաջադրած նպատակին ծախսուի. սակայն այդ եկողները իրենց հետ բերած էին 75 Օսմ. հնչուն ոսկի արժողութեամբ Օսմ. թղթադրամ, զոր Տօքթորը առնելով քովը կը պահէր, որպէսզի հնչուն դրամի վերածէ քանի որ այդ նպատակաւ բերած էին, և սակայն Զէյթունէն եկողներուն անմիջապէս Զէյթուն դաշնալուն պատճառով 75 ոսկին կը թողուն Տօքթորին քով և իրենք կը դառնան Զէյթուն։ Իսկ մըրուզէն ուսուցիչ Պր. Գրիգոր Գարակէօղեան Մարալ դալով 150 Օսմ. հնչուն ոսկի ալ ան կ'առնէ իրեւ մըրուզցիներու բաժին, իսկ մնացածը կը մնայ Տօքթորին քով, որուն 1200ը Մարաշի Հայ. Ազգ. Միութեան գանձապահ Յովսէկ էֆ. Խըրլագեանի քով թողլով. պէտք եղած ստացագիրը կ'ստանայ և կը վերադառնայ Հալէպ։ Տիար Խըրլագեանի այս ատենուայ գործակից վաճառատկանը կը հաստատէ սոյն եզիւթիւնը, թէ Յովսէկ էֆ. յամաւառը ջանք թափեց այդ դրամը ձեռք անցնելով իր մատակարարութեան (Միւթէահետի) գործին պէտք եղած գրամադլութը պատրաստելու համար և յաջողեցաւ։

Ահաւասիկ ուրեմն 1200 ոսկի հնչուն դրամ մը Խըրլագեանի քով, իսկ ատկէ զատ մնացած 325 ոսկի հնչուն դրամ մը ևս Տօքթորին քով կը մնայ տակաւին մինչև այսօր։ Տարաբախտ Զէյթունցիներու թերեւս ճակատագիրը քիչ մը տարբեր և նպաստաւոր կերպով պիտի վերջացած ըլլար, եթէ այդ իրենց յատկացուած աջակցութիւնը ճիշտ ժամանակին տրամադրուէր իրենց ու ասոր անոր կոկորդը չմնար։ Յարգանքներով

Ի Դիմաց Զէյթունի Հայրենակ. Միութեան Վարչութեան Ատենադպիր Ատենապնտ ՄիՍԱՔ ՄԵՍԻԱԱՆ

(Կնիք)

ԵԴ. ՈՍԿԵՐԻՉԵԱՆ

Մեծայարդ

Տիար Աւետիք Տէր Մեսրոպեան
Դիւանապետ Ազգ. Խնամատարութեան
ՊՈԼԻՍ

Յարդելի հայրենակեց,

Անշուշտ Զեղի վաղուց քաջ ծանօթ է երկու տարի առաջ տեղւոյդ Պատ. Ազգ. Խնամատարութեան Զէյթունի հրկիզելոց յանձնակիումբի տրամադրութեան տակ դանուած դրամէն 1000 հնչուն ոսթին մը Ալպիւթանցի Տ. Տքթ. Վարդան Քաջիրունիի յանձնուած Ըլլալու խնդիրը: Այդ դրամը Տօքթօրը Զէյթաւն պիտի տանէր, վերապրողներու անմիջական կարգները հոգալու համար:

(Այսկից վերջ նամակը կը պարունակէ Տօքթօրին Հաւեպէն Մարաշ երթաւը, հոն ըրած դրամական ցրուումը, ճիշտ տեղեկագիր գրութեան համաձայն: (Նամակին վերջաւորութիւնը:

Մինչ հոս, անտուն, անրոյն մաղապուր պրծող Զէյթունցիները շատ աննախանձելի վիճակ պիտի ունենան, քանի որ ձմուռը մօտալուտ է, կեանքը տարապայմանօրէն սուղ՝ իսկ գործ՝ բնաւ երրէք. ինչ պիտի ըլլան ասոնք հոս: Եթէ այդ օժանդակութիւնները ճիշտ ժամանակին բուն նպատակին յատկացուէին, աներկմիտ եւ թէ Զէյթունի սա վերջին դէպքը շատ տարբեր և թերևս յաջող կերպով պիտի վերջանար: Ինչ որ է անցածը չիշենք և սակայն անկէ օգտուելով ներկան հոգանք և ապագան մտածենք: Մեր սոյն տեղեկագրական գրութիւնը վերջացնելէ առաջ պիտի խլնդրենք Զեղմէ, Զեր թէ՛ հայրենակցի և թէ՛ Ազգ. Խնամատարութեան մէջ ունեցած գործի կրկնակ հանգամանքներով, որ կարելին ընէիք, որպէս զի Ազգ. Խնամատարութիւնը,

Պատրիարքարանի միջոցաւ սոյն խնդիրը անմիջականօրէն հետապնդեր և քանի դեռ ուշ չէր, ընդհուպ այդ դրամը մէջտեղ հանելով օգնէր սոյն վերջին խլեակներուն:

Յարդանքներով

Ի գիմաց Զէյթունի Հայրենակցական Միութեան
Ատենադպիր **Ատենապետ**

ՄԻՍԱԳ ՄԻՍԵՒԵԱՆ

ԵԴ. ՈՍԿԵՐԻՉԵԱՆ

(ԿԱՀԻ)

ԱՐԵՏԱԼՆԵՐՈՒՆ ՆԵՐԿԱՆ

921 Նոյեմ. 1

Հ. Բ. Ընդհ. Միութիւնը՝ ինչպէս զիտենք, Հոկտ. 45 օրուայ պայմանաժամով Զէյթունցիները կերակրելու հոգը ստանձնեց ու կը շարունակէր մնոնց կարելի չափով բաւարարութիւն տալ:

Զէյթունի աղէտեալները կերակուրէն դուրս պէտք ունեին տարբեր աջակցութեան, որուն համար կ'արժէ մասնաւոր յիշատակութեամբ յիշել Տիարք Լուի Հէքիմեանի և Հայկ Թորուեանի անունները, որոնք առաջին օրէն ոկսեալ թէ իրը Նպաստամատոյցի կողմէ և թէ Կիլիկիան Միութեան անդամի հանգամանքով, ըրին ինչ որ իրենց ձեռքէն կուգար. առոնցմէ զատ երկար պիտի ըլլար անունները թուել Կիլիկիան Միութեան անոււան տակ աշխատող այն բազմաթիւ ոյժերուն, որոնց աշխատանքը ամէն գնահատանքէ վեր է:

Բարեգործակմնի ստանձնումով կարծես ինքնարերար

յօդուտ Զէյթունցիներու, քաղաքին մէջ գործող զօրաւոր ձեռքիրն հանգիստ կ'առնեն, սպասելով թէ ամէն ինչ արդէն Բարեգործականը ինքը կարող է ընելու . և այսպիսով օգուսութեան գործը կ'ամփոփուէր գրագիր-գործակատարի մը ձեռք, ուսկից միմիայն կախում պիտի ունենար ամբողջ աղէտեալներու վիճակը: Այս գրագիր-գործակատարին միակ ջանքն էր չմեռցնելու բաւարարութեամբ և վերջին ծայր խնայասիրութեամբ կերակրել Զէյթունցիները. այս հրահանգը իրմէ երթէ հրահանգուած էր, մենք զանց կ'առնունք աւելի մանրամասն ութիւններու մէջ մտնել:

Նոյեմբեր 20ին ժողով մը տեղի ունեցաւ, ուր որոշուեցաւ Զէյթունցիներուն անպայման գործ հայթայթել և նըպաստը դադրեցնել, քանի որ հարեղործականի Ա.-պետրի բենց վերջին ծայր անձկութեան մասին կը խօսէր: Գործ հայթայթելու պարտականութիւնը իրենց վրայ առնող մէկէ աւելի անձեր գործի չգոյութեան պատճառաւ անկարող ըլլալով այս որոշումը կիրարկել, Հոկտ. 23ին Առաջնորդարանին մէջ ժողով մը եւս տեղի ունեցաւ, ուր ներկայ էին Զէյթունի Հայրենակցական Միութենէն Վարդ-Մեխակ և Ե. Ոսկերիչեան, աղէտեալներուն կողմէ Լեւոն Նոր-Աշխարհեան, Կիլիկիան Նպաստից Միութեան կողմէ Գ. Նարբանտեան, Բարեգործականը և Ազգ. Միութեան անդամներէն Հայկ Թորոեան և առաջնորդական փոխանորդը:

Հուն Զէյթունի Հայրենակցական Միութեան կողմէ առաջարկուեցաւ ատեն մը նպաստի գործը շարունակել առ ուղղութեամբ. նկատելով թէ քաղաքին մէջ որ և է հաստատ գործ համար չէ Զէյթունցիներուն համար, մասնաւոր ուշագրութեան ենթարկել ամէն որ և գործի գացողները զանց առնելով, Անացողները ինչ թիւ որ կազմեն, գոնէ ցամաք հացի մը դին առանան իրը նպաստ: Այս առաջարկը բանաօր նկատուելով, գոնունակութեամբ ընդունուեցաւ բոլորին կողմէ և հաղորդուեցաւ նպաստընկալ Զէյթունցիներուն, Սակոյն Բարեգործականը՝ նկատելով թէ այդպիսով տակաւին երկար ատեն իր վրայ պիտի ծանրանայ նպաստի մա-

տակարարութիւն մը, յաջորդ օրն իսկ այս որոշումը չյարգելով մէմիայն ատենուան մը համար ևս 30 անձի՝ որոնցմէ 16ը կին է, սկսաւ ½ արծաթ հացի զրամ վճարել, առանց նկատի առնելու թէ 40է աւելի անգործ կը գտնուէր աղէտեալներուն մէջ:

Զէյթունի աղէտեալները հաւանաբար իրենց նօրմալ կեանքը գտնելու համար տակաւին պէտք ունին լուրջ օժանդակութիւններու, ինչ որ հոս մեր մէջ այդ մասը լրացնող և ոչ մէկ օժանդակող ձեռք կարելի է գտնել, քանի որ իւրաքանչիւրն ալ իր կարգին ըրաւ, ինչ որ իրեն համար կարելի էր, այժմ կը մնայ օդնութեան գործին ստատիր արտասահմանի Հայութեան ձեռքով, բացառիկ և անմիջական նպաստներ փութացնելով այս տարագութներուն: Այս մասին առաջին անգամ ըլլալով կիլ. Վեհ. Կաթ. 500, իսկ Պոլսոյ Համազարինը 1000 ոսկի թղթադրամ փութացուցած էին, թէև տակաւին ձեռք չէ հասած:

Զէյթունի անունը՝ որուն նոր և վերստին կերտողը պիտի ըլլան հոս մեր մէջ բնակող աղէրեալները, աներկմիտենք թէ պիտի մղէ ամէն հայ դէպի ինքնազիտակցութեան, որպէսզի ըստ կարգի փութայ իր օդնութեան բաժինը բերել այս եղերաբախտ վերապրոշներուն, որոնց կեանքը մշտական կոիւներու և պատերազմներու առարկայ դարձեր է իրենց միմիայն կիլիկեան արծուերոյնի միակ իշխող և անկաշկանդ ապրելու տենչացող աղատանուէր հայ անունին համար:


Իրաւ որ Զէյթուն աւերակ է այսօր. Արծուերոյնը քանդուած և մէջինները փետրատուած են, բայց հեռու չէ այն օրը, ուր մեր աւերակներուն վրայէն յառաջացող ընձիւղն երը պիտի հիւսեն մեր ապագայ անքակտելի բնակութիւնները, որոնց ներքե ուռացացող և շինարար աշխատանքի լծուող ժողովուրդը պիտի ըլլայ այս քանի մը մնացորդները, որոնք իրենց արեան գներովը պահեցին կեանքերնին, մեր ապագայ Զէյթունը վերապրթնեցնելու համար:

ՅԱՐԳԱՆԳԻ ԲԱԺԻՆԸ

ԶԵՂՈՒՆ՝ վերջին վեց տարուան ընթացքին, այն է 915—921, ունեցաւ Կրկնակ աղէտներ, որոնք իրարու ողակաւորուած շղթայ մը դարձան, առանց ընդհատելու իրենց շարունակութիւնը, այդ վեց երկար տարիներու տեւողութեան։

915էն ասդին ո՞ր մէկ թուականը որ աչքերնիս կը սեռենք՝ հոն, այդ թուականին տակ կը տեսնենք հարիւրաւոր զոհեր, որոնք ինկան, յաւիտենականութեան գոզը, առանց կարենալ տեսնելու այն մեծ լուսասփիւռ արեւը, որուն արշալոյդին, ակնապիշ կը զիտէր բոլոր Հայութիւնը։ Հո՛ն, 915ի ամառը, կախաղաններու և զնդակներու տակ են մեծաթիւ բազմութիւն մը, միշտ իրենց աչքերը դէպի հորիզոնը յառած, Հո՛ն՝ Անապատի աւազուտքին վրայ է ամբողջ Հայութիւնը իր յոյսերու երազներով և այդ երազներուն մէջ, անապատի աւազը կը ներկէ իր արեան յորդահոս գետերով, որոնց մէջէն դարձեալ յուսակտուր աչքեր իրենց ուղղութիւնը չեն չեղեցուցած այն կէտէն, ուսկից կը յուսային տեսնել երկրագնդիս և մասնաւորաբար Հայաստանի մեծ փարոսը։ Հոն, նահանջի գծին վրայ՝ չար թշնամւոյն հաղարաւոր զնդակներուն տակ են հերոս և անյաղթելի ԶԵՂՈՒՆի մնացորդները, որոնք դարձեալ՝ այդ ճգնաժամային Վայրկեանին իսկյուսահատած չեն իրենց երազած մեծ իտէալը ողջագուրելու և այդ իտէալին մէջ ցվերջ երջանիկ և անվրդով կեանք մը ապահովելու իրենց ապազայ սերունդին։

Դուք, ո՞վ զոհաբերութեան սեղանին վրայ այլեւայլ տամշանքներով՝ Զեր յոյսերովը դէպի յաւիտենականութեան գոզը թուող հայ անմահ հերոսներ, դուք հանգչեցաք այլեւայլ հողերու ու հորիզոններու տակ, բայց Զեր նպատակը նոյն էք։ Մեռաք դուք այլեւայլ տեսակ մահով, բայց Զեր



Կենապրական նօրեր. — Ենիկ Ամերիկոցի, միունարարակեան, ընդհ. անօրէն Ամեր. Նպաստամատոցի Հալէպի ձիւուին (Խարբերդ), Տիգրանակերտ, Մարաշ, Աւրագան (և լի)։ Ան ոչ միայն կ'օգնէ ու օգնուծ է գաղթական հայերուն, այլ և տեղւոյն բոլոր քայլականներուն։

նշանակէտը միեւնոյն էր. մենք պիտի չձգենք որ այդ Աբ-
պատակները կենդանութիւն չանեն ու չիրականուն և դուք
ապագային իրականալիք մեր անցեալ են ներկայ յոյսերու
ճամբան հարթարող յառաջապահները եղաք, որով մենք,
արդեօք ինչ կրնանք մատուցանել, Զեր յաւէտ ինկելի ու
պաշտելի իրատակը պահելու և օրէնելու համար, եթէ ոչ
երկու խօսք «Յարդանք Զեզ» ո՞վ նոր դարու մարտիրոսներ,
որ Զեր արիւնովը իսկ լուացիք մեր ազատագրութեան դա-
տը, քաջ համոզուելով թէ առանց անոր հայ սերունդը կա-
րելի չէ որ ապրի:




ՎՐԻՊԱԿ

ՎՐԻՊԱԿ

12	ՏԱՐ	ՄԱՐ	ՈՒՂԻՊ
9	18	զնիւրու	զնիւրու
10	21	ապատղներ	ապատղներ
11	20	Հայեր	այրեր
13	19	ըներ	ըներ
14	30	կողմէ	կողմէ
15	11	արձանագրուած	արձանագրուած
15	22	ճաներ	ճաներ
16	5	կը մնայի	կը մնար
16	14	չենք	զենք
27	22	աւելի փրկուած	աւելի անզամ փրկուած
29	33	կեսը կը	մեկ ու կեսը

20րդ էջին 19րդ տողին մէջ մէկ տող անցուած է, պէտք
է ըլլայ այս պէս՝ ծանուցազիր մը բաւական աղնուկ կրնայ
հանել, տուաւ եւ այդ ծանուցազիրն հետեւանցին վրայ բան
մը իսկ չխորհիւաւ:

էջ	տող	սիմալ	ուղիղ
8	3	ը թաձքին	ընթացքին
11	16	կը յիշեն	կը յիշեմ
12	2	բնթացքէն	բնթացքին
14	7	զաթական	գաղթական
14	30	կողմէ	կողմէ
15	12	փնտուելէ վերջ	վերջակէտ մը
15	29	քանի ու	քանի որ
11	1	առանցացած	առանձնացած
16	5	կը մնայի	կը մնար
16	6	չը յառաջացնելու	յառաջացնելու
25	28	անհասարակ	առհասարակ
25	34	արգասանուիլը	արգասաւորուիլը
29	33	կէսր	կ/50րդ ըլ
30	1	նս խօրկին	նսխօրեակին
32	22	ու զղակին	ուղղակի
32	23	չառային	չառային
34	17	հագած	հանգած
46	15	կր գանու էին	կր գանուէր
47	31	երեւանի	երանի
49	36	ջրէ	չէ
53	14	Սօոլրունի	Անտրունի
54	15	ինպի	ինպի
54	22	չ' իր	չէին
68	3	եզրակացութիւն	եզրակացութիւն
74	21	պէտք է կարդալ	Ռուրդ աղան և Լեռն Պ ալճեան, այս վեր- ջինը վի-
76	28	կայերէն	կալերէն
78	5	ճի սպամայն	միանգամայն
86	7	հասնելով	հասնելու
86	13	հայերը	հայերէն
93	17	Քուրուկեան	Քարուկեան
116	1	յարգանգի	յարգանգի



ԳԻՆ 75 ԴՐԵ:

(Ամերիկայի համար 75 սեղթ)

ՀԵՂԻՆԱԿԻՆ ՀԱՍՏԵՒ

M. V. Karansilian, Boite postale No. 72, ALEP. Syrie

ՊՈԼՍՈՑ ՀԱՄԱՐ ԿԵԴՐՈՆԱՏԵՂԻՆ

ՀԱՅԱՍՏԱՆ ԳՐԱՏՈՒՆ

ՔՐԵԱԿԱՆ ՕՐԴՈՆ ԿԵՆԱՑՈՒՆ ԹԻՒ 7-9 Կ. ՊՈԼԻՏԱ

«Ազգային գրադարան



NL0194325

15658